



618  
S-31



618  
S-31

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ԲՈՒԺԱԿ»Ի

04 AUG 2010

# Մայրը եւ Երեխան



Կազմեց՝ Տ.ՔԹ. Ա. Ք. Տիգրան Տիգրանի Տիգրանի



ՏՊԱՐԱՆ «ՊՈՎՈՎՈՒԹՅՈՒՆ» ՊՈՍԹՈՒ

1920

8069

13 AUG 2013



5382-70



ԱՅՍ ԵՐԿՐ ԿԲ ԶՈՒԵՄ

Պաշտելի մօրս՝ Եղիսարէք, եւ եր-  
շանկայիշտակ հօրս՝ Գրիգոր Տէյիր-  
մէնինեանի եւ բոլոր այն Հայ ծնողներուն  
որ իրենց հայութեան պատիւ քերող զա-  
ւակներ մեծցնելու բաղձանեք եւ կամքը  
ունին :

## ՆԱԽԱԲԱՆ

Ծնողներու հետ իբր բժիշկ եւ իբր բարեկամ ու-  
նեցած յարաբերութիւններս յայտնեցին ինձ թէ հայ  
ծնողը իր զաւակը առողջ եւ առոյդ մեծցնելու մա-  
սին պէտք եղած ծանօթութիւնը չունի։ Անշուշա այս  
ոչբաղձալի վիճակին գլխաւոր պատճառը, այդ  
նիւթին մասին գրուած հայ գիրքերու եւ թերթերու  
պակասն է։ Ուրիշ ազգի ծնողներու նման հայ մայրն  
ալ կ'ուգէ որ իր զաւակը ըլլայ այնքան առոյդ եւ  
կատարեալ, որքան որ մայրական սէրն ու խնամքը  
կրնան ընել։ Սակայն ուզելը հերիք չէ, եւ անտեղի  
վատնուած խնամքն ու գուրգուրանքը օգուտ ընելէ  
աւելի յաճախ կը վնասեն։ Իրաւ է թէ մայր մը ընդ-  
հանուր առումով գիտէ թէ առողջութեան տաճարին  
չորս գլխաւոր սիւներն են, մաքուր օդ, կերակուր,  
քուն եւ երջանկութիւն, բայց յաճախ չի գիտեր թէ՝  
ինչպէս կրնայ երեխան մաքուր օդի մէջ պահել մի-  
եւնոյն ատեն արգիլել որ պաղ առնէ, թէ ի՞նչ տեսակ  
կերակուր ուտելու է եւ ե՞րբ, թէ՝ ի՞նչպէս կարելի  
է ճիշտ ժամանակին քնացնել, եւ թէ՝ ի՞նչպէս կըր-  
նայ երեխան կամ պղտիկը երջանկացնել եւ ուրա-

խացնել առանց դայն երես հանելու : Աչա՛ այս գիրքին նպատակն է այդ հարցերը եւ ուրիշներ պարզաբանել որոշ եւ հասկնալի կերպով, ինչպէս նաև տալ ուրիշ հետաքրքրական եւ կարեւոր ծանօթութիւններ մայրերու եւ մանուկներու նկատմամբ :

Այս գիրքը պատրաստելու ատեն գլխաւոր աղբիւրս է եղած Nestle's Mother Book անուն գրքոյկը, որ էապէս եւ շատ անդամ տառապէս թարգմանած եմ. դարձեալ օգտուած եմ Dr. Sadler-ի Mother and Her Child, Holt-ի Diseases of Infancy and Childhood անուն գիրքերէն եւ ուրիշ աղբիւրներէ :

ՏՕՔԹ. Մ. Գ. ՏԵՅԻՐՄԵՆՃԵՍՆ  
1917, Տիրրոիր, Միջիլըն



## Ն Ե Ր Ա Ծ Ա Կ Ա Ն

Յղի մօր մը կրած տպաւորութիւնը. ի՞նչ ազդեցութիւն ունի երեխային վրայ

Յղի մայր մը կրնայ ինն ամիս երգել եւ աղօթել, կրնայ լալ եւ յանդիմանել կամ նոյնիսկ անիծել եւ հայհոյել, բայց ո՛չ մէկ ատեն ասիկա պատճառ կրնայ ըլլալ որ իր զաւակը հրեշտակ կամ սատանայ ըլլայ ծնանելէ ետք : Առաջին օրէն իսկ, երեխային ունենալիք յատկանիչները կը գրոշմուին, սերմիկին եւ ծուրիկին միացած ատեն, որոնք ծնողաց նախահայրերուն ժառանգական յատկութիւններն ալ կը կրեն իրենց մէջ : Աչա՛ այս ժառանգական տարրն է որ երեխային ներարգանդային եւ ծընանելէ ետք ունենալիք միջավայրի ազդեցութիւններէն կը հաստատուի, կը չէզոքացուի կամ կը բարեփոխուի եւ ապագայ անհատը երեւան կը բերուի :

Ինչպէս հողեկան եւ մտաւոր յատկութիւնները նոյնպէս և աւելի երեխային մարմնական կազմը, յղի մօր մը ունեցած որոշ զգացումներէն, որոշ եւ համապատասխան տպաւորութիւններ չի կրեր : Երեխային ուսին վրայ բուսնող մաղի գուլան եւ կամ երեսին վրայի կարմիր նշանը, իր մօրը յղի եղած ատեն մաղոտ կենդանիէ մը վախճալուն եւ կամ երակ հաւաքած ատեն ձեռքը երեսին վրայ գնելուն արդիւնքը չէ երբէ՛ք, քանզի յաճախ այլպիսի գէպքեր յդութեան վերջի ամիսներուն է որ տեղի ունեցած

են, մինչդեռ պղտիկին ցոյց տուած այդ Փիղիքական նշանները, այդ օրէն շատ աւելի կանուխ իսկ դրոշմուած ըլլալին հաստատուած իրողութիւն մընէ : Եթէ երբէք վախը կամ բարկութիւնը կրնայ մէկ բան ընել, այն ալ մօրը արիւնին քանակը կամ որակը վոխելն է, որով կրնայ զաւակին ընդհանուր առողջական վիճակին ազդել եւ ո՛չ թէ որոշ մարմնական նշաններ թողուլ : Նոյնը կը պատահի նաեւ պէտք եղած մնունդը չառնող եւ կամ հիւանդիկախ մօր մը ունենալիք զաւակին, որ կը ծնի տիեզծ եւ հիւանդու : Թէ եւ գրականութեան մէջ յիշուած կը դանենք երբեմն զարմանալի դէպքեր, որոնք կարծես վերջնականապէս կը հաստատեն թէ երեխային վրայ տեսնուած նշանը, մօրը աս ինչ ատեն ունեցած վախին կամ յուղումին արդիւնք է, եւ սակայն տառնք այնքան քիչ են որ կրնանք պարզ զուգադիպում համարել : Դեռ պէտք է գիտականօրէն վերլուծել եւ անհերքելիօրէն հաստատել թէ մօրը ունեցած հոգեկան որոշ մտապատկերներ կրնան Փիղիքական որոշ — համալաւասիսան — երեւոյթներ յառաջ բերել երեխային վրայ, մինչեւ այն ատեն հակառակը ընդունելու ենք :

Ուրեմն, նշանով կամ հրէշ զաւակ ունենալու պատճառներն ի՞նչ են

Շատ պատճառներ կան, բայց ամէն մէկ ատեն որոշ «պատճառ» եւ արդիւնք»ի օրէնքով կը դորժեն :

Մօրը կամ հօրը ունեցած ընդհանուր կազմային հիւանդութիւն մը, մօրը պատահած մէքենական վնաս մը, օրինակ, իյնալ, հարուած մը, շարունակական ձնշում արդանդի վրայ, եւայլն, որոշ կերպով կ'ագդէն սաղմին բնական աճումին եւ զարգացումին եւ կրնան նշանով կամ հրէշ զաւակ ծնանելու պատճառ դառնալ : Դարձեալ, արդանդին ունեցած հիւանդ եւ անբնական վիճակ մը չի կրնար բնականոն եւ առողջ սաղմ մը սնուցանել :

Գիւանալու է թէ սաղմին եւ մօրը կազմուածքին միշեւ ուղղակի յարաբերութիւն չկայ երբէք, նոյն իսկ անոնց արիւնները իրարմէ զատուած են թաղանթով մը եւ այս թաղանթին մէջէն է որ պղտիկին անմաքրութիւնը մօրը արիւնին կ'անցնի, եւ անոր տեղ մօրը արիւնէն կ'իւրացուի սնունդ տուող թթուածինը, արիւնի շիճուկը եւայլն : Սաղմին ունենալիք եւ ունեցած ո՛չ ջղային, ո՛չ սուկրային, ո՛չ մսանային և ո՛չ մէկ դրութիւն ուղղակի կապ ունի մօրը համապատասխան դրութիւններուն հետ, հետեւաբար ո՛չ մէկ աղղեցութիւն որ յլութեան պահուն հետք մը կը թողու մօր սա ինչ գրութեան կամ միտքին վրայ, կրնայ նմանօրինակ հետք մը թողուլ զաւակին վրայ : Առ այժմ սաղմնադէտներու ունեցած գաղափարը սա է թէ, երեխային ունեցած մարմնական անբնական կազմը, աւելի մէքենական եւ նիւթական (Փիղիքական) երեւոյթներու արդիւնք է քան թէ հոգեկան կամ մտային :

Վիժեցնելը ունէ վճառ յառաջ կը քերէ՞ —

Բոլոր ուժովս կ'ուզեմ հակառակիլ եւ կը զգուշացնեմ մայրեր, որ տեղի չտան այս տեսակ տպօրինի եւ վնասակար սովորութեան մը ի գործ դըրուելուն: Իրաւ է թէ շատ անդամ մայրեր կրցած են իրենց արգանդի պառուղը կորսնցնել այլ եւ այլ միջոցներով եւ առողջ մնալ, եւ սակայն նոյնքան եւ աւելի անգամներ վիժեցնելու փորձը պատճառ եղած է որ մայրերու կեանքը ցաւերու եւ հիւանդութիւններու շարան մը դառնայ: Մայրե՛ր, նոյնիսկ ձեր կեանքին եւ առողջութեան սիրուն համար հեռի կեցէք այս վնասակար սովորութենէն, որքան ատեն որ աւելի ծանր աղէտ մը չէ կեցած ձեր դիմուն եւ սաղմին վիժեցնելը անհրաժեշտ դարձներ, օրինակի համար, յառաջացած թոքախտ, սիրտի եւ երիկամունքի հիւանդութիւններ, որոնք թէ՛ ձեր եւ թէ՛ արգանդի պառուղին կեանքին կը սպառնան: Այս տեսակ սպարագաններու տակ վատահելի եւ խղճամիտ բժիշկ մը թող ըլլայ ձեր առաջնորդը:

Մոռնալու չենք թէ կեանքին գերազոյն նպատակն է սերունդ ապահովել եւ զանոնք պէտք եղած կերպով մեծցնել մարգկային ընկերութեան համար: Ուրեմն զաւակներու թիւի շատութիւնը պարձանք մըն է ուեւէ ծնողքի, որ զանոնք նիւթապէս եւ բարոյապէս մեծցնելու կարողութիւնը ունի: Անշուշտ նախընտրելի է քիչ թիւով զաւակներ ունենալ եւ զանոնք մեծցնել այնպէս ինչպէս որ պէտք է, քան

ՀԱՅ. ԳՐԱԴԱՐԱՆ ՊԱՐԻԱԾ

շատեր ունենալ եւ ապրեցնել զանոնք իմեդ ու կը-  
րակ նիւթական եւ բարոյական վիճակի մը մէջ եւ  
թողուլ որ վատառողջ, անկիրթ եւ առանց դաստի-  
արակուելու մեծնան: Նիւթական եւ բարոյական ան-  
կարողութեան պահուն, այր ու կին ջանալու են որ  
զաւակներու թիւը սահմանափակեն եւ թիւով քիչ,  
բայց ընկերութեան եւ համայնքին օգտակար զա-  
ւակներ միայն տան:

Անշուշտ պիտի հարցուի թէ ի՞նչպէս արգիլե-  
լու է լուսաթիւնը: Ամենալստահելի եւ աղահով մի-  
ջոցն է երբէ՛ք չյարաբերի որքան ատեն որ սերնդա-  
գործել չէ նպատակը: Գիտեմ թէ պիտի ըսուի այդ  
կարելի չէ, չի կրնար ըլլալ: Այո՛, կ'ընդունիմ թէ  
դժուար է, բայց անկարելի չէ, երբ ամէն մարդ,  
այլ թէ կին, ըմբունէ ամուսնութեան եւ սեռային  
յարաբերութեան բուն նպատակը: Ամուսնութեան  
նպատակն է, 1) փոխադարձաբար իրարու օգնել, 2)  
մտաւորապէս եւ զաղափարի տեսակէտէ զիրար վա-  
յելել, 3) զաւակներ ունենալ եւ զանոնք ընկերու-  
թեան համար սպառաստել: Սեռային յարաբերու-  
թեան առթած հաճոյքը առաջին երկու նպատակնե-  
րուն մէջ տեղ չունի, իսկ երրորդին մէջ դրուած է  
երր երկրորդական բան մը: Ամէն մարդ ըմբունելու  
է թէ սեռային յարաբերութեան միակ նպատակը  
սերնդագործունն է, իսկ ընկերացող հաճոյքը, այդ  
վաեմ նպատակին հասնելու համար բնութենէն տըր-  
ուած խայծն է, որպէսպէս մարդեր, ինչպէս նաեւ

անասուններ, չկրնան ապագայ սերունդին արտադը-  
րութիւնը սահմանափակել կամ դաղբեցնելու ջան-  
քեր ընել: Ահա! այս հասկացողութիւնով եղած ա-  
մուսնութիւններ շատ դիւրաւ կրնան սեռային յա-  
րաբերութեան իր արժան տեղը տալ եւ զայն ամուս-  
նութեան նպատակը չնկատել: Ինչպէս որ նոյն սե-  
ռէն եղող անհատներ կրնան զիրար սիրել եւ մէկզմէ-  
կու ներկայութենէն օդառուիլ, ուրախ եւ երջանիկ  
զգալ, նոյնպէս կարելի է երջանիկ ըլլալ առանց սե-  
ռային յարաբերութեան, որքան ատեն որ ասոր  
նպատակը չէ զաւակ ունենալ: Կը կրկնեմ թէ՝ յլու-  
թիւնը արգիլելու միակ վստահելի եւ բանաւոր մի-  
ջոցը այս ճշմարտութիւնը հասկնալ եւ անոր հա-  
մեմատ վարուիլն է:

Յղութիւնը արգիլելու ուրիշ միջոցներու մասին  
դրել եւ սորվեցնելը, կառավարական օրէնքով ար-  
դիլուած է, բայց կը հաւատամ թէ ոեւէ խղճամիտ  
եւ պարտաճանաչ բժիշկ, պատրաստ է, իր խիզճի  
օրէնքին հետեւելով, սորվեցնել ծնողներու յլու-  
թիւնը արգիլելու հաւանական եւ դիւրին միջոցնե-  
րը, մինչեւ որ մարդկութիւնը հասնի վերոյիշեալ  
դաղափարական վիճակին, երբ անհատներ պիտի  
կրնան ինքինքին պէտք եղած կերպով կառավա-  
րել: Խղճամիտ բժիշկ մը անշուշտ կը նախընտրէ այդ  
կերպերը սորվեցնել եւ զաւակներու թիւը այդ կեր-  
պով սահմանափակել, քան թէ թողու որ՝ մայրեր  
վիժեցնելու նման վնասակար միջոց մը ճեռք առ-  
նելու ստիպուին:

## ՄԱՅՐԸ ԵՒ ԵՐԱԽԱՆ

ԳԻՐՔ Ա.

ՅՂԻ ՄՈՐ ՄԸ ՀՈԳԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

ԳԼՈՒԽ Ա.

(Երեխան Դեռ Զծնած)

Յղի մօր մը հագուստները ի՞նչպէս  
ըլլալու են

Պէտք է ըլլան հանդիսա, լայնկեկ, պա-  
րագային յարմար, ճաշակաւոր եւ վայելուչ  
դոյնով: Ո՞չ մէկ ատեն յղի մայր մը սեղմող  
եւ նեղող բան հազնելու է, նոյնիսկ կօշկի-  
ները պէտք է սովորականէն աւելի հանդիսա  
ըլլան, որ զինք գրգռելու եւ ջղայնոտելու  
պատճառ չի դառնան: Սեղմիրան գործածե-  
լու չէ, մանաւանդ հինգերորդ ամիսէն ետք;  
Երբ արգանդը արդէն բաւական մեծցած կը լ-  
լայ: Եթէ մասնաւոր պատճառով մը սեղմի-  
րան գործածելը անհրաժեշտ է, բժիշկի մը

ԹԵԼԱՊՐՈՎԹԵԱմբ պէտք է յոի մայրերու յատուկ չինուած սեղմիրան գործածել:

Ուտելիքի ի՞նչ փոփոխութիւն պէտք է Երեխան իր ծանրութեան ինը տասներորդը հինգերորդ ամիսէն ետք է որ կ'րոտանայ եւ վերջի ութ շաբաթներուն՝ իր կը շիռքը կը կրկնապատկէ, հետեւաբար այդ ատեններն է որ մայրը պէտք է իր սնունդին մասնաւոր հոգ տանի:

Առաջին հինգ ամիսներուն կրնայ սովորականին պէս ուտել եւ խմել, ո՛րքան ատեն որ դժուարամարսութիւն կամ պնդութիւն չունի: Երեք ճաշերէն մէկը պտուղը ըւլալու է, ուտելու է նաեւ բանջարեղէն: Թեփ հաց կամ լման ցորենի հաց աւելի լաւ են աղիքին համար քան թէ ճերմակ եւ անթեփ հացը:

Ամէն օր հում, բայց լաւ մաքրուած բան մը ուտելու է, օրինակ հազար (մառուլ), բողկ, կալամբ, աղցան (սալաթա) եւ թարմ պտուղ:

Եթէ սովոր է միս ուտել, օրը մէկ անդամ միս կրնայ ուտել, իսկ եթէ երիկամունքի եւայլն հիւանդութիւն ունի այդ ալ ուտելու չէ: Բնդհանրապէս կը խորհուի թէ յդի կիներ, (ինչ որ ճիշդ է նոյնիսկ առողջ մարդերու եւ կիներու համար) միս քիչ ու-

տելու են, օրը մէկ անդամ կամ շաբաթը երեք անդամ:

Մածիտ (gelatine), նընիք (junket), պաղպաղակ, շատ իւղոտ չեղած կարկանդակ (cake) եւ պտուղ աւելի լաւ են քան թէ իւղոտ դժուարամարս խմորեղէններ: Պտուղի ջուրեր միշտ լաւ են: Շաքարեղէն՝ չափաւոր ուտելու է, ողելից ըմպելիք՝ երբէք, թէյ եւ սուրճ՝ շատ քիչ կամ բնաւ: Ճաշերու մէջտեղը բնաւ բան ուտելու չէ, օրական երեք ժումը կը բաւէ: Ճաշամիջոցներուն կրնայ կաթ կամ պտուղի ջուր իւրմէլ: Ինչպէս յիշուեցաւ, վերջի ութ շաբաթներուն աւելի ուտելու պէտք կը զգացուի եւ անոր համեմատ զայն գոհացնելու է:

Խմելիք.— Մեր մարմինին մէջ գտնընած հեղուկին պաշտօնն է մեզի սնունդ տուող տարրերը լուծումի մէջ պահել եւ մարմինի ջիղերը չորնալէ արգիլել ինչպէս նաեւ գործածուելէ ետք մեռած եւ փտած բջիջները եւ ուրիշ տարրերը լոււալ, մաքրել եւ իրը մէզ, քրտինք եւ կամ աղը գուրս հանել մարմինէն: Յղութեան պարագային այս վերջի պաշտօնը աւելի կը ծանրանայ քանի որ մօրը անմաքրութիւններուն վրայ պըզտիկինն ալ կ'աւելնան, որ պէտք է վտարուին: Ահա՛ այս պատճառով յդի մայր մը աւելի պէտք ունի հեղուկի քան ուրիշ մէ-

կը: Ինչպէս ամէն պարագայի, նոյնպէս հիմա լաւագոյն ըմպելին է ջուրը, որուն կարդին կրնանք դասել նաեւ կաթ, մածունջուր եւ պտուղի հիւթեր: Խմուելիք հեղուկին քանակը կը տարբերի կերած կերակուրներուն ինչպէս նաեւ իր գործունէութեան համեմատ: Միջին հաշով օրը 8 գաւաթ (2 քօրթ) հեղուկ առնելու է իրը ապուր, ջուր կամ ուրիշ ըմպելի: Երթալով քանակը աւելցնելու է քանի պղտիկը կը մեծնայ, այնպէս որ վերջի ամիսներուն գրեթէ վերը յիշունեցած է, այն ատեն շատ աւելի զգոյշ ըլկազմին մէջ:

Զբոսանք.— Տնական գործերը մասամբ պէտք եղած մարզանքը կուտան, բայց ատկէ զատ պէտք է նաեւ բացօղեայ պտոյտներ ունենալ: Մաքուր օդը, միշտ, մանաւանդ յութեան պահուն, խիստ կարեւոր է: Կըրնայ պարտէզը ծաղիկներով զբաղիլ կամ պտոյտի երթալ քալելով, պայմանաւ որ ինքինքը չի յոդնեցնէ: Ամէն պարագայի տակ խիստ եւ բիրտ շարժումներէ զգուշանալու է եւ ծանր բաներ վերցնելու չէ, մասնաւանդ առաջի եւ վերջի քանի մը ամիսներուն. եւ եթէ անցեալին մէջ վիժում տեղի ունեցած է, այն ատեն շատ աւելի զգոյշ ըլլալու է:

Հանգիստ.— Խիստ կարեւոր է, երբէք յոդնելու չէ, քանի որ ասիկա չէ թէ միայն զայն կը տկարացնէ, այլ նաեւ տեսակ մը թունաւորում յառաջ կը բերէ եւ ա'յդպէսով երեխան կը վնասուի: Ամուսիններ պէտք է ներող ըլլան եւ գիտնան թէ աւելի լաւ է որ իրենց ճաշերէն մէկը գուրսը առնեն, քան թէ յոդնած եւ դիւրագրգիռ յղի կնոջ մը պատրաստել տան, քանի որ ասիկա թէ՛ անհամաձայնութիւն յառաջ կը բերէ եւ թէ՛ մօր եւ թէ երեխային կը վնասէ:

5382-70  
Լոգանիք.— Պէտք է սովորականին պէս շարունակել: Այս միջոցով է որ մորթի ծակտիքները բաց կը պահուին եւ քրտինքի գեղձերը գործօն վիճակի մը մէջ կը մնան, եւ երիկամունքներու եւ աղիքներու գործին կը սատարեն:

Ակուաներու հոգատարութիւնը.— Երեխան իր միսն ու արիւնը, ինչպէս նաեւ ոսկորը շինելու ատաղձը, մօրը կերած սնունդէն է որ կը ստանայ եւ եթէ պէտք եղածին չափ պարէն չկայ մօրը կերածին մէջ, այն ատեն մօրը համապատասխան հիւսուածքներն են որ կը տութեն: Ոսկոր արտադրելու համար կարեւոր եղող կիրը ստանալու համար մօրը ոսկորային դրութիւնը, որուն մէկ մասը կը կազմեն ականանութիւն յաճախ պէտք



կ'ըլլայ տուրքի ենթարկել, ասոր համար, կարեւոր է ակռաներու մասնաւոր հոգ տանիլ: Ամէն օր լուալու է հետեւեալ լուծոյթներէն ուեւէ մէկով:

1 թէյի դգալ milk of magnesia, կամ

1 թէյի դգալ կիրի ջուր, կամ

$\frac{1}{2}$  թէյի դգալ սոտա, դաւաթ մը ջուրի մէջ խառնուած:

Աղիքները ի՞նչ մասնաւոր խնամքի կը կարօտին.— Ընդհանուր առումով յդի մայրէր աւելի հակամէտ են պնդութիւն ունենալու, քանի որ արգանդը մեծնալով աղիքներու դիրքը մասսամբ կը փոխէ եւ անոնց տեղը կը նեղցնէ: Քանի որ պնդութիւնը բաւական ընդհանրացած գանգատ մըն է, այս անընական վիճակին գարմանումին համար բժշկութեան ամենավերջին թելադրութիւնները մանրամասն կերպով կ'արժէ նըշանակել: Հետեւեալ կէտերը ուշի ուշով կարդալու եւ գործադրելու է.—

ա.— Ամէն օր որոշ ժամանակ մ'ունեցիր աղիքներդ պարպելու եւ եթէ նոյնիսկ պէտքը չզգաս, այդ ժամանակը եկածին պէս՝ արտաքնոց գնա եւ 5—10 վայրկեան փորձէ դուրս ելլել: Ինչպէս շատ մը բաներու մէջ, այս պարագային ալ սովորութիւնը մեծ դեր ունի կատարելիք:

թ.— Ո՞չ մէկ դործ պատճառ թող ըլլայ որ բնութեան ձայնին մտիկ չընես, քանզի ինչպէս ամէն մարդ դիտէ, եթէ դուրս ելլելու պէտքը դգալէ ետք, զայն չենք գոհացըներ, քանի մը վայրկեան ետք այդ րդգացումը կ'անցնի, որովհետեւ աղիքին վարի մասը կը լայնայ, իր առանձգականութիւնը մասամբ կը կորսնցնէ եւ հոն գտնըուող ջղային թելիկները կը բթանան: Քանի մը անգամ այս յանցանքը գործէ եւ ահա՛ շարունակական պնդութեան դերին կը դառնաս:

իսկ եթէ արդէն պնդութիւն ունիս, դեղ առնելէ առաջ փորձէ:—

գ.— Ամէն տեսակ անուշեղէններ, շաքար, մեղր, օշարակ եւայլն դործածէ: Խմէ անուշ պտուղի ջուր, կե՛ր անուշ պտուղներ՝ թուզ, չամիչ, չոր սալոր, պտուղի դոնդող (jelly) եւայլն:

դ.— Թթու պտուղներ ալ կրնաս ուտել, պայմանաւ որ հասուն ըլլան, ինձոր, խաղող, հաղարջ, սալոր, լոլիկ եւայլն օգտակար են:

ե.— Պտուղի քամածները լաւ են. օրինակ, խաղողի հիւթ, լէմոնաջուր, պտուղով ապուր, եւայլն:

զ.— իւղոտ կերակուրները կակուղ պահելու կ'օդնեն, ուրեմն գործածէ՝ կարագ, պանիր, հաւկիթ, չիկաթան (eggnog), ձիթափուղ, մածուն եւայլն:

Է.— Բուսեղէններ շատ կեր, որոնք անսարսելի մասեր ունենալով աւելի աղբ կ'արտադրեն եւ աղիքները լեցնելով կծկում եւ հետեւաբար արտաքսում արտադրելու կ'օդնեն: Կե՛ր լման ցորենէ պատրաստուած կերակուրներ, ծներեկ (asparagus), ընդակաղամբ (cauliflower) շոմին, անուշ փաթաթէս, եղիպատացորեն, վարսակի կերակուր (oatmeal), հազար, կարսու (celery), սոխ, չողդամ, բակլա, սեխ, նարինջ, դեղճ, հում կամ եփած կաղամբ եւայլն:

Ը.— Ճերմակ հացի տեղ թեփ հաց կեր Շինելու կերպը.

1. Երկու հաւկիթ առանձին զարկ. Երեք քառորդ գաւաթ սուլի (թութի կամ խաղողի պէքմէզ), առաւել 1 թէյի դգալ կալաքար (baking soda). մէկ գաւաթ թթուած սեր (cream), գաւաթ մը անկուտ շամիչ, գաւաթ մը ցորենի ալիւր, առաւել լեցուն թէյի դգալ մը պէյֆինկ փառտը (baking powder). 2 գաւաթ թեփ (bran). ամէնը մէկ լաւ մը իրար խառնէ եւ ժամ մը եփէ: Ուրիշ կերպ մը:

2. Գաւաթ մը սուլի, մէկ թէյի դգալ կալաքար (soda), պատիկ թէյի դգալ մը աղ, գաւաթ մը թթուած կաթ, քօրթ մը թեփ, փայնթ մը ալիւր, լաւ մը խառնէ եւ ժամ մը կամաց կամաց թող եփի: Այս շինուած հացերէն առատօրէն կեր, անշուշտ լաւ արդիւնք կ'ունենան:

Թ.— Շատ անգամ առտուն ելելէն վերջ դաւաթ մը պաղ ջուր խմել, կամ պառկելէ առաջ դաւաթ մը տաք ջուր խմելը աղիքները կանոնաւոր պահելու կ'օդնէ:

Ժ.— Ուրիշ գեղերէ առաջ փորձէ հետեւեալներէն մէկը կամ միւսը.—

1. Անալ-չոր սալոր.— 1 ունկի աճառի տերեւներ (sennaleaves, սէնէմէքի) դիր շիշի մը մէջ եւ վրան քօրթ մը եռացած ջուր աւելցուր: 2 ժամ կենալէն ետք քամէ եւ ջուրին վրայ աւելցուր 1 լիսպա (pound) լուացած չոր սալոր եւ թող գիշեր մը մնայ: Առտուն եփէ մինչև որ կակուղնալ և 2 թէյի դգալ շաքար աւելցուր: Ամէն գիշեր պառկելէ առաջ 6 սալոր եւ քիչ մը ջուրէն գործածէ, քանակը պէտք է աւելցնել կամ պակսեցնել ինչպէս որ հարկ ըլլայ:

2.— Անալ - չոր սալոր - թուզ.— Մէկ լիսպա չոր սալոր եւ մէկ լիսպա թուզ, լաւ

մը լուա՛— սալորին կուտերը հանէ եւ եթէ  
պէտք է երկուքն ալ ժամ մը թրջոց դիր  
(soak): Միս քաշելու գործիքին մէջ դիր եւ<sup>1</sup>  
լաւ մը մանրէ, յետոյ երկու ունկի լաւ փո-  
շիացած աճալի տերեւ աւելցուր. այն ատեն  
կ'ունենաս թանձր զանդուած մը: Գոց ա-  
մանի մը մէջ պահէ եւ ամէն երեկոյ հաւկիթի  
մը չափ կեր. քանակը կրնաս աւելցնել կամ  
պակսեցնել մինչեւ որ արդիւնքը տեսնես:  
եթէ համը չես սիրեր այն ատեն կրնաս ա-  
ճալի քանակը պակսեցնել:

3. Ռուսական կամ Ամերիկեան իւղ (liquid petrolatum) իր տեսակներովը յաճախ հանդիստ գուրս ելլելու կ'օգնեն: Պէտքին համաձայն առաւօտ եւ երեկոյ մէյ մէկ մեծ դգայ կամ աւելի պէտք է առնել:

4. Եթէ ընդհանրապէս կերածդ մսեղէն է եւ ատոր համար աղիքները լեցնող դարդ չի մնար եւ հետեւաբար պնդութիւն կունենաս ասոր կ'օգնէ agar agar կոչուած նիւթը. առ-  
տուները 1—2 թէլի դղալ ապուրի մէջ կամ կաթով կեր. եփելու կամ ծամելու չէ:

ԺԱ.— Եթէ վերոյիշեալ կէտերը հաւա-  
տարմօրէն գործադրուին վստահօրէն շատ  
մը պնդութիւններու առաջքը կարելի է առ-  
նել, իսկ եթէ աւելի խրատի կամ դարմա-  
նումի պէտք տեսնուի բժիշկի մը դիմելու է:

Ամէն պարագայի տակ իբր դեղ գործածուած նիւթերը գործածելու չէ երկար ժամանակ եւ պէտք եղած արդիւնքը ստանալէ ետք պէտք է աստիճանաբար պակսեցնել: Ո'չ մէկ միջոց, որ իբր դեղ կը տրուի, սովորու-  
թիւն դարձնելու չէ:

Յղութեան միջոցին յարաբերիլը ունէ վնաս ունի<sup>2</sup>

Առողջներու համար չափաւոր կերպով յարաբերիլը ընդհանրապէս ունէ վնաս չի պատճառեր, որքան ատեն որ արգանդը այնքան մեծցած չէ որ արգելք ըլլայ կամ անհանգստութիւն պատճառէ: Բայց անոնք որ հակամէտ են վիճելու շատ գոյշ ըլլալու են եւ եթէ պէտք է իսպառ արգիլուելու է: Նոյնպէս յարաբերիլը չէ վերջի ամսուան միջոցին, քանի որ թէ անհանգստութիւն կը պատճառէ եւ թէ տղաբերքի պահուն վա-  
րակուելու հաւանականութիւն կըստեղծէ:

Իսկ ծննդաբերութիւնէ ետք գէթ 5-6 շա-  
րաթներ պէտք չէ յարաբերիլ, մինչեւ որ  
արգանդը իր բնական վիճակը գտնէ:

Ստինքներու հոգատարութիւնը

Յղութեան վերջի երկու շաբաթներու միջոցին պէտք է օրը մէկ երկու անգամ մօր

ստինքներու պատուկները սխմուտել եւ օճառ  
ջուրով լուանալէ ետք ալքով քսել և չորցնել:  
Կրնանք դործածել զուտ ալքօհօլ (կամ ջրա-  
խառն) ինչպէս որ պէտք զգացուի: Այս մաք-  
րութեան եւ պատուկը սխմուտելու նպատակն  
է նախ՝ զայն մաքուր պահել եւ պատեհու-  
թիւն չտալ որ վարակուի կաթը գալէն ետք,  
յեսոյ՝ զայն պնդացնել որ ծծնելու ատեն  
ճեղքոտելու հաւանականութիւնը պակսի:  
Ստինքներու այս հոգը երկու շաբաթէն ա-  
ւելի կանուխ սկսելու չէ, քանի որ երբեմն  
կրնայ արգանդի կծկում եւ հետեւաբար վի-  
ժում յառաջ բերել: Նոյն միջոցին նայելու  
ալէ որ պատուկները չատ փոքր կամ ներս  
քաշուած չըլլան, եթէ այնպէս է, պէտք է  
մատերով օրը քանի մը անդամ զանոնք գուրս  
քաշելու փորձեր ընել, որ վերջը պատիկը  
կրնայ դիւրութեամբ ծծել:

Երախային ե՛րբ ըլլալը կարելի՞ է գիտնալ:

Դժբաղդաբար չկայ միջոց մը որով  
կրնանք ճիշդ ու ճիշդ գիտնալ երախային ըլ-  
լալիք օրը: Սակայն հետեւեալ կերպով կա-  
րելի է մօտաւոր ժամանակը հաշուել: Մայր  
մը պէտք է շարունակ գիտնայ թէ իր ամ-  
սականը ե՞րբ ունեցաւ վերջին անդամ, եթէ  
կը խորհի թէ թերեւս մոռնայ լաւ կ'ըլլայ

որ օրը նշանակէ: Այն ատեն վերջի ամսա-  
կանը սկսած օրէն հաշուելով 9 ամիս յառաջ  
դնա՛ եւ այդ թիւին վրայ 7 աւելցուր, ահա՛  
այդ թուականին կամ ատկէ քանի մ'օր առաջ  
կամ ետք կարելի է ծնունդը տեղի ունենայ:

Օրինակ. — Տիկ. Ք. վերջին ամսականը  
տեսաւ Յուլ. 14ին եւ մաքրուեցաւ 17—18ին,  
Յուլ. 14էն Օգ. 14՝ կ'ընէ մէկ ամիս և այսպէս  
հաշուելով Ապր. 14՝ կ'ընէ 9 ամիս, այս թիւ-  
ին վրայ աւելցուր 7, եւ կ'ունենաս Ապրիլ  
21 որ հաւանական թուականն է:

Երբ ծննդեան ցաւերը սկսած են ի՞նչպէս հոգ  
տանելու է:

Վստահ ըլլալէ ետք թէ խաբող ցաւ չէ,  
քանի որ կը պատահի, եւ կը տեսնուի թէ  
դրեթէ կէս ժամը անդամ մը կանոնաւոր  
կերպով բաւական զօրաւոր ցաւ կ'ունենայ,  
պէտք է զայն լոդցնել եւ օճառ ջուրով դրեխ  
(enema, հօգնա) մը տալ: Յաւերը ոտքի վը-  
րայ քաշելու է մինչեւ որ փամփուշտը պատ-  
ոի և ջուր կամ քիչ մը արիւնախառն ջուր վա-  
զէ: Այդ ատեն արդէն բժիշկը եկած ըլլալով  
պէտք եղածը կը թելադրէ, եթէ չէ հասած,  
պէտք է զայն պառկեցնել եւ այդպէս ցաւ  
քաշելու է: Այս միջոցին ցաւերը աւելի կը  
սաստկանան եւ ամէն 3—5 լոպէն անդամ մը

կուգան: Բնդհանուր առումով առջինէ կները  
20 ժամ ցաւ քաշել կուտան իսկ անկէ վերջ  
10—12 ժամէն ամէն ինչ կը լրանայ: Մէկը  
որ 30 տարեկանէն ետք ամուսնացած է հա-  
ւանական է թէ սովորականէն աւելի երկար  
ցաւ քաշէ առջինեկին ատեն:



ԳԼՈՒԽ Բ.

ԵՐԱԽԱՆ ԾՆԵԼԻՆ ԵՏՔ

Ի՞նչ մասնաւոր խնամքի կը կարօտի մայրը  
առաջին ժամի մը օրերուն

ԲԺԻՇԼԻՆ ԵՐԹԱԼՅՆ ՎԵՐՋ պէտք է պա-  
տուհանի վարագոյը քաշել, եթէ ցերեկ է,  
սենեակը մթնցնել եւ մայրը առանձին թո-  
ղուլ որ քնպնայ: Եթէ չկրնար քնանալ և կու-  
զէ ջուր խմել, քանի որ կորսնցուցած արիւ-  
նին ինչպէս նաեւ քրտնելու պաճտառով  
կորսուած հեղուկին տեղը պէտք է լեցնել,  
բնաւ մի՛ խնայէք ջուր տալ, միայն թէ քիչ  
քիչ տալու է, 1-2 մեծ դգալ նախ ժամը 1-2  
անգամ ու աստիճանաբար չատցնելու է, մի-  
այն զգոյշ ըլլալու է որ շատ պաղ չըլլայ: Հին  
սովորութիւն է տղացկան կնկան ջուր չտալ,  
խորհելով թէ վնաս է եւ այս կերպով խեղձ  
կիներ պարապ տեղը պապակէն մարելու  
վիճակին կը հասնին: Զուրէ զրկուած տը-  
ղացկան մայրեր միայն կընան երեւակայել  
թէ ո՞րքան անտանելի է այդ սովորութիւ-

նը, որ պէտք է իսպառ ձգել, եւ խեղճ մայրերուն կրած ցաւերուն վրայ նորեր չաւելցընել:

Գօտի կապելը անհրաժեշտ է

Երբեք անհրաժեշտ չէ, բայց քիչ մը հանդիսատ պահելու կ'օգնէ: Գօտին կապելու ատեն պէտք է զգոյշ ըլլալ որ արդանդը, որ կարծր գնդակի մը պէս կարելի է չօշափել, դէպի կոնակը չքշուի, այլ գօտին կապուածքը զայն դէպի ի վար, ոտքերուն ուղղութեամբ քշելու է: Առաջին 10 օրերուն այնքան ամուր կապելու չէ որ արդանդը սեղմելով նեղութիւն տայ. 10 օր անցնելէն ետք կրնանք, եթէ պէտք տեսնուի, առելի ամուր կապել, քանի որ այդ ատեն արդանդը արդէն կոնքին մէջ մտնելու վիճակին հասած կըլլայ:

Ծննդաբերութենէն ետք եկող ցաւերուն համար ի՞նչ ընելու է

Մայր մը իր անդրանիկ զաւակը ունենալէն ետք ընդհանրապէս ալ եւս արդանդի կծկումի ցաւ չունենար, քանի որ արդանդը զօրաւոր ըլլալով անմիջապէս կը կծկի եւ չի թուլնար: Բայց երկրորդ կամ երրորդ ծնըն-

դաբերութեան ատեն արդանդը իր առաձգականութիւնը մասամբ կորսնցուցած ըլլալով մէկէն ի մէկ չի կրնար պնդանալ եւ իր բնական ձեւը գտնել... այլ կրկին ու կրկին կը թուլնայ եւ կը կծկի. ահա! այս կծկումները իբր ցաւ (տղաբերքի յաջորդող ցաւ) կը զգացուին: Եթէ ցաւերը ցաւ զօրաւոր չեն բնաւ միջամտելու պէտք չկայ, ընդհակառակը կ'ուղենք որ պատահին քանզի միայն այդ կերպով է որ արդանդը կրնայ լման մը կծկուած մնալ եւ արիւնահոսութիւնը արգիլել: Եթէ բժիշկը ուեւ դեղ տուած է զայն գործածելու է թէ ո՛չ պէտք է քիչ մը համբերել, գիտնալով թէ այդ ցաւերը կը տեսէն միայն 1-2 օր եւ յետոյ ինքնաբերաբար կը դադրին:

Տղացկան կին մը ի՞նչ դիրքի մէջ պառկելու է

Ի՞նչ դիրքի մէջ որ հանդիսատ կը զգայ այդ դիրքով կրնայ պառկիլ: Ամէն պարագայի տակ շարունակ մէկ կողմին վրայ պառկելու չէ, այլ դիրքը փոխելու է, կոնակին, կողմերուն եւ նոյնիսկ փորին վրայ կրնայ պառկիլ փոփոխակի եթէ հանդիսատ կ'զգայ: Եթէ մասնաւոր պատճառ մը չկայ շարունակ կոնակին վրայ պառկիլը ամէն պարագայի տակ արգիլելու է, քանի որ ասիկա թէ անհան-

գըստութիւն կուտայ եւ թէ կրնայ պատճառ  
ըլլալ որ արդանդը դէպ ի ետ ծոի: Հիմ չու-  
նի այն գաղափարը թէ տղացկան կին մը  
7-8 օր շարունակ կոնակին վրայ պառկելու  
է, առանց շարժելու կամ դիրքը փոխելու:

### Ի՞նչ ուտելու է

Առաջին երեք օրերը միայն թեթեւ կե-  
րակուրներ ուտուլու է, առաջ կամ պաղ կաթ,  
ապուր (առանց հատիկի նախ, յետոյ հա-  
տիկով), հաւկիթ (իւղի մէջ եփելու չէ),  
չիկաթան (egg nog), խորոված հաց, առան-  
ձին կամ կաթի մէջ փշրած: Պէտք է միայն  
երեք ժում տալ եւ միջոցներուն պարզ ջուր  
կամ քիչ մը կաթ: Կերակուրի յարմարագոյն  
ժամերն են 8 կ. Ա. 1 եւ 6 կ. Ե.։ Եթէ առ-  
տուն ծին արթնայ կրնայ գաւաթ մը կաթ  
խմել, թէ ո՛չ թող կերակուրի ժամանակին  
սպասէ: Եթէ երեկոյին թին քնացած չէ  
դարձեալ կրնայ գաւաթ մը կաթ խմել:

Երրորդ օրէն վերջ եթէ տաքութիւն  
չունի, կրնայ ուտել փաթաթէս, բրինձ ա-  
պուր, բանջարեղէնով ապուր (ոլոռն, ե-  
ղիպտացորն, ծներէկ, կարոս, շոմին եւն.)  
թեթեւ միսեր, հաւի կամ ուրիշ մատղաշ  
միսեր, պառղներ, չոր սալոր, թուզ, ար-  
մաւ, տանձ, մաքարոնի, պաղպաղակ եւն.։

Զգուշանալու է թթու պառղներէ քանի որ  
կաթին կը վնասեն եւ պզտիկին փորի ցաւ կը  
պատճառեն: Եթէ ախորժակ չունի ստիպելու  
չէ որ ուտէ:

Ի՞նչ կերակուրներէ զգուշանալու է

Դժուարամարս բանջարեղէններ, թթու  
պառղներ եւ խմելիքներ կրնան կաթին այն-  
պէս մը աղղել որ պզտիկին մարսողութիւնը  
խանգարուի, հետևաբար պէտք է զգու-  
շանալ: Սակայն ինչպէս վերը յիշուեցաւ, հա-  
սուն անուշ պառղները եւ բոլոր եփած պը-  
տուղները օգտակար են եւ առատօրէն ու-  
տելու է որ աղիքներու կանոնաւորութեան  
օգնեն:

Զգուշանալու է նաեւ գործածելէ սըխ-  
տոր, սոխ, կաղամբ, զօրաւոր աղեր (օրինակ  
դառն աղ, ինկիլիզ տուզու) առատ փաթա-  
թէս, տապկած կերակուրներ, խիստ շատ  
շաքարեղէն կամ անուշեղէններ, դարեջուր  
կամ դինի:

Աղիքներու եւ միզելու հոգատարութիւն

Տղացկան կին մը պէտք է 24 ժամէն թէ  
միզած եւ թէ աղիքները պարպած ըլլայ: Ե-  
թէ միզած չէ, եւ փամփուշտը լեցուած է եւ  
անհանգստութիւն կուտայ, պէտք է օգնել

որ նստի եւ այնպէս միզէ, քանի որ երբեմն կիներ, պառկած վիճակի մէջ չեն կրնար ջուր թափել: Եթէ այդքանը բաւական չէ պէտք է միզափամփուշտին վրայ տաք ջուրի պարկ դնել եւ այս երկու պարզ միջոցները յաճախ փափաքուած արդիւնքը ձեռք ձգելու բաւական են, թէ ոչ պէտք է բժշկին լուր տալ:

Լաւ սովորութիւն է առաջին օրն իսկ լուծողական մը տալ, օրինակ 1-2 մեծ դղալ հնդկախւղ, կամ կէս-1 դաւաթ citrate of magnesia: Աշխատելու է որ ամեն օր դուրս ելլէ, եթէ ինքնիրեն չելլեր, պէտք է էջ 17-22-ի վրայ գանուած թելադրութիւններուն հետեւիլ կամ քանի մը օր յաջորդաբար դեղ տալ կամ օճառ ջուրով դրեխ ընել (հոգնա, չերինկա):

### Ծննդական գործարաններու խնամքը

Ամէն անդամ, միզելէն կամ աղիքները պարպելէն ետք պէտք է ծննդական գործարաններու արտաքին մասը լուալ: Կրնանք գործածել մաքուր եռացած եւ պաղած ջուր կամ 1-2000 mercury - bichloride: Լուալու կերպն է բամպակ մը թաթխել ջուրին մէջ եւ յետոյ սխմել զայն որ հեղուկը վազէ եւ առջեւէն դէպի ետ մաքրէ, եւ կամ կրնանք մանով մը վրան լեցնել: Բամպակով սըրելու

ատեն պէտք է միշտ առջեւէն դէպի ետ սըրել որ աղտեղութիւնը ծննդական գործարաններէն ներս երթալու վտանգը չըլլայ: Ուեւ պարագայի տակ Ծննդ գործարաններուն ձեռք մի գայցներ քանի որ վարակելու վըտանգը կայ:

### Քրտնիլը վնաս կուտա՞յ

Տղացկան կիներու քրտինքի գեղձերը բնականէն աւելի գործօն վիճակի մէջ կ'ըւլան, այդ պատճառով շատ մը կիներ նեղուելու աստիճան շատ կը քրտնին: Երբեմն մայրը քրտնէն կարթննայ որ դիշերանոցը ամբողջովին թրջած է քրտինքէն: Գիտնալու է թէ ասկէ բնաւ վնաս յառաջ չիգար, միայն պէտք է զդոյշ ըլլալ որ քրտնելէ ետք չպաղի եւ դիշերանոցը թրջածին պէս պէտք է փոխել եւ նոյն ատեն մարմինը չորցնել: Ընդհանրապէս 1-2 շարաթէն այս չափաղանց քրտնիլը կը դադրի եւ ուեւ դարմանումի պէտք չկայ:

### Ստիճներու հոգաւարութիւնը

Եթէ ծննդարերութիւնը կանխող երկու շաբաթներու ընթացքին թելադրուածին պէս հոգ տարուած է, այն ատեն յաջորդ հոգաւարութիւնը կը դիւրանայ: Պէտք է ամէն ան-

գամ ծծցնելէ առաջ եւ վերջ պտուկները եւ շուրջի մասերը լուալ պարզ կամ պօրիք եսիտ ջուրով (կէս թէյի դգալ պօրիք էսիտ, գաւաթ ջուրի մէջ): Ծծցնելէ ետք լաւ է լուալ եւ յետոյ ալքոլով չփել եւ թողուլ որ չորսայ: Եթէ ծծցնելու պահուն կամ անկէ ետք այրելու կամ կսկծալու զգացումը կ'ունենայ պէտք է պարզ ձիթախւղով կամ նաւթաճարպով (vasoline) օծել եւ լաթով մը ծածկել որ հանդերձին չդպչի: այս միջոցներով կարելի է ճեղքուտելու առաջքը առնել:

Ի՞նչ ընելու է եք հեղքոտի

Եթէ վերի ըսուածները դործադրուին բնաւ վախ չկայ թէ պտուկները կը ճեղքը շութեամբ դարմանել, քանի որ թէ՛ շատ ցաւ կը պատճառէ եւ թէ վարակուելու վտանգը կայ: Եթէ միայն մէկ պտուկը ճեղքուտած է, պէտք է այդ ծիծին քանի մը օր հանդիստ տալ եւ բնաւ ծծցնելու չէ, եւ եթէ կաթով լեցուի պէտք է կաթչան գործիքով (breast pump) կթել: Նոյն միջոցին օրը քանի մը անդամ պօրիք էսիտի լուծոյթով պէտք է լուալ եւ զինք ախայտ իւղով օծել: Եթէ երկուքն ալ ճեղքուտած են եւ կամ մայրը կ'ուզէ որ դործածէ, այն ատեն մասնաւոր շինուած

պահպանակներ (breast shield) գործածելու է եւ ծիծին պտուկը երեխային բերանը տալու չէ, մինչեւ որ դարմանուի: Մօրը ընդհանուր առողջութեան ալ հոգ տանելու է:

Կարծրացած ստիճաները ի՞նչպէս դարմանելու է

Երբեմն կը պատահի որ առաջին շաբթուն, կաթը նոր սկսած ատեն, ստիճանին մէկ կամ միւս մասը կը կարծրանայ եւ կը ցաւի երբ որ ձեռքը կամ հանդերձը դպի: Ասանկ պարագաներու տակ պէտք է օրը քանի մը անդամ այդ մասը ձիթախւղով օծել եւ մեղմիւ չփել փորձել (massage) մինչեւ որ այդ կարծրութիւնը անհետանայ:

Ուրիշ ի՞նչ զգուշութիւններ կարեւոր են

Ինչպէս ամէն մարդ նոյնպէս ալ տղացկան կինը մաքուր օդի պէտք ունի: Պէտք է օրը մէկ երկու անդամ, պառկած միջոցին վրան լաւ մը ծածկել եւ պատուհանը մասմբ կամ լման մը բանալ եւ սենեակին օդը փոխուելէ ետք գոցել: Դարձեալ թողելու չէ որ դրացիներ խումբ խումբ գան եւ ժամերով քովը նատին. տղացկան կինը, հանգիստի շատ պէտք ունի, մանաւանդ առջի շաբթուն եւ պէտք է թողուլ որ կրցածին չափ քնանայ եւ հանգչի:

Ե՞րբ կրնայ նստիլ եւ ոտքի ելլել

Առաջին օրէն սկսեալ պէտք է քաջալերէլ տղացկան կինը որ նստի: Բնդհանուր առոռումով բնական տղարերքէ ետք, լաւ է առաջին օրը, մէկ ժամ նստիլ եւ անկէ ետք օրական մէկ ժամ աւելցնելու է մինչեւ որ 7-8 օրէն կրնայ ոտքի ելլել: Ոեւէ պարագայի տակ յոգնելու չափ երկար նստելու չէ: 3-4 օրէն կրնայ քիչ մը ոտքի ելլել, արտաքնոց երթալ ու գալ, պայմանաւ որ սանդուխէ ելլել իջնալ չկենայ: 2-3 շաբաթի չափ սանդուխէ ելլել իջնելէ զգուշանալու է: Մինչեւ 7 շաբաթ ծանր բան վերցնելէ, քաշելէ, աւլելէ, լուալէ, արդուկելէ պէտք է զգուշանայ, չափաւոր գործունէութիւն մը միայն ունենալու է, ո՛չ մէկ ծանր գործ: Այս շաբաթներու միջոցին եղած անզգուշուպատճառած են:

Տղացկան կինը Ե՞րբ լոգցնելու է

Երեխային ըլլալիք օրն իսկ լաւ մը լոգթած եւ մաքրուած ըլլալով, ծննդաբերութեան յաջորդող երկու շաբաթներու միջոցին լոգանքի պէտք չկայ: Միայն եթէ շատ կը քրտնի ամէն անդամին պէտք է սրբել եւ լորցնել: Երկու շաբաթ անցնելէն ետք, որ

արդէն ոտքի ելած կ'ըլլայ, լաւ է պաղ ջուրով անդամ մը սպունգել: Այս ընելու համար դայն լաւ մը ծածկելու եւ տաք պահելու համար քովը տաք ջուրի պարկ դնելու է: Յետոյ պաղ ջուրով թաթիսուած թանձր լաթով մը նախ ձեռքերը, յետոյ ոտքերը եւ մարմինը լաւ մը շփել եւ չորցնելու է, այնպէս որ մարմինը, մակերեսի երակները խուժող արիւնէն կարմրի. ասիկա մեծ կազդուրում կը պատճառէ: Զգոյշ ըլլալու է որ պաղ չառնէ, ատոր համար մաս առ մաս շփելու եւ մէկ մասը չորցնելէ ետք ծածկելու յետոյ միւս մասին սկսելու է: Ծննդաբերութենէն ամիս մը ետք սովորականին պէս իր լոգանքը կրնայ շաբունակել:



ԳԻՐՔ Բ.

ԵՐԵԽԱՅԻՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

ԳԼՈՒԽ Ա.

Առաջին ժամի մը Ժամերու Հոգատարութիւն:

ԲԺՇԿԻՆ պարտականութիւնն է, երեխային պորտը կապել եւ փաթթել, աչքերը հականեխական դեղով լուալ, բերանը մաքրել եւ վրայի մանը սրբել ձիւթախւղով: Ասկէ ետք պէտք է զօտին կապել, լաթերը հազցնել և ժամանաւոր պատրաստուած զամբիւղի մը մէջ պառկեցնել: Եթէ պէտք է տաք ջուրի շիշեր զնելու է զամբիւղին մէջ որ երեխան տաք մնայ, քանի որ պաղէն շատ շուտ կ'ազ դըլի: Վասահ ըլլալէ ետք թէ հանդիստ է, թողելու է որ քնանայ:

Եթէ պատուհի որ արթնայ և լայ 1—2 թէյի դգալ եռացած և պաղած ջուր տալու նուցնել: Օրը 2—4 ունկի (4—8 մեծ դգալ) եթէ դարձեալ չի քնանար և լացը կը շարու-

նակէ, այդ կը նշանակէ թէ սխալ բան մը կայ, կամ կը պաղի, կամ գնդասեղ մը կը նեղէ դինք, կամ լաթը փոթտած է և զինք կը նեղէ ևայլն. պատճառը գտնել և վերցը-նելու է:

Առաջին օրը ծծցնելու է:

Մինչև կաթին գալը պէտք է երեխան օրը երեք անգամ, վեց ժամը անգամ մը, ծըծցընել 2—3ական ըոսէ. երկու ստինքն ալ տալու է: Իրաւ է թէ ծծածը կաթ չէ եւ չի կտանար, բայց սկզբնական հեղուկը կամ խիժը, լուծողական յատկութիւն մ'ունի եւ կարեւոր է երեխային աղիքները մաքրելու տեսակէտէն, որու պարունակութիւնը նախ սեւ է և երթալով իր բնական գոյնը կը գտնէ: Ծծցնելու երկրորդ պատճառը սա է որ ծծելը՝ մօրը ստինքները կը գոգո՞ւ եւ կաթին հոսումը կ'արագցնէ:

Ասկէ զատ մինչև կաթին հոսիլը ինչպէս վերեւ յիշուեցաւ պէտք է երկու ժամը ան-դամ մը 1—2 թէյի դգալ պարզ կամ քիչ մը անուշցած ջուր տալ:

Ուրիշ ի՞նչ բան նկատելու է:

Երեխան 24 ժամուան մէջ թէ կը միզէ և թէ աղիքները կը պարպէ: Եթէ ասոնցմէ ու-եւէ մին պատահած չէ պէտք է բժշկին ուշ-

ԴՐՈՒԺԵԱՆ յանձնել, մի գուցէ բնական անց  
քերը գոցուած ըլլան: Նայելու է որ պորտը  
չարիւնի, քանի որ այդպէսով կարելի է բա-  
ւական արիւն կորսնցնել:

ԵՐԵԽԱՆ և րը կրեանի լոգցնել:

Առաջին օրուան խղով մարմինը և գլու-  
խը շփելը պէտք է կրկնել ամէն օր մինչև որ  
պորտը իյնայ: Իսկ ձեռքերը և դէմքը քիչ  
մը օճառով թրջուած լաթով մաքրել եւ չոր-  
ցնելու է: Պորտը չինկած լոգցնելու չէ,  
քանզի զայն վարակելու վատանգը կայ, իսկ  
պորտը իյնալին ետք օրական մէկ երկու ան-  
գամ լոգցնելու է, որու ամենայարմար ժա-  
մանակը առառն ժամը 9ին մոտ եղող ճա-  
շէն առաջ է: Իսկ եթէ առաջին օրէն իսկ  
չվարակուի, զգոյշ ըլլալու է որ պորտը

Պորտը և րը կ'իյնայ և ի՞նչ ինամֆի կը  
կարօտի:

Երեխային պորտը ընդհանրապէս 4—7  
օրէն կը չորնայ կ'իյնայ. իյնալին ետք պոր-  
տնելու, ալքովով թրջելու եւ վրան  
բաւական ամուր, որ լալու պահուն պորտը

ԳԼՈՒԽ Բ.

ԵՐԵԽԱՆ ԿԵՐԱԿՐԵԼ

Ամենայարմար կերակրութը ո՞րևէ է:

Բնականաբար մօրը կաթը յարմարա-  
գոյն կերակրուն է ոեւէ երեխայի համար:  
Ոեւէ մայր որ իր զաւակին առողջութիւնը  
և երջանկութիւնը կը փնտոէ, անհրաժեշտ  
է որ ինք անձամք գիեցնէ զայն: Ասկէ զատ  
մայր մը բուն իսկ իր անձին սիրոյն համար  
իր երեխան ծցնելու է դէթ 6—8 շաբաթ,  
քանզի երեխային ծծելը պատճառ կ'ըլլայ  
որ արգանգը բնական կերպով կծկուի և սո-  
վորական ժամանակի ընթացքին իր բնական  
վիճակը ստանայ. և դէպ առաջ կամ ետ ծը-  
ռելու հակամէտութիւն չունենար:

Կա՞յ ոեւէ պարագայ երբ մայր մը իր զա-  
ւակը ծծցնելու չէ:

Ոեւէ պարագայ կամ վիճակ որ պզտիկին  
կամ մօրը առողջութեան կը սպառանայ բա-  
ւական պատճառ է որ մայրը իր զաւակը չը  
գիեցնէ: Գլխաւորները հետեւեալներն են.

1.— Եթէ մայրը բնականէն կաթ չունի և կամ կարելի չէ ուեւ միջոցով կաթի հոսում յառաջ բերել:

2.— Երբ կաթը շատ նօսր է, և մօր ջըղայնոտութեան պատճառով երեխային չօգներ, եւ կարելի չէ բարւոքել, բնակաբարպէտք է դադրիլ դիեցնել:

3.— Եթէ մայրը թոքախտաւոր է և կամ ֆրանկախտ ունի լաւ է որ երեխան դիեցնէլ դադրի, քանի որ գայն ծծցնելը թէ իր ուժէն մաս մը կը պակսեցնէ եւ թէ երեխան վարակուելու վտանգին մէջ կը գտնուի, եթէ արդէն իսկ վարակուած չէ:

4.— Դարձեալ ուեւ ծանր հիւանդութիւն, օրինակ յառաջացած երիկամունքի կամ սըր ուի հիւանդութիւններ պատճառ կրնան սեպուիլ որ մայր մը իր զաւակը չդիեցնէ, քանի որ իրեն վրայ սուղի կը նստի: Այս տեսակ մայրեր չէ թէ միայն դիեցնելու չեն իրենց յիշ չմնան, քանզի ատիկա թէ իրենց կը վընասէ և թէ երեխան տկար և վտիս կը ծնի: Ուեւ ուրիշ ծանր հիւանդութեան պահուն պէտք է դիեցնելը դադրեցնել:

5.— Երբ մայրը կրկին յղի մնայ, լաւ է որ դադրի, քանի որ թէ ծիծի երեխան

պէտք եղած սնունդը չի ստանար և թէ արդանդինը կը տուժէ:

Վերոյիշեալ հիւանդութիւններէն ունէ մին որ մօրը առողջական վիճակը խանդարած չէ և կամ վտանգ չկայ պատճառ չի կը նար ըլլալ որ երեխան իր բնական կերակուրէն զրկուի:

6.— Բարկութեան պահուն ծծցնելու չէ քանի որ մօրը արիւնին մէջ գտնուող ըրինեփրինե կոչուած նիւթը կաթին հետ կ'արտաթորի և պղտիկին կը վնասէ:

7.— Երբ մօր ծիծը կը ցաւի, ճեղքուածէ, ժամանակի մը համար դիեցնելը դադրելու է և կամ այահպանակ գործածելու է:

Հոս կ'արծէ յիշել թէ ամսականի սկսիլը պատճառ չէ որ մայր մը դիեցնելը դադրեցընէ: Իրաւ է թէ ամսականի օրերուն կրնայ ըլլալ որ կաթը երեխային քիչ մը դպի, բայց շուտով կը շտկի և պէտք է ծծցնելը շարունակել: Նոյնիսկ յղի մնալու պահուն, յղի ըլլալը գիտնալիք առաջ, արդէն 1—2 ամիս գայն ծծցուցած կ'ըլլայ և փորձառութիւնը ցոյց տուած է թէ ասիկա մասնաւոր վնաս մը չի տար երեխային:

Ո՞րքան յահախ ծծցնելու է

Ո՞վ մայր, երեխայիդ առողջութիւնը և քու ընտանիքիդ միւս անդամներուն հան-

գըստութիւնը յաճախ երեխադ կանոնաւոր  
ժամերու միայն ծծնելէդ կախեալ է: Ան-  
կանոն կերպով և առանց ժամանակի նայե-  
լու, ամէն լալու ատեն ծծնելդ պատճառ  
պիտի ըլլայ երեխայիդ մարսողութեան  
խանգարումին և բնտանեկան խաղաղու-  
թիւնը պիտի վրդովուի: Մի՛ մոռնար թէ  
երեխային ինչ որ վարժեցնես առաջին 1—2  
շարթուն նոյն կերպով կրշարունակէ ան,  
տես որ շիտակ կերպով ճամբայ ելլես:  
Ճիշտ ժամացոյ ցով կերակրելու ես պղտի-  
կրդ, և եթէ քնացած րլլայ արթնցնելու և  
ծծնել փորձելու ես: Եթէ ժումերէն դուրս  
արթննայ և լայ կաթ մի՛ տար երրէք, միայն  
1—2 թէւի դդալ ջուր տուր և թերեւս քնա-  
նայ. եթէ չի հանդարտիր աշխատէ որ պատ  
ճառը գտնես:

Ծծցնելու ամենայարմար ժամերը հետեւեալներն են.

2-7 օրուան, 2 ժամը անդամ մը, օրա-

*կան 8 անդամ:*

կան 7 անդամ; 3 ժամֆլ անդամ մլ, օրա-

Տես արուեստական կաթով սնուցանե-  
լու ցանկը էջ՝ 73:

Ամեն մեկ անգամին ժամանակ ծծցնել-  
ուու է:

Ժամանակի խնդիրը անշուշտ մօրը կաթին քանակին եւ որակին համեմատ կը տարբերի, բայց ընդհանուր առումով 15—20 րոպէ ծծցնելու է։ Պէտք է ուշադրութիւն ընել որ ծծելու պահուն երեխային քիթի ծակերը մօրը ստինքէն հեռու պահուին, թէ ոչ շունչ չի կրնար առնել եւ ծծելէ կը դադրի եւ կուլայ։

*Մօր կաթիւ յանալը և որակը ճշդեւ:*

Եթէ երեխային կշիռքը շաբթէ շաբաթ  
կաւելնայ, միջին հաշուով ամիսը 1½ լիպ-  
րա, շատ չիլար և ժամանակին մեծագոյն  
մասը քնանալով կ'անցնէ, ասոնք նշաններ  
են թէ մօրը կաթը որակով և քանակով լաւ  
է. իսկ աւելի ճիշդ գիտնալու համար մօրը  
կաթին քանակը պէտք է երեխան կշուել ծը-  
ծելէ առաջ և 15—20 րոպէ ծծելէ ետք, կո-  
շիռքի տարբերութիւնը ծծած կաթի քանա-  
կը ցոյց կուտայ:

Որակը քննելու համար եթէ կարելի է  
մասնագէտի մը դրկելու է մօրը կաթը: Իսկ  
եթէ պարզապէս ընդհանուր գաղափար մը  
կազմել կ'ուզուի, երեխան Զ վայրկեան ծըծ-

ցընելէ ետք կաթը մաս մը մաքուր դաւաթի մը մէջ կթելու եւ վար դնելու է: Եթէ այս կաթը կապոյտ ջրագոյն նօսր երեւոյթ մ'ու նի և ժամանակ մը կենալէ ետք դեղին սերի թաղանթ մը չի կապէ երեսր, ըսել է թէ երեխան սնուցանելու չափ հարուստ չէ մօր կաթը:

Մայր մը ինչպէս կրնայ իր կաթը  
բարտփել.

1.— Ծծնելէ 10—15 րոպէ առաջ դաւաթ մը միսի ջուր խմէ:

2.— Ծնած օրէն սկսեալ կանոնաւոր կերպով ծծցուր, նախ օրը 3—4 անգամ, կաթը դալէն ետք օրը 8—10 անգամ ինչպէս վերը յիշուեցաւ:

3.— Ստինքներուն վրայ յաջորդաբար տաք և պաղ լաթ դնելը զանոնք գործի կը դրդու:

4.— Օրը երեք ժում ախորժակով կեր կով մսի խորոված, մսի ջուր, կաթ, արմտիք ծածէ, չատ քիչ թէլ կամ սուրճ:

5.— Այս կանոնաւոր ճաշերու միջանկեալ ժամերուն դաւաթ մը բան խմէ, ընդե-

դէնի հիւթ (օրինակ օթմիլի հիւթ կաթով), կաթ, քօքօ, շիկաթան և այլն: Ամէն առառու եթէ կանուխ արթննաս և երեկոյին եթէ ուշ կը պառկիս մէյմէկ դաւաթ ըմպելիք առնելով գոտակար է: Օրական քօրթ մը կամ աւելի հեղուկ խմելու ես:

6.— Օրական 1—2 ժամ բացօղեայ ժամանակ անցուր:

7.— Քունիդ հոգ տար. օրական 8 ժամ քնացիր և հանգստացիր:

8.— Բարկանալը, նեղուիլը, տաք վառարանի վրայ երկար ատեն գործելը կաթը կը պակսեցնեն:

9.— Կանոնաւոր լոգանք ըրէ, եթէ կը նաս պաղ ջուրով լոգանք առ:

10.— Ուրախ, զուարթ և հանգիստ կեան քը կաթը կ'աւելցնէ:

11.— Եթէ դեղ գործածել պէտք է բժիշկիդ հարցուր այդ մասին:

Իսկ եթէ կաթը այնքան առատ է որ ծիծերը կը լեցուին և անհանգստութիւն կը պատճառեն, ասիկա կարելի է պակսեցնել օրական խմուած հեղուկին քանակը չափաւորելով:

Եթէ մօրը կաթը բաւական չէ, երեխան  
ի՞նչպէս կերակրելու է:

Այս տեսակ պարագաներու, բաւագոյն  
փոխնորդն է ընտանի կենդանիներու կա-  
թը (այծի, կովի), բարեխառնուած: Այս բը-  
նական կաթերէն զատ կան նաև շատ մը պատ-  
րաստուած կերակուրներ, օրինակ Մէլի-  
նի, Նէսլէի, Հօրլիքի և այլն կերակուր-  
ները որ կրնանք դործածել երբ մաքուր կո-  
վու կաթ գտնել կարելի չէ, և կամ կրնանք  
այս կերակուրները կովու կաթի հետ դոր-  
ծածել իբր անուշցնող տառ, շաքարի փո-  
խարէն:

Այս կարերը ինչո՞ւ պէտք է բարեխառնել  
կովու կաթը, չորթի բարդ ստամոքսին  
համար պատրաստուած է և երեխային ըս-  
տամոքսը չի կրնաբարսել: Եթէ առանց  
ջուր և այլն խառնելու տանք ստամոքսի մէջ  
խոչը կտորներով, կրնանք ըսել կը մակարդ-  
ուի (curd) և դժուսը թիւն կուտայ,  
մանաւանդ որ մօր կաթէն բաւական տար-  
բէր բաղադրութիւն ունի:

Ի՞նչպէս կրնանք բարեխոյնել:

Ընդհանուր առումով երեխայի մը մէկ օրուան  
կաթին մէջ 1-2 մէծ դզալ շաքար աւելցնելու  
է: Կրնանք գործածել սովորական շաքար,  
կաթի շաքար կամ արուեստական կերա-  
կաթի շաքար կամ մասնաւոր կաթէն (Մէլին, Նէսլէ և այլն):

և 2 նօսրացնող հեղուկ (պաղ ջուր, կամ գա-  
րիի, վարսակի, բրինձի ջուր): Այս բաղադր-  
բութեան պէտք է քիչ մ'ալ շաքար աւելցը-  
նել:

3—6 ամսականներուն 2 կաթ և 1 նօս-  
րացնող հեղուկ:

6—9 ամսականներուն 2 կաթ և 1 նօս-  
րացնող հեղուկ:

9—12 ամսականներուն իսկ լաւ է լման  
կաթ չոտալ այլ քիչ մը նօսրացնել: Մի-  
այն 14 ամսուան եղած ատեն կրնանք  
լման կաթ տալ:

Լաւ գաղափար է մէկ օրը գարիի ջուր  
խառնել, իսկ միւս օրը վարսակի ջուր: Վար-  
սակի ջուրը փորը կակուղ պահելու յատկու-  
թիւն ունի, մինչդեռ գարիի կամ բրինձի  
ջուրը կը պնդացնէ: Ուրեմն պէտքին համե-  
մատ մէկը կամ միւսը կրնանք գործածել:

Որքա՞ն շաքար աւելցնելու է:

Միջին առումով երեխայի մը մէկ օրուան  
կաթին մէջ 1-2 մէծ դզալ շաքար աւելցնելու  
է: Կրնանք գործածել սովորական շաքար,  
կաթի շաքար կամ արուեստական կերա-  
կաթի շաքար կամ մասնաւոր կաթէն (Մէլին, Նէսլէ և այլն):

ԳԼՈՒԽ գ.

ԿՈՎՈՒ ԿԱԹ.

(Բնականոն երեխաներու համար)

ա. Պէտք եղած նիւթերը:

ԿԱԹ.— Պէտք է աշխատիլ որ լաւագոյն կին համար: Մեծ քաղաքներու մէջ վաւենել, հակառակ պարագային սովորական կարամանին, ոչ սերը հանուած կաթ դորձաւելցնելու է:

Եւ ամենամաքուր կաթը ձեռք ձգենք պղտիրացեալ կաթ (certified milk) կարելի է գըտթով բաւականանալու է: Առանց բժիշկի հըծելու եւ ոչ ալ վրան ուրիշ սեր (ֆլրիմ) ա-

ՆՕՍՐՑՆՈՂ ՀԵՂՈՒԿ — Այս նպատաշուր, կամ վարսակի, դարիի եւ բրինձի ջուր: Վարը կըսենք թէ որքան պէտք է աւել-ցընել: Միշտ պարզ ջուրը ամենէն լաւն է, իսկ միւսները մասնաւոր պարագաներու, համար դորձածելու է: Օրինակի համար պնդութեան ատեն վարսակի ջուր, փորհա-

ԱՆՈՒՇՑՑՆՈՂ ՆԻՒԹ.— Կարելի է գործածել պարզ շաքար, կաթի շաքար որ աւելի դիւրամարս է, կամ արուեստական կերակուրներէն մին:

բ. Ի՞նչպէս պատրաստելու է:—

ա. Ունկիներ ցուցունող չափով մը պէտք եղած նօսրցնող հեղուկը չափէ:

բ. Անոր վրայ պէտք եղած շաքարը աւելցուր եւ վայրիեան մը եռացուր, մանաւանդ եթէ դորձածդ վարսակի, դարիի և ամ սոհնձի ջուր է:

ո. Պահանջուած կաթո աւելցուր եւ տաքուր մինչեւ 65 աստի. Ֆ. Եւ այդ վիճակին մէջ թող մնայ քսան վայրկեան: Յետոյ մարուր հիերու մէջ լեցուր, ամեն մէկ անգամուան ուտենու բաւարար քանակով եւ պահէ սոսոին մրաւ: Ուտենու ժամանակ չիշերէն մին տաք օուրի մէջ ունենով տաքուր եւ տուր երախալին: Եթէ պէտք եղածին չափակայ սրատրաստած ամանովդ սառին վրայ դիր և ամեն անգամին անկէ լեցուր շիշին մէջ եւ դորձածէ: Թէ չիշերը եւ թէ պտուկ-մէջ սոհնձածութէ վերջ մաքրուելու ները ամեն գործածուելէ վերջ մաքրուելու են:

Տակաւին որոշուած չէ թէ կաթին եռացնելը վնասակար է թէ ոչ: Եթէ ըսուածին

պէս կընանք քսան վայրկեան կաթը 65 աստի. Ֆ. մէջ պահել, ջերմաչափով, եռացընելու հարկ չկայ, ապա թէ ոչ կ'արժէ եռառնել, մստահ ուրախու համար թէ միքրոպներո սուրումին մեռած են: Մահաւանդ ամոռ ատեն, եւ երախալին փորհարութեան ժամանակ ետթո եռացնելու է:

Տառագնեւէն և ամ եռաղնեւէն մերջ կաթր  
սոսի յուս և համ պաղ ջուրի մէջ պահեւ, ան-  
շորոժեւտ է, ոռակոսի լստահ ուրանը թէ  
մնասուեաւ քանի մը միքրոպները կամ նոր մը-  
տածները ցատ չեն բազմանար:

ա.Գործածուած նիւթերու քանակը:—

Առաջին շաբաթը:—

Նօսրցնող հեղուկ՝ եօթք ունիի, յաքար  
մէկ մէծ դպաւ (սրբած), կաթ երեք ունիի:  
Օռո տասր անդամ, մէկ ունիի, դիչերը մի-  
տին երկու անդամ:

բ. Երևու Երեմ շաբթուան:—

Հարցողութեան 8-ինս - 12 ունկի,  
շաքար՝ 1 մեծ դպալ, կաթ՝ 4-ինս - 6 ունկի:

ԾԱՆՈԹ. — «. Ուրը թէյի դգալ (սրբած) շա-  
քար հաւասար է երկու մեծ դգալի, որ հաւասար է  
մեկ ութիվի: Դգալով չափելու ատեն պէտք է միշտ  
սրբել երեսէց:

Օրը ուժը անդամ, 2.30 ժամը անդամ մէ,  
ամեն մէկ անդամին կէս — 2 ունկի:

7. Գորս-հինգ շաբթուան. —

Հեղուկ՝ 14-20 ունկի, շաքար՝ 1-կմ  
մեծ դպալ, կաթ՝ 4-կմս-6 ունկի: Օրը ութը  
անդամ (երկու անդամը գիշերը), ամեն մէկ  
անդամին 2-կմս-3-կմս ունկի:

Դ. Վեհապետի կողմէն ամսուան.—

Հեղուկ՝ 20-22 ունկի, շաքար՝ երկու  
մեծ դպալ, կաթ՝ 10-11 ունկի: Օրը եօթը ան-  
դամ կամ երեք ժամը անդամ մը (դիչերը մի-  
այն մէկ), մէն մի անդամին չորս ունկի:

ւ. Երեխան կշռելու է ամեն շաբաթ և երեք  
շաբաթո չորսէն մինչև հինգ ունկի կամ ամիսը մե-  
նէն մինչեւ մէկուկէս փառւնու չ'աւելնար, կարին  
քանակը աւելցնելու, և զուրին քանակը ֆիշցնելու  
է, որով սեռւնդի արժէքը կը բարձրանայ առանց  
քանակը աւելցնելու:

7. Այս չափերը միջն չափեր են եւ աստված  
ուն ուստի պակաս /ուրիշներ աւելի սնունդի պէտք  
կրնան ունենալ: Միայն թէ ամեն փոփոխութիւն  
պէտք է աստիճանական ըլլայ:

Դ. Եթէ երիխան հակառակ ուտելուն կշիռը զի կորսցումէ կամ յանախ կուլայ պէտք է բժիշկին դիմել :

Ե. Զորս ամսուան. —

Հեղուկ՝ 21 ունկի, շաքար՝ 2-կէս մեծ դգալ, կաթ՝ 15 ունկի: 0րը 7 անդամ (գիշերը մէկ), 5 ական ունկի:

Դ. Հինգ ամսուան. —

Հեղուկ՝ 20-21 ունկի, շաքար՝ 2-կէս մեծ դգալ, կաթ՝ 15-18 ունկի: 0րը 6 անդամ կամ 3-կէս ժամը անդամ մը (գիշերը մէկ), 5-կէս — 6 ական ունկի:

Է. Վեց ամսուան. —

Հեղուկ՝ քսան ունկի, շաքար՝ երկուք ու կէս մեծ դգալ, կաթ՝ քսան ունկի, օրը վեց անդամ (գիշերը երբէք), 6-կէս ական ունկի:  
Ռ. Եօթն ամսուան. —

Հեղուկ՝ 18 ունկի, շաքար՝ երկու մեծ դգալ, կաթ՝ 22-24 ունկի: 0րը վեց անդամ (գիշերը բնաւ), 6-կէս — 7 ական ունկի:

Թ. Ութ ամսուան. —

Հեղուկ՝ 16 ունկի, շաքար՝ 1-կէս մեծ դգալ, կաթ՝ 26 ունկի: 0րը վեց անդամ կամ չորս ժամը անդամ մը, ութական ունկի:  
Ժ. Ինն ամսուան. —

Հեղուկ՝ 14 ունկի, շաքար՝ մէկ մեծ դը-ունկի, կաթ՝ 32 ունկի: 0րը 6 անդամ, 8 ական

Ժա. Տասը ամսուան. —

Հեղուկ՝ տասը ունկի, շաքար՝ երեք չորսորդ մեծ դգալ, կաթ՝ 36 ունկի: 0րը վեց անդամ, ութական ունկի:

Ժբ. Տասնեւմէկ ամսուան. —

Հեղուկ՝ վեց ունկի, շաքար՝ մէկ երկը-րորդ դգալ, կաթ՝ 40 ունկի: 0րը հինգ ան-դամ կամ հինգ ժամը անդամ մը, 9 ական ունկի:

Ժգ. Տասնեւերկու ամսուան. —

Հեղուկ՝ երկու ունկի, շաքար՝ բնաւ, կաթ՝ 44 ունկի: 0րը հինգ անդամ, 9 ական ունկի:

Ոմանք կը թելադրեն կիրի ջուր աւել-ցընել, բայց անհրաժեշտ չէ երբէք. քանա-կի մասին տես էջ 73:



ԳԼՈՒԽ Դ.

## ԵՐԵԽԱՆ ՇԻՇՈՎ ՄԵԾՑՆԵԼ

Կաք տալու ատեն շիշը ի՞նչ դիրքի մէջ  
բռնիլու է.

Երեխան գիրկդ ա՛ռ եւ գլուխը թեւիդ  
վրայ գիր եւ քիչ մը վեր բռնած շիշով ծըծ-  
ցուր: Շիշն գիրքը այնպէս ըլլալու է, որ  
պառկը միշտ կաթով լեցուն ըլլայ, եթէ ո՛չ  
երեխան օդ կը ծծէ, որը իրեն նեղութիւն  
պատճառելով կերածը դուրս կուտայ: Եթէ  
պատահի որ քիչ մը օդ ծծէ պէտք է նստած  
վիճակի մէջ դնել երեխան եւ կամաց մը  
կոնակին զարնել:

Թողելու չէ որ երեխան ինքնիրեն ծծէ,  
քանզի կրնայ պատահիլ որ խեղդուի, կամ  
լման մը չկտացած քնանայ եւ ժամանակէն  
առաջ անօթենայ:

Եթէ ծծած ատեն քնանայ, արքնցնելո՞ւ է

եթէ շատ չծծած կը քնանայ պէտք է  
արթնցնել որ լրացնէ: Իսկ եթէ կը մերժէ  
առնել, գլուխը մէկդի կը դարձնէ եւ կը նեղ-  
ուի, ըսել է կամ կաթին համը լաւ չէ, կամ

պաղ է, եւայլն: Եթէ հիւանդ ըլլալուն հա-  
մար չ'ուղէր ծծել այն ատեն կաթին քանա-  
կը պակսեցնելու է:

Պտուկին ծակին մեծութիւնը

Պէտք է որ երեխան կաթը 10-15 րոպէ-  
էն հասցնէ, թէ ոչ ըսել է ծակը պղոփիկ է:  
Եթէ աւելի շուտ հասցնէ, այդ կ'ենթադրէ  
թէ ծակը մէծ է: Եթէ շիշը լեցնելէ ետք  
բերանը վար դարձնես եւ կը տեսնես թէ  
կաթը կամաց կամաց կը կաթի ատիկա կը  
նշանակէ թէ ծակին մեծութիւնը բաւական  
է:

Թողելո՞ւ է որ պղոփիկը ծծած ատեն ֆր-  
նանայ.

Այսո', ատիկա յաճախ պատահող բան-  
մըն է եւ եթէ շիշին մէջ կաթ շատ չէ մնա-  
ցած, թողելու է որ քնանայ թէ ո՛չ արթըն-  
ցընելու է որ լրացնէ: Ուտելէն ետք անմի-  
ջընելու է կամ լրացնէ: Խաղցնել կամ շար-  
ջապէս պառկեցնելու է, խաղցնել կամ շար-  
ժել բնաւ շիտակ չէ. Եթէ չքնանայ ալ թող  
որ պառկի:

Ի՞նչ տեսակ շիշ եւ պտուկ գործա-  
ծելու է.

Կլոր կամ ձուածեւ պարզ շիշ մը, որուն  
վրայ ունիթները նշանակուած են եւ դիւրու-

թեամբ ներսը դուրս դարձող պտուկ դոր-  
ծածելու է: Երկար վիզով կամ խողողավա-  
կով եղած շիշեր գործածելու չէ, քանզի դըժ-  
ուար է զանոնք մաքուր պահել: Սեւ պտուկ-  
ները աւելի երկար կը դիմանան: Նոր շի-  
շերը եւ պտուկները գործածելէ առաջ պէտք  
է լաւ մը լուալ եւ խացել:

Շիշերու հոգը.—

Մաքութիւնը ամենակարեւոր առաքե-  
նութիւններէն մին է եւ յաճախ անմաքուր  
շիշով կամ պտուկով կաթ ուտելուն համար  
երեխան կը վտանգուի: Ուտելէ ետք պէտք  
է շիշը լաւ մը օճառ ջուրով եւ վրձինով լը-  
ուալ: Եթէ վրձին չկայ քանի մը մանր օճա-  
ռի կտորներ մէջը դիր եւ լաւ մը ցնցէ: Նոյն-  
պէս պտուկը մաքրելու և պօրիք էսիտ ջու-  
րի մէջ պահելու է մինչեւ յաջորդ ժամին:  
Կողմն ալ լաւ մը մաքրելու է:



ԳԼՈՒԽ Ե.

ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

Արուեստական կերակուրները որո՞նք  
են.— Անոնց թիւը խիստ շատ է, բայց կը ը-  
նանք հետեւեալ չորս կարգերուն բաժնել.—  
Ա.) Կաթ կերակուրներ, — Նէսլէյի կերակուրը  
թերեւս ամենէն շատ գործածուածն է, անոր  
նմանողներն են Horlicks milk, Anglo-swiss,  
Franco-swiss, American-swiss: Այս կերա-  
կուրները իրենց իսկութեան մէջ անուցը-  
ուած եւ յետոյ չոգիացած եւ չոր փոշիի վե-  
րածուած կաթեր են, որոնց վրայ կաւելցու-  
նեն աջօսլայի վերածուած (dextrinized) ա-  
լիւր, ամենն ալ բաւական քանակով չփոխ-  
ուած օսլայ կը պարունակեն:

Բ.) Լիպիկ կամ կասկուած (malted) կե-  
րակուրներ.— Մէլինի կերակուրը կը նանք օ-  
րինակ առնել: Ասոր նմանողներն են Libigs,  
Horlicks food: Մէլինի կերակուրը գլխաւո-  
րաբար բնածուխէ կը բաղկանայ, հարիւրին  
80: Այս կերակուրները պատրաստուած են  
ցորենի եւ գարիի ալիւրէ, որոնց օսլան կը  
կասկեն (malted) եւ աւելի դիւրամարսելի

**նիւթելու** (Dextrose, dextrose, maltose) կը  
վերածեն:

Գ) Ալիւրային կերակուրներ.— Այս կարգին են, Ridge ի կերակուրը, Robinson ի գարբին եւայլն: Ընդհանուր առումով ամենն ալմեծ քանակութեամբ 75-80-ը չփոխուած օսլայ կը պարունակեն, միայն 1-6-ը շաքարի փոխուած է:

Դ) Այլազանիներ.— Carnrick և կերպակու-  
րը և Eskay կերպակուրը այս կարգին կը վե-  
րաբերին:

Արուեստական կերակուրները ո՞քան  
յանձնաբարելի են.

Բոլոր արուեստական կերպուրները,  
բաղդատմամբ մօր կաթին, կը պարունակեն  
մեծ քանակութեամբ բնածուխ և պակաս  
իւղ։ Անոնցմէ ոմանք ունին մեծ քանակու-  
թեամբ անփոփոխ օպայ։ Ասկէ զատ անոնց  
ունեցած բնասպիտը թէեւ բաւական, բայց  
մեծաւ մասամբ բուսական է եւ ոչ թէ կեն-  
դանական։ Ասոնցմէ եւ ոչ մէկը կարելի է  
մօր կաթին յարմար փոխանոսու հե-

Անոնցմէ ոմանք օր. Նէսէի, կը ծանուց-  
ուին իբր յարմար փոխանորդ մօր կաթին, ու  
րիշներ օր. Մէլին պէտք է կաթի հետ խառ-

նել եւ գործածել, բայց եւ ո՛չ մէկը երկար  
ատեն երեխային իրը սնունդ գործածելու  
յարմար է։ Մարողութեան խանդարումի  
եւ այլն ատեն կարժէ ժամանակ մը գործա-  
ծել բայց գաղքեցնելու է։ Որոշ է թէ եթէ  
մայրը կաթ չունի եւ պէտք է փոխանորդ մը  
գտնել սմենէն դիւրինը եւ յարմարը կովու  
կաթն է։ Ասկէ զատ այն կերակուրները որ  
կաթի հետ խառնուելով կը տրուին պակաս  
քննադատելի են։ Այս բոլորը գիտնալով  
մէկ-տեղ պարագաներ կան որ կը ստիպեն  
արուեստական կերակուրներ գործածելու, օր.  
երբ մաքուր կովու կաթ գտնել կարելի չէ,  
եւ կամ երբ օգը շատ տաք ըլլալուն կարելի  
չէ կաթը երկար ատեն անուշ պահել, եւն։  
Այդ պարագաներուն ստիպուած, կընանք  
գործածել նէսլէյի կամ Մէլինի եւ կամ Հօր-  
լիքի կերակուրները որոնք բաւական վստա-  
հելի եւ փորձուած են։ Այս կերակուրները  
ինչպէս յիշուեցաւ կընանք գործածել նաեւ  
չաքարի տեղ կովու կաթը անուշցնելու, եւ  
այսպէսով կընանք օգտուիլ իրենց ունեցած  
առաւելութենէն։ Ալիւրային կերակուրները

կրնանք գործածել 6-7ը ամիսէն ետք կաթին աւելցնելով կամ առանձին պատրաստած։

Արուեստական կերակուրով մեծցող երեխաներու գիրով երեւոյթէն խաբուելու չէ, այս երեխաները յաճախ հիւանդութիւններու տոկալու անկարող են եւ պղտիկ հովէ մը կրնան յաղթուիլ եւ ունեցած գիրութիւննին կորսնցնել։ Այս ամենը գիտնալով հանդերձ քանի որ արդի ընկերական կազմն ու սարքը եւ ուրիշ պարագաներ կը ստիպեն մեղ արուեստական կերակուրներ գործածել, կ'արժէ անոնց գլխաւորներու գործութեան կերպը նշանակել, այն մայրերուն համար որ Անդլ. կարդալ չեն գիտեր, քանի որ Անդլ. գիտցող մայրեր, արուեստաթիւնները կրնան կարդալ եւ գրկուած ուղղութէ կրնան կարդալ եւ գործածել։

Պէտք է չմոռնալ թէ տրուած չափերը միջին չափեր են եւ երեխային կշիռքին եւ առողջութեան համաձայն կրնանք յաջորդ կամ նախորդ բաղադրութիւնը տալ, հոգ չէ թէ իր ամիսին չի համապատասխաներ։

Ա.՝ Մէլինի կերպարի (Melin's Food)

Այս կերակուրը որ կասկուած կերակուր-ներէն մէկն է, տես էջ 59, հետեւեալ առաւելութիւններն ունի։—

ա) իր պարունակած բնածուխը փոխուած եւ դիւրամարս վիճակի վերածուած է։

բ) Քանի որ կաթի խառնելով է որ կը գործածուի, երեխան կաթին մէջ եղող կենսական տարրերէն ամբողջովին չի զրկուիր։

գ) Կ'ըսուի թէ կաթի փորդները (curd) աւելի մանր կ'ըլլան երբ այս կերակուրը կը խառնուի, բայց ասիկա վերջնականապէս ապացուցուած չէ։

ի՞նչպէս պատրաստելու է.՝

Նախ կաթը ամլացուր (տաքցուր 65օ ֆ., 20 ըոպէ) եւ կամ եփէ եւ պաղեցուր; Նը-շանակուած չափով Մէլինի կերակուրը եռացած եւ պաղած մաքուր ջուրի մէջ հալեցուր եւ ցոյց տրուած չափով կաթ աւելցուր։

Պէտք է որ այս կերակուրը գործածուելէ 2-3 ժամ առաջ պատրաստուի եւ սառի վը-րայ կամ պաղ ջուրի մէջ պահուի, որպէսզի կասկուած նիւթերը կաթին բաղադրութեան ազդեն եւ ստամոքսին մէջ փորդները մանր ըլլան։ Երբ ճաշի ժամանակը կուգայ շիշով ըլլան։ Երբ ճաշի ժամանակը կուգայ շիշով տաք ջուրի մէջ դնելու եւ տաքնելէ ետք գործածելու է։

Ի՞՞ՆՉ ՔԱՆԱԿՈՒԹԵԱՄՐ ՏԱԼՈՒ Ե

ԴՆԱԾ ԱՏԵԲՆ	ԿՋԱՆ ԵՎ ՀԱՅԱԺ/Հ ԼԻՎԱԳԱ	ՄՏՀԻՆԻ ԳՐԱՎ/Հ ԱԲԸ ՊՐԱՎԱԾ	ԿԱՐԺ ԱՆԱՂԻ	ՀԱՅԱԺ ԱԲԸ ՊՐԱՎԱԾ					
1 շաբաթ	7	—	—	—	—	—	—	—	—
2 »	6 -	3	4	12	2	10	2	1	10
4 »	7	3	4	12	2	10	2	1	15
2 ամիս	8	3	4	12	2	9	1	2	23
3 »	9 -	3	6 -	9 -	2 -	8	1	3	28
4 »	11	3	8	8	3	7	1	4	28
5 »	12 -	3	9 -	6 -	3	7	1	4	32
6 »	14	3 -	11	5	3	6	0	5	33
7 »	15	3 -	12	4	3	6	0	6	36
8 »	16	3 -	13	3	3	6	0	6	39
9 »	17	3 -	14	2	3	6	0	7	42
10 »	18	3 -	14	2	3	6	0	7	42
11 »	19	3 -	15	1	4	5	0	8	43
12 »	20	3 -	16	1	4	5	0	9	45
ԴԱԽՈԹ. —	ԹՈՒԱՆՀԱՆՆԵՐՈՒ ՅՈՎԻ ՓՈԲԸ ԳՃԵՐԸ ԿՅԱ ԿԵ ԱՇԱԽԱԿԻՆ:	7	—	—	—	—	—	—	—

Բ.՝ ՆԵՍԼԵՅԻ ԿԵՐԱԿՈՒԹՅ (Nestles Food)

Ի՞նչ առաւելութիւն կամ քերութիւն  
ունի. —

Իր միակ առաւելութիւնը սա է որ իր բարութեան մէջ փոշիացած կաթ կը պարունակէ եւ չոր ըլլալով նոյն իսկ ամբան

տաքին թթուելու վախը չկայ եւ պէտք եղած տաեն կը նախանք ջուրով խառնել եւ դործածել:

Իսկ առարկելի է որովհետեւ իր պարունակած բնածուխին մէկ մասը, հարիւրին 15ը փոխուած չէ եւ քիչ մը դժուարամարս է:

Ո՞րքան տալու է. —

ԴՆԱԾ ԱՏԵԲՆ	ԿՋԱՆ ԵՎ ՀԱՅԱԺ/Հ ԼԻՎԱԳԱ	ՄՏՀԻՆԻ ԳՐԱՎ/Հ ԱԲԸ ՊՐԱՎԱԾ	ԿԱՐԺ ԱՆԱՂԻ	ՀԱՅԱԺ ԱԲԸ ՊՐԱՎԱԾ					
Ա. շաբաթին վերջ	7	—	—	—	—	—	—	—	—
Բ. »	7 -	2	6 -	1 -	2	2	9	1	15-20
1 ամսու վերջ	8	2	4	2	2	2	9	1	20
2 » »	9 -	2	3 -	3	2	9	1	30.	32
3 » »	11	3	5	4	2 -	7	1	35	
4 » »	12 -	5	6 -	5	3	6	1	49	
5 » »	15	6	8	7	3	6	1	48	
9 » »	18	9	10 -	8	3 -	5	1	50	
12 » »	21	12	13	10	4	5	0	50	
ԴԱԽՈԹ. —	ԹՈՒԱՆՀԱՆՆԵՐՈՒ ՅՈՎԻ ՓՈԲԸ ԳՃԵՐԸ ԿՅԱ ԿԵ ԱՇԱԽԱԿԻՆ:	7	—	—	—	—	—	—	—

ԴԱԽՈԹ. — Երկու մեծ դգալ սրբած, հաւասար է 1 ունկիի:

Ի՞նչպէս պատրաստելու է. —

Նշանակուած չափով տապակի մը մէջ  
լեցուր եւ վրան պէտք եղած չափով ջուր ա-  
ռելցուր կամաց կամաց եւ ճզմէ. լաւ մը  
խառնէ որ կոչտ չմնայ եւ մէկ վայրկեան ե-  
ռացուր, միշտ խառնէ որ չայրի:

Ինչպէս ուրիշ պարագաներու նոյնպէս,  
հիմա ալ չէ թէ միայն տարիքը, այլ կշիռքն  
ու առողջութիւնն ալ պէտք է նկատի առ-  
նել եւ անոր համեմատ յաջորդ կամ նա-  
խորդ տարազը գործածելու է:



գ. — ՀՕՐԼԻՔԻ ԿԱԹԸ

Նախ պէտք է ըսել թէ այս ընկերութիւ-  
նը Հօրլիքի կերակուր անունով ուրիշ բաղա-  
դըրութիւն մըն ալ ունի որ կը նմանի Մէլի-  
նի կերակուրին եւ պէտք է գործածել կաթի  
հետ խառնելով, իբր անուշցնող տարր:

Իսկ գալով Հօրլիքի կաթին ասիկա փո-  
շիի վերածուած կաթ է որուն առելցուած է  
գարիի եւ ցորենի միջուկը կասկուած (mal-  
ted) եւ գիւրամարս նիւթի մը վերածուած:  
Հետեւաբար տեսակէտով մը այս կաթը սէս-  
լէյի եւ Մէլինի կերակուրներուն առաւելու-  
թիւնները ունի առանց անոնց առարկելի կէ-  
տերը ունենալու: Ուրեմն եթէ պէտք է կա-  
թէն զատ ուրիշ բազալրութիւն մը գործա-  
ծել եւ եթէ պատրաստուած կերակուրները  
ունի առաւելութիւն ունին, տեսականին մէջ  
Հօրլիքի կաթը ամենէն յանձնաբարելի  
պատրաստութիւնն է:

Ի՞նչպէս պատրաստելու է. —

Պէտք եղած քանակով վուշի գաւաթի մը  
մէջ լեցուր եւ քիչ մը ջուր առելցնելով շփէ  
եւ թանձր խիւս մը շինէ: Ցետոյ պէտք եղա-  
ծ թանձր խիւս մը շինէ:

ծին չափ եռացած եւ պաղած կամ դաղջ ջուր աւելցուր, նոյն միջոցին արագ արագ խառ-նէ որ ամէնը հաւասարի եւ միօրինակ լուծոյթ մ'ըլլայ: Եթէ աւելցուցածդ պաղ ջուր է, կաթը պատրաստելէ ետք տաք ջու-րի մէջ դիր շիշով որ տաքնայ եւ յետոյ գոր-ծածէ: Լաւ է որ ամէն մէկ անդամին թարմ պատրաստուի եւ անմիջակէս դործածուի: Իսկ եթէ 24 ժամուանը մէկ պատրաստել ուզուի, պէտք է սառի կամ պաղ ջուրի մէջ պահել որ չաւրուի:

Կերակուրին բանակը ժամանակը եւլն:—

Առաջին եւ երկրորդ շաբաթները:— Մէկ  $\frac{1}{2}$  ունկի (3 մէծ դգալ), Հօրլիքի կաթ, ջուր՝ մը, 24 ժամը՝ տասը անդամ:

Երրորդ եւ չորրորդ շաբաթներ:— Հօր-լիքի կաթ՝ աստիճանաբար աւելցնելով 2 դամ մը, 24 ժամը 10 անդամ:

Երկրորդ ամիս:— Հօրլիք՝ 4—5 թէյի մը: Օրը 8 անդամ:

Երրորդ և չորրորդ ամիս:— Հօրլիք՝ 2—2 կէս մէծ դգալ, ջուր՝ 4—4 կէս ունկի, 3 ժամը անդամ մը, օրը՝ 7 անդամ:

Հինգերորդ եւ վեցերորդ ամիսներ:— Հօրլիք՝ 3—3 կէս մէծ դգալ, ջուր՝ 5—6 ուն-կի, 3—4 ժամը՝ անդամ մը, օրը՝ 7 անդամ:

Եօթ-ներորդ եւ ութ-ներորդ ամիս:— Հօր-լիք՝ 4 մէծ դգալ, ջուր՝ 7 ունկի, 4 ժամը անդամ մը, օրը՝ 6 անդամ:

Տասներորդ եւ տասն եւ երկրորդ ամիս:— Տասներորդ եւ տասն եւ երկրորդ ամիս:— Հօրլիք՝ 5 մէծ դգալ, ջուր՝ 8 ունկի, օրը՝ 6 անդամ:

### Աղիւսակի վերածուած:—

	Հօրլիք	Ջուր	Գունդը անդամ	Օրը
Ա. և Բ. շաբաթներ	1 թէյի գգ. սրբած	1- ունկի	2 ժամէն	10 անդամ
Գ. և Գ.	2 » » »	2 »	2 »	10 »
Բ. ամիս	4-5» » »	3-3- »	3 »	8 »
Գ. և Գ. »	2-2- մհձ » »	4-4- »	3 »	7 »
Ե. և Զ. »	3-3- » » »	5-6 »	3-4 »	7-6 »
Ծ. և Ծ. »	4 » » »	7 »	4 »	6 »
Ֆ. և Փ. ամիս	5 » » »	8 »	4 »	6 »

Ուրիշ ի՞նչ ուտելիքներ կրնանք տալ երախային. —

Վեցերորդ ամսուն, կամ երբեմն հինգեռորդին, կրնանք տալ անուշ նարինջի քամուած: Նախ՝ 2 թէյի դդալ տալու եւ աստիրեկան եղած առեն 1 ունիի կամ լման նարինջի մը հիւթը կրնայ առնել: Լաւագոյն սամանակն է առուան ճաշէն մէկ ժամ առաջ:

Դարձեալ վեցերորդ ամսուն, նոյն իսկ յաճախ չորրորդին, եթէ պնդութիւն ունի կրնանք տալ շաքար չաւելցած սալորի քամուած: Յարմարագոյն առենն է կէսօրին յառորդ ճաշէն կէս ժամ առաջ. կէս թէյի դըքալով սկսիլ ու աստիճանաբար առելցնելու յի դդալ առնել:

Վեցերորդ կամ եօթներորդ ամսուն կըրնայ քիչ մը միսի հիւթ առնել: Օրը 2 թէյի դդալով սկսելու եւ աստիճանաբար առելցնելու է մինչեւ որ 1 տարեկանին կրնայ մէկ կամ աւելի ունիի առնել:

Եօթներորդ կամ ութներորդ ամսուն կըրնանք տալ բուսական հիւթեր: Շոմին, ըստեպին, լոլիկ, փաթաթէս ևն, լաւ մը եփել

եւ քամելէ ետք կրնանք քիչ մը աղ խառնել եւ ժամը 6 ին ճաշէն առաջ թէյի դդալով սկսիլ տալ եւ աւելցնել: Այս կարեւոր է, քանի որ միայն այս կերպով կրնանք երախային բուսական աղեր մատակարարել որ իր աճումին համար անհրաժեշտ են:

Տասն ամսուան երախան ընդհանրապէս կրնայ ուտել վատահելի ընկերութեան մը պատրաստած բլիթները (cracker) կաթով կամ առանձին:

### ԿԵՐՍԿՐԵԼՈՒ ՏԱՄՆԱԲԱՆԵԱՆ

Ա. Կաթ տալէ առաջ ստինքներդ լուս, պօրիք էսիտ լուծոյթով: Իսկ եթէ շիշով կը պարուի, շիշը եւ պտուկը ֆիշտ մաքուր պատրուի, զիշը եւ պտուկը լուսոյ հէ: Գործածելէ ետք շիշը եւ պտուկը լուսոյ հէ: Պործածոյթի մէջ մաքրէ եւ սօդ-bicarbonate ի լուծոյթի մէջ մաքրէ եւ սօդ-bicarbonate ի լուծոյթի մէջ (մէկ դդալ, գաւաթ մը ջուրի մէջ): Պահէ (մէկ դդալ, գաւաթ մը ջուրով ցողվէ): Պործածելէ առաջ մաքուր ջուրով ցողվէ:

Բ. Ամէն անգամ կերակրելէ առաջ երախային բերանը մաքրէ բամպակով մը՝ թըրի ջլուած պօրիք էսիտ լուծոյթով (մէկ թէյի ջլուած մէկ փայնթ մաքուր ջուրի մէջ): Դդալ մէկ փայնթ մաքուր ջուրի մէջ:

Գ. — Երախան ժամացոյցով, ճիշդ առենին ծծուալ, եթէ պէտք է քունէն արթըն-

ցուր: իր առողջութեան եւ քու հանգստիդ համար կանոնաւրութեան վարժեցուր: Եթէ ժամանակը չեկած կ'արթնայ եւ կուլայ միայն քիչ մը ջուր տուր:

Դ.—Կամաց կամաց ծծցուր, մանաւանդ շիշով կաթ տուած ատեն տես որ ծակը խոչը ըլլայ, պէտք է ծծելը 10-15 րոպէ տեւէ:

Ե.—Շիշին բերանը միշտ կաթով լեցուն պահէ, որ երախան օդ չծծէ, թէ ո'չ դուրս տալու վասնդ կայ:

Զ.—Կաթը ո'չ շատ տաք ոչ ալ պաղ թող ըլլայ այլ միջակ:

Է.—Չափէն աւելի մի կերցնէր :

Ը.—Ուտելէն անմիջապէս ետք պառկեցուր եւ երբեք ձեռք մի զարներ մինչեւ որ դէթ ժամ մը անցնի:

Թ.—Սովորական կերակուրէն զատ ուրիշ բան մի տար: Հաց, սուրճ, պտուղ, բանջարեղէն կամ միս կրնան մէկ տարեկանէն պակաս եղող երախայի մը մահ պատճառել:

Ժ.—Մի՛ թողուր որ երախան պարապ շիշը կամ հանդարտեցնող պտուկ ծծէ:

## ՕԳՏԱԿԱՐ ԱՄՓՈՓՈԽՄ

Մնձ. ատեն	7	7	1	3	10	2	1	2	-	-	-	-	-	-	-	-	-	-	12	
2.3 շրթ.	7-	10	1	5	8	2	2	2-	1	-	-	-	-	-	-	-	-	-	15	
4.5 »	8	16	1-	8	8	2	3	2-	1	-	-	-	-	-	-	-	-	-	25	
6 շր. 3 ամ.	9-	20	2	10	7	1	4	3	1	-	-	-	-	-	-	-	-	-	28	
3 րդ. ամիս	11	20	2	11	7	1	4-	3	1	-	-	-	-	-	-	-	-	-	32	
4 րդ. »	12-	21	2-	15	7	1	5	3	1-	-	-	-	-	-	-	-	-	-	35	
5 րդ. »	14	20	2-	17	6	1	6	3-	1-	1 պ.դ.	1 պ.դ.	1 պ.դ.	1 պ.դ.	1 պ.դ.	1 պ.դ.	1 պ.դ.	1 պ.դ.	1 պ.դ.	39	
6 րդ. »	15	20	2-	20	6	0	6-	3-	1-	2	- պ.դ.	2 պ.դ.	2 պ.դ.	2 պ.դ.	2 պ.դ.	2 պ.դ.	2 պ.դ.	2 պ.դ.	42	
7 րդ. »	16	18	2	23	6	0	7	3-	2	- պ.դ.	- պ.դ.	- պ.դ.	- պ.դ.	- պ.դ.	- պ.դ.	- պ.դ.	- պ.դ.	- պ.դ.	42	
8 րդ. »	17	16	1-	26	6	0	8	4	2	1	» 1 պ.դ.	2 պ.դ.	48							
9 րդ. »	18	14	1	32	6	0	8	4	2	1	» 1 պ.դ.	2 պ.դ.	48							
10 րդ. »	19	10	2	36	6	0	8	4	2	1	» 1 պ.դ.	2 պ.դ.	50							
11 րդ. »	20	6	1-	40	5	0	9-	5	2	1	» 1 պ.դ.	2 պ.դ.	50							
12 րդ. »	21	2	0	44	5	0	10	5	2	1	» 1 պ.դ.	2 պ.դ.	50							
18 րդ. »	24	0	0	46	4	0	11	6	-	1-	» Հաց ինձնէկ:	Հաց ինձնէկ:								

ԽԱՆՈԲ.— Թուանշաններու բողի փոքր զծելը կէս կը նշանակեն:



## ԳԼՈՒԽ Զ.

ԵՐԵԽԱՅԻՆ ՀՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՄՔԸ

## ՔՈՒՆ

Ի՞նչ դիրքի մէջ պառկեցնելու է. —

Պէտք է կռնակին կողերուն եւ նոյն իսկ փորին վրայ փոփոխակի պառկեցնել: Զգոյշ ըլլալու է, մանաւանդ առաջի քանի մը շարաթներու, որ միշտ միեւնոյն դիրքով չի պառկեցուի, քանի որ գլուխը կը տձեւնայ:

Ո՞րքան ժնանալու է. —

Առաջին քանի մը ամիսներուն, օրուան 24 ժամէն 18-22-ը քունով պէտք է անցնէ, 6 ամսուան մանուկը՝ գրեթէ 16 ժամ, իսկ 1 տարեկանը՝ 14 ժամ, եւ 2 տարեկանը՝ 12 ժամ քնանալու է: Երեխան կ'ուզէ տաքութիւն, կերակուր, ջուր եւ ՔՈՒՆ:

Թէ ի՞նչու այսքան երկար ատեն քնանալու է կրնանք հասկնալ եթէ իմանանք թէ առաջին տարուան ընթացքին, պղտիկին ուղեղին կշիռքը կը կրկնապատկուի, իսկ մար-

մինին կշիռքը կ'եռապատկուի. միայն կանոնաւոր ուտելով եւ երկար ժամեր քնանալով կընայ երեխայ մը այս շահերը ունենալ:

Ի՞նչպէս կրնանք կանոնաւոր ժունի վարծեցնել. —

Ասոր միակ դադտնիքը դայն ճիշդ ժամանակին ծծցնելու եւ անմիջապէս պառկենուելուն մէջ կը կարանայ: Արթնցուր դայն եթէ կաթի ստենն է, թէ ո՛չ քնանալու համար պառկեցնելէն ետք դայն երբէ՛ք մի վերցըներ: Եթէ քունէն կարթնցնես եւ չ'ուզէր ուտել մի ստիպէր, թող որ քնանայ, այդ կ'ենթադրէ թէ անօթի չէ:

Մօրը հետ մէկ անկողինի մէջ կրնա՞յ պառկիլ. —

Բնաւ քաջալերելու չէ այս սովորութիւնը բացի այն պարագայէն երբ պղտիկը իր մօրը տաքութեան պէտք ունի եւ ուրիշ կերպով տաք պահել կարելի չէ: Պէտք չէ քաջապով տաք պահել կարելի իմանանքին կայ իերել քանդի թէ՛ խեղդուելու վտանգը կայ եւ թէ՛ անկանոն ծիծ տալու սովորութիւնը եւ մէտ լալը լսելուն պէս ծիծը բերանը տալ, մէտ է լալը լսելուն պէս ծիծը բերանը տալ,

որ թէ՛ մօրը կը վնասէ եւ թէ՛ պղտիկին մար-  
սողութիւնը կը խանդարէ:

Մանկարանի բարեխառնութիւնը.—

Ամառ ատեն լաւ է որ դուրսը քնանայ ե-  
տեղ մը կայ: Զմեռը ջերմութիւնը կը քնանայ  
նոյն իսկ մինչեւ 55 Փ. իջնալ: Պաղ օրերուն  
միշտ տաք ջուրի չիշ դնելու է ոտքերուն տակ  
եւ բուրդէ հագուստ հագցնելն ու լաւ մը  
ծածկելը կարեւոր է. ընդհակառակը ամառը  
վրան թեթեւ ըլլալու է: Եթէ ջերմաչափի չի  
կայ ձեռքդ երեխային մարմինին մօտ դիր  
եւ տես թէ քիչ մը տաք կըզգաս. եթէ չես ըդ-  
գար հաւանականաբար պաղ է երեխային  
համար:

Հանգիստ քնանալու պայմանները.—

Անկողինը մաքուր եւ հարթ, իսկ սեն-  
ֆնանալէ առաջ 1-2 թէյի դգալ ջուր տուր:  
պարպես:

Եթէ մըսափի մը միջոցին կ'արթննայ եւ  
կուլայ, մինչեւ ճաշի ատեն չէ, վերցուր  
քիչ մը, բարձը թօթվէ եւ երեխային դիրքը

փոխէ, թերեւս մէկ կողմ պառկելով յոդնած-  
է:

Քնացնելու համար մի՛ օրօրեր, մի՛ չար-  
ժեր: Եթէ կաթ տալու ատեն կը քնանայ  
հանգիստ մը վար դիր զայն անկողնին մէջ:

Կէսօրէն վերջ պղտիկը մի գրկեր եւ  
խաղցներ, վեր վեր մի՛ նետեր կամ նեղեր:  
Կէսօրէն ետք զայն դրդուելով պատճառ կընայ  
ըլլալ որ գիշերը չքնանայ: Եթէ գիշերները  
լաւ չի քնանայ տաք բաղնիք մը տալը կ'օգնէ  
որ քնանայ:

Նայելու է որ երեխան պառկեցնելէ ա-  
ռաջ, կշտանալու չափ կաթ ուտէ, թէ ո՛չ  
կ'արթննայ:

Ընդհանուր առումով սկիզբի օրէն ինչ  
ուոր վարժեցնես նոյնը կը շարունակուի, սո-  
ուոր վորութեան կարեւորութիւնը հոս որոշ կեր-  
պով կը յայտնուի:

Եթէ արթուն կը մնայ եւ հանգիստ է,  
րնաւ չի լար, եթէ կուլայ պատճառ մը կայ  
ըսել է:

Գիշերները (10 կ. ե. — 6 կ. ա.) արթըն-  
նալու է միայն ուտելու համար: Ընդհանրա-  
սկ մինչեւ 3 ամսական ըլլալը գիշերը 2 ան-  
պէս մինչեւ 3 ամսական ըլլալը գիշերը 2 ան-  
պէս մինչեւ 3 ամսական ըլլալը գիշերը 2 ան-

կերած քանի մը ունկի կաթը մինչեւ առտը-  
ռան չի բաւեր: Չուրորդ ամսուն գիշերը  
մէկ անդամ ծծելու վարժեցնելու է: Հինգե-  
րորդ ամսիսէն ետք արթննալու չէ, իսկ եթէ  
արթննայ կաթ տալու չէ, քիչ մը ջուր տա-  
լը կը բաւէ:

Քնացնելու գէշ սովորութիւններ.—

1. Հանդարտեցնող օշարակներ, paregoric  
կամ ալքոլ պարունակող խմելիքներ մի՛ գոր-  
ծածեր, իրաւ է ասոնք դործածելով երե-  
սան կը թմրի եւ կը քնանայ բայց կը վնաս-  
ուի: Ասոնք յաճախ մահ պատճառած են:

2. Ծծմայր կամ պարապլ շիշին պտուկը բե-  
րանը տուած մի՛ քնացներ: Նոյն իսկ մի՛ թո-  
ղուր որ մատը ծծելով քնանայ:

3. Քնացնելու համար մի գրկեր եւ շար-  
ժեր դայն եւ ոչ ալ օրորելու վարժեցուր:

### ԲԱՅՈԴԵԱՅ ԿԵԱՆՔ

Ո՞րքան շուտ կրնանք երեխան դուրս  
հանել:—

Աճառ ատեն 1 շաբթուան երեխան կա-  
րելի է քիչ մը դուրս հանել, բաց օդին մէջ  
որ քանի մը ժամ պատշտամը, բաց օդին

քնանայ, պայմանաւ որ օդը հաճելի ըլլայ  
եւ պառկած տեղը ցանցուած, որպէսզի ճան-  
ճերէ չնեղուի: Միեւնոյն ատեն պէտք է ը-  
սել թէ զով, մութ, պատուհանները բաց եւ  
ցանցուած սենեակ մը նոյնքան առողջարար  
է:

Զմեռ ատեն գուրս հանելու չէ, մինչեւ  
որ 3-4 ամսուան ըլլայ: Այս միջոցին սենեա-  
ուկ լաւ օգաւորուած եւ պղտիկին տակն ու  
վրան թանձր ըլլալու է որ պաղ չառնէ: Եթէ  
վրան թանձր ըլլալու է որ պաղ չառնէ: Եթէ  
ցուրտ ատեն պատուհանը բանալ կ'ուզուի  
օգափոխութեան համար, պղտիկը ուրիշ  
տեղ փոխադրելու է 5-10 ըոպէ որ պաղելու  
տեղ փոխադրելու է հետանդը չկենայ եւ կամ պատուհաննէն հե-  
տի, անկիւն մը զետեղելու է:

Ի՞նչ տեսակ օրեր պղտիկը ներսը պահե-  
լու է:—

Հովոտ օրեր, փոշին շատ եղած ատեն  
կամ ձիւնհալի օրեր, հոդ չէ թէ օդը որքան  
պայծառ ըլլայ երեխան դուրս հանելու չէ:  
պայծառ ըլլայ երեխան դուրս հանելու չէ նաեւ օդը շատ  
պաղ եղած ատեն:

Ո՞րքան երկար բայց օդին մէջ քողե-  
լու է:—

Լաւ պաշտպանուած երեխայ մը որքան  
երկար ատեն օդին մէջ մնայ, այնքան աւե-

լի լաւ է: Վեց շաբաթուան երեխայ մը օրը մէկ ժամ, 6 ամսուանը՝ 4-6 ժամ դուրսը բաց օդին մէջ մնալու են: Եթէ դուրս հանել կարելի չէ, գաւիթը կամ պատշգամին վրայ հանելն ալ բաւական է: Հիւանդանոցներու մէջ հիւանդակախ պղտիկները բաց օդին մէջ կը պահեն գիշեր ցերեկ եւ որոշ օդուտը տեսնը-ուած է: Հոդ չէ թէ քնանայ կամ արթուն ըլլայ ամառ ատեն եւ յարմար օդերուն դուրսը ըլլալը միշտ յանձնարարելի է: Կառ-քով մը եւ լաւ մը պաշտպանուած վիճակի մէջ դիր մարդին կամ պատշգամին վրայ:

Ի՞նչ զգուշութիւն պիտի է.—

Տես որ չպաղի: Մարմինին ոչ մէկ մա-  
սը, բացի դէմքէն, թող բաց մնայ: Ցուրտ  
օդին վրան լաւ մը ծածկէ, եթէ պէտք է տաք  
ջուրի շիշեր դործածէ. միեւնոյն ատեն հո-  
վէն եւ արեւէն պաշտպանէ: Ամառ ատեն վր-  
ան թեթեւ թող կենայ եւ ձեռքերն ու ոտ-  
քերը աւելի ազատ: Փոշիէն եւ ձանձերէն  
պաշտպանելու համար վրան բարակ շղարշ  
մը ձգէ:

Ի՞նչպէս ընելու է որ դիւրաւ պաղ չառ-  
նէ.—

Եթէ աստիճանարար զգուշութեամբ վե-  
րը ըսուածին պէս մաքուր եւ զով օդին կը



վարժեցնենք ասիկա կ'օգնէ զայն դիմացկուն  
ընելու: Ատկէ զատ առառուան բաղնիքէն ետք  
կուրծքն ու կոնակը չփելու է 50-60 ֆ. պաղ  
ջուրով եւ աղուոր մը չորցնելու է: Միշտ  
փաթթուած և միշտ տաքին վարժուած պըզ-  
տիկներն շուտ պաղ կառնեն:

Իսկ եթէ պաղած է եւ կամ կը հաղայ  
այն ատեն տաք 70-80 ֆ սենեակի մէջ պա-  
հելու է եւ ո'չ դուրս հանելու ո'չ ալ լուցը-  
նելու է որ աւելի չծանրանայ:

### ԱԿՌԱՅՑ ՀԱՆԵԼ

Ակռաները ի՞նչ կարգով կը բուսնին.—

Վարի երկու առջեւի ակռաները (առա-  
ջին հատու ակռաներ) կամ երբեմն վերի եր-  
կուքը ընդհանրապէս 5րդ կամ 6րդ ամսուն  
կը բուսնին: Թէեւ երբեմն մինչեւ 9րդ ամի-  
ւը կ'ուշանան: Անոնց քովի երկրորդ հատու  
ակռաները 8-12րդ ամիսներուն կը բուսնին:  
Երբեմն վարի երկրորդ հատու ակռաները  
կը կ'ուշանան մինչեւ 14րդ ամիսը: Անոնց կը  
յաջորդեն չորս առջեւի փոքր սեղնակները,  
որ ընդհանրապէս  $1\frac{1}{2}$  տարեկանին բուսած  
կ'ըլլան: Յետոյ կը բուսնին վարի եւ վերի



- |                   |           |                   |           |
|-------------------|-----------|-------------------|-----------|
| 1. Ա. Հասոռ ալու. | 6-9 ամիկ  | 1. Ա. Հասոռ ալու. | 8-12 ամիկ |
| 2. Բ. >           | 12-15 >   | 2. Բ. >           | 8-12 >    |
| 3. Ա. Սեղան       | > 12-15 > | 3. Ա. Սեղան       | > 12-15 > |
| 4. Շահատամիկը     | > 18-24 > | 4. Շահատամիկը     | > 18-24 > |
| 5. Բ. Սեղան ալու. | 24-30 >   | 5. Բ. Սեղան ալու  | 24-30 >   |

Պատկեր 1

սուր ատամները, շանատամ, որոնք ընդհանրապէս բուսած կ'ըլլան պղտիկին 2 տարեկան եղած ատեն: Ամենէն վերջ երկրորդ սեղնակները կը բուսնին եւ երեխան իր առաջին շարք ակռաները կը լմնցնէ գրեթէ 2½ տարեկոն եղած ատեն: Տես պատկեր 1:

Ակռայ հանելու ատեն պղտիկը ի՞նչ ախտանիշեր կ'ունենայ: —

Քիչ մը անհանգիստ կը դդայ, թերեւս քիչ մը տաքութիւն ունենայ եւ դիւրագորիո (թիթիզ) ըլլայ: Առատ կերպով շողիքը կը վաղէ եւ կ'ուզէ խածնել: Յաճախ ախորժակը մասսամբ կը խանդարի եւ կաթը լման ուտել չուզեր: Երբեմն փորհարութիւն եւ քիչ մը դժուարամարսութիւն կ'ունենայ:

Ի՞նչպէս գիտնալու է թէ տաքութիւն իւ փորհարութիւն ակռայ հանելու արդիւնք ին իւ ո՛չ թէ աղիքներու բորբոքումի: —

Եթէ այս ախտանիշերուն կ'ընկերանան շողիքը վազել եւ խածնելու փափաք, հաւանականարար պատճառը ակռայ հանելն է:

Այս ախտանիշերը ո՞րքան լին յոկու են:

Ընդհանրապես 3-4 օրէն ամէն բան կը լրանալ:

Ակույ հանելը վտանգաւո՞րէ եւ ի՞նչ  
զգուշութիւն պիտք է:—

Առողջ երեխայի մը համար ակռայ հա-  
նելո ուեւէ վտանդ չ'ենթագրեր եթէ ինքնի-  
րեն թողուի: Լաւ կ'ըլլայ որ այդ օրերուն  
կերակուրին քանակը պակսեցուի եւ սովո-  
րականէն աւելի ջուր խառնուի կաթին: Եթէ  
բարական տաքութիւն ունի օրը քանի մը ան-  
սամ մարմինը պազ ջուրով սպունդելը զայն  
կը հանգստացնէ:

Լինոր ծածկել կամ շփել պէ՞սունք է. —

Երբէք յանձնարարելի էք լինուր ծածկել  
եւ եպմ ցիել, բանի որ ատիկա կրնալ պատ-  
ճառ որյալ որ լինուր վարակուի եւ ծանր հե-  
տեւանքներ կրնալ ունենալ: Եթէ օգնել կ'ու-  
ղես կրնաս մաքուր ձգախէժէ (յաստիկ) կամ  
փղոսկրէ օղակի մը տալ որ խածնէ կամ ոեւէ  
տաղ, կարծր բան մը կարելի է տալ, պայմա-  
նաւ որ մաքուր ըլլայ: Դժուար ատամահա-  
նութեան ատեն մայըը կրնայ իր մատր յա-

մը լուալէ ետք սառ ջուրի մէջ թաթիսել եւ  
լինտը մեղմիւ չփել, եւ կամ թողուլ որ մա-  
տր խածնէ: Ամէն պարագայի տակ վստահ  
ոյլալու ենք թէ խածած առարկան մաքուր  
է:

ԿԵՐՈՔ

Ո՞րքան յանալս եւ ի՞նչպէս կշռելու է -

Լաւ է որ 1 կամ 2 շաբաթը անդամ ու  
եռենք մինչեւ 2 ամսուան րլալր, անկէ ետք  
ամեն ամիս մէկ անդամ մինչեւ 1 տարե-  
կան, եւ մինչեւ 2 տարեկան՝ 2 ամիսը ան-  
դամ մը: Կրնանք գործածել պարզ խոհանո-  
ցի կշիռները, վրան կողով մը դնելով եւ  
կամ զապանակով կշիռ:

կամ զապահնակով կշիռ։  
Ճշգութեան համար կարեւոր է ամէն  
անդամին նոյնատեսակ պարագաներու տակ  
կըուել, օրինակ առտուն դուրս ելլելէ ետք եւ  
ուտելէ առաջ։ Անշուշտ միշտ նոյն հանդերձ-  
ներով կշուելու է որ տարբերութիւնը կարե-  
նանք դիւրաւ գիտնալ։

Այս բանը յահախ կշռելը ի՞նչ օգուտ ունի. —

Կշիռքը երեխային լաւ կամ դէշ սսառու-  
յայտնող ամենալաւ միջոցներէն մին է։ Ե-

թէ քանի մը շաբաթ յաջորդաբար երախայի մը կշիռքը չ'աւելնար, ատիկա կ'ենթաղրէ թէ սխալ բան մը կայ, կամ բաւական ու նունդ չառներ, կամ չի կրնար մարսել, կամ չի քնանար եւայլն:

Ի՞նչ է միջին ծննդեան կշիռքը.—

Ծնած ատեն երեխաներ ընդհանրապէս 7-7 եկո լիպրա կը կշռեն. սակայն պէտք է սիսնաւ, թէ մինչեւ 4-5 լիպրա կշռող երեխաներ հոնան մեծնորդ եւ առողջու կայտառ պզտիկներ ըլլալ: Միջինէն աւելի ծանր կը բան կ'ուեր, թէ եւ բաւական քիչ անգամ երեխայ մը 9 կամ աւելի լիպրա կը կշռէ:

Ո՞րքան կարեւորութիւն տալու է կշիռքին:—

Զափին աւելի կարեւորութիւն ընծայելու է, քանզի եթէ երեխայ մը լաւ կը քնանայ, լաւ կը մարսէ եւ ամուր միս կը կապէու ախորժակը լաւ է, անհրաժեշտ չէ որ նըշանակուածին պէս կանոնաւոր շահի:

Եթէ բառածին պէս ուրիշ նշաններ ցոյց կուտան թէ երեխան առողջ է այն ատեն մը տատան ջուելու պէտք չկայ եւ կշիռքը աւել-

ցընելու յոյսով աւելի կաթ տրուելու չէ, աւտիկա թէ՛ աւելնալուն չ'օգնէր եւ թէ՛ մարտողութեան խանգարում յառաջ կը բերէ:

Ո՞րքան շահելու է առաջին տարին:—

Առաջին քանի մը օրերուն կաթ չուտելուն եւ միայն քիչ մը շուտով սնանելուն համար գրեթէ կէս լիպրա կը կորսնցնէ, իսկ շաբթուն վերջը իր ծննդեան կշիռքը կը գըտնէ: Երկրորդ, երրորդ եւ չորրորդ շաբաթնէ: Երկրորդ, երեսներուն կէս լիպրա շահելու է. երկրորդ, երրորդ, եւ չորրորդ սննդիսներուն 1-կէս լիպրա շահիլը բաւական է:

Կարեւոր է գիտնալ թէ առաջին վեց սմիսնեռն երեխան իր ծննդեան կշիռքը կը կրկնապատկէ, իսկ տարիին վերջը անոր ծանրութիւնը կ'եռապատկուի:

### ԼՈԳԱՆՔ

Ի՞նչ զգուշութիւններ պէտք են:—

Պէտք է լոգարանին դուռն ու պատուհանները փակել որ հովի հոսանք ըլլայ: Հանները փակել որ հովի հոսանք ըլլայ:

Պէտք եղած իրերը մօտը դնելու է որ զանոնք գտնելու համար ժամանակ չվատնուի: Քովը սեղանի մը վրայ պատրաստ ունեցիր, հանդերձներէն զատ, անձեռոցներ, պաղ եւ տաք ջուր կուժով, ջերմաչափ, նաւթաճարպ (vaseline), փոշի, խոզանակ, ապահով աւելներ, քչփորիկի (tooth-pick) կամ լուց կիր ծայր փաթթուած բամպակ:

Զուրը ո՞րքան տաք ըլլալու է:—

Մինչեւ 1 ամսուանի համար գրեթէ 100° ֆ., մինչեւ 6 ամսուանի համար 98° ֆ., եւ անդէ հուր 95° ֆ: Ամառները կրնանք եղկիկ ընել 85-90°, բայց ձմեռները տաք ըլլալու է:

Եթէ փայտի վրայ ամրցուած ջերմաչափ չկայ ճիշտ տաքութիւնը գիտնալու համար, այն ատեն մօրը արմուկը ատոր պաշտօնը կրնայ կատարել: Այն զուրը որ ո՛չ տաք ո՛չ պաղ կը դպի արմուկին, ըսել է գըրեթէ 98° է: Մոռնալու չէ թէ ձեռքին համար տաք չեղող ջուրը երեխային համար կրնայ տաք ըլլալ, արմուկը աւելի փափուկ ըլլալով աւելի լաւ չափանիշ մըն է:

Լոգինելու կարգը:—

1.— Նախ մայրը իր ձեռքերը լուալու եւ եղունգները մաքրելու է:

2.— Յետոյ տակաւին չհանուեցուցած պէտք է լուալ պղտիկին դէմքը եւ դլուխը: Գլուխը պէտք է օճառել եւ յետոյ մաքրել, չորցնել ականջին ետեւները:

3.— Զուրը չմտած պէտք է թանթուիներն ու ճեղքերը լաւ մը մաքրել:

4.— Ամբողջ մարմինը լաւ օճառելու, մաքրելու եւ չորցնելու է:

5.— Բամպակով նօսր մը փոշոտելու է թեւերուն տակ, սրունքներուն մէջտեղը եւ թանթուիները: Զգոյշ ըլլալու է որ լման մը չորցած ըլլայ թէ ո՛չ փոշին կոչտ կոչտ մնայ եւ կը նեղէ:

6.— Պորտիկը դնելու, կապելու եւ հաղուեցնելու է:

7.— Ամենէն վերջ կարգը կուգայ դէմքի մասերուն: Աչքերը լուալու է պօրիք է-սիտ ջուրով, նոյնպէս բերանը սրբելու է նոյն լուծոյթով: Քիթին աղտերը հանելու է փայտի մը ծայրը փաթթած եւ նաւթաճարպ պով օծուած բամպակով:

Յետոյ ծծցնել եւ պառկեցնելու է որ մը-չիկ մշիկ քնանայ:

Ո՞րքան երկար կրնայ մնալ ջուրին մէջ .—

2-3 վայրկեան մինչեւ որ կրնայ նստիլ,  
անկէ ետք միայն 5-7 վայրկեան, երկար կե-  
ցնելու չէ: Եթէ կուլայ կրնաս խաղալիք դը-  
նել ջուրին մէջ:

Գլուխին հոգատարութիւնը. —

Բոռեցաւ թէ նախ դլուխը լաւ մը չոր-  
շընելու է, որովհետեւ եթէ դլուխը թրջած  
մնայ, մարմինը լուալու ատեննիս հաւանա-  
կան է որ պաղ առնէ: Պէտք է օրական օճա-  
ռով լուալ որ փառ չկապէ:

Այն օրերը որ պաղ առած է կամ կը հա-  
զայ եւ կամ տաքութիւն ունի, չէ թէ մի-  
այն դլուխը լուալու չէ, այլ քանի մը օր  
լոգնելու չէ, մինչեւ որ իր առողջութիւնը  
դանէ, եւ կամ եթէ լոգնենք պէտք է շատ  
զգոյշ ըլլանք որ աւելի գէշ չըլլայ:

Օրական մէկ անգամէն աւելի լոգնելու<sup>ու</sup>  
Ո՞չ, բացի իստ տաք օրերէն: Շատ  
տաք օրեր կրնանք երեկոյին դաղջ բաղնիք  
մը տալ: Լաւ սովորութիւն է իրեկուները  
թողուլ որ քիչ մը աղատ տապլտի, խաղայ  
եւ յետոյ սպունդով չփել եւ պառկեցնել:  
Ասանկով աւելի հանդիսա եւ երկար կը քնա-  
նայ:



Պատկեր 2

## ՀԱԳՈՒՍՏՆԵՐ (Պատ. 2.)

1.— Շապիկ կամ կապանիք, բուրդէ եւ մետաքսէ շինուած, վարի ծայրը կտորով մը որու կրնանք ամրցնել չորը: Նորածինին համար ոմանք կը նախընտրեն շապիկի տեղ դործածել 6 մատ լայն եղող կակուղ լաթի մը կտոր որ երեխային փորն ու կուրծքը կը ծածկէ 1-իչս անգամ դառնալով: Եթէ միշտ շապիկ դործածենք այն ատեն պժորտին վրայ կապելու ուրիշ լաթ մըն ալ պէտք է, որ լալու ատեն պորտը դուրս գալէ արդիւէ:

2.— Երկար թեւերով շապիկ, շինուած մետաքս-բուրդէ եւ կամ բուրդ-բամպակէ:

3.— Ծածկոյթ, ըրջազգեստին տակէն շինուելիք: Կտոր մը պարզ Փանէլայէ կրնայ դիւրաւ վրան կ'անցուի եւ ոտքերուն վրայ կարեւոր է:

4.— Ֆանէլա շրջազգեստ, թեւերուն պէս որ դիւրաւ կարելի է փոխել կոճակները նար:

5.— Առջեւէն կոճկուելիք պարզ վրանոց մը: Ասիլա երեխաներու համար իբր ցորեկ-

ուան վրանոց կը գործածուի նախ, իսկ քիչ մը մեծնալէ ետք կրնանք գործածել զայն իրը դիշերանոց:

6.— Թանձր Փանէլայէ կամ բուրդէ շինուած վերարկու, որուն թեւերը եւ գիզը օղակով է եւ կը գործածուի երբ ուզենք երեխան տաք պահել, պէտքին համածայն կարձ կամ երկար կարելի է շինել:

7.— Գուլպայ, մետաքս կամ բուրդ եւ կամ խառնուրդ բաւական երկար ըլլալու է որ կրնանք չորին ամրցնել եւ որունքներն ալ ուաքերուն հետ տաք պահել:

8.— Շոր, շինուած կակուղ լաթէ:

9.— Կէս տափատ, 6 ամսու եղող պըդտիկներու չորին վրայէն հազցնելու է, որ նստելու ատեն չորս չաղտոտի:

10.— Կրծկալ, գործածելու է եթէ շունքը կը վագէ եւ կամ ուտելու ատեն:

11.— Գիշերանոց՝ Փանէլայէ շինուած, եւ վարի ծայրը կապով որ քաշելով կը գոցուի եւ ոտքերը դուրս չեն իյնար:

12.— Գլխարկ, որ թէ՛ դլուխը ոտք պահելու եւ թէ՛ ականջները պառկած վիճապահելու կի մէջ թողելու կ'օգնէ: Որքան գէշ կ'երեւին կի մէջ թողելու կ'օգնէ:

ցցուած ականջներ որ մայրերուն անհոգութեան արդիւնք են:

Հին խանձարութիւնը գրութիւնը, այսինքն Երեխան ամուր մը կապելն ու կաշկանդելը պէտք է տեղի տայ աւելի առողջապահիկ եղող վերի հանդերձներուն որ թէ՛ երեխան տաք կը պահեն եւ թէ՛ ազատ կը թողուն արթնութեան պահուն ձեռքերն ու ոտքերը չարժելու: Պառկեցնելու ատեն տե՛ս որ թէ ոտքերը եւ թէ՛ ձեռքերը լաւ ծածկուած ըլլան եւ տաք ջուրի շիշ գործածէ եթէ պէտք է:

### ՇՈՐԵՐ ԵՒ ԹԱՆԹՈՒԻՆՆԵՐԻ

Նորի լաւագոյն ապրանքը ո՞րն է.—

Պղտիկ երեխաներու համար, որ քիչ կը թրջեն, հին սեղանի ծածկոցէ շինուած 18 մատ. քառակուսի կրկնածաւալ կտոր մը յարմար է: Երբ քիչ մը մեծնայ եւ աւելի թրջէ այն ատեն ասոնք կրնաս գործածել ուրիշ շորերու մէջ դնելով: Մասնաւորապէս շինուած շորեր կան որ շատ թացութիւն կը ծծեն:

Նոր փոխելու լաւագոյն դիրքը.—

Լաւ է որ տափարակ տեղ մը դնես շորը եռանկիւնի ձեւով ծալլուած եւ երեխան վը-

րան պառկեցնելով ամրցնես զայն: Ասիկա ծունկերու վրայ շոր փոխելէն աւելի աղէկ է քանի որ շատ ծալքեր չեն ըլլար եւ երեխան չի նեղուիր: Ամրացնելու համար նախ մէջ՝ տեղի ծայրը ծունկերուն մէջէն վեր կը բերես եւ կամրցնես գոտիին, յետոյ քովի ծայրերը դէպի առաջ կը բերես ազդրներու չուրջը ծածկելով եւ ան ալ առջեւի կողմը գոտիին կամրցնես ապահով ասեղով: Եւ եթէ դուլպայ կը հագնի անոնք ալ լաւ մը կ'ամը լըրցնես:

Ո՞րքան յանախ փոխելու է եւ միշտ լըուալո՞ւ է.—

Պէտք է փոխել ամէն ատեն որ կ'աղտոտէ եւ կամ կը թրջէ. մի թողուր որ թաշին կամ աղտեղութեան վրայ պառկի: Եթէ շատ քիչ թրջած է կրնաս չորցնել եւ առանց լուալու անդամ մը եւս գործածել, միայն թէ այս առանց լուալու գործածելը շատ կրկնելու չէ, թէ ո՛չ մարմինը կը ճեղքըութիւն:

Նորերը լուալու կերպը.—

Դուրս ելլեէն ետք փայտի կտորով մը խոշոր աղտեղութիւնը քերէ չորին վրայէն

Եւ յետոյ բերանը գոյ ամանի մը մէջ ջուրը  
դիր որ թրջի: Օրը անգամ մը տաք օճառ  
ջուրով ամէնը մէկէն լուա եւ յետոյ լաւ  
մը ցողուէ որ վրան օճառ չմնայ, թէ ո՛չ ե-  
րեխային մարմինը կը ճեղքուաի: Եթէ ժա-  
մանակ ունիս լաւ կ'ըլլայ որ արդուկես  
կամ չորցնելու ատեն ծայրերէն քաշէ որ փո-  
թերը շտկեն, քանի որ փոթոթուած չորեր ե-  
րեխաներու նեղութիւն կը պատճառեն:

Գիշերը ո՞քան յանախ փոխելու է:-

Ամէն անդամ որ կ'արթննայ եւ կուլայ  
պէտք է նայիլ որ պատճառը թաց ու պաղ  
չորս չըլլայ: Ասկէ զատ ամէն անդամ որ  
ծիծ կուտաս նայելու է թէ փոխել պէ՞տք  
է: Թաց եւ պաղ չորերը յաճախ երեխան  
կ'արթնցնեն եւ եթէ ճաշի ատեն չէ, միայն  
այդ սխալը շակելող զայն կը քնացնէ. կաթ  
մի՛ տար եթէ ժամանակը չէ, թէ ո՛չ ան-  
կանոնութեան կը վարժուի եւ հանգիստդ  
վրդովելէ զատ, իր ստամոքսին խանդա-  
րումին ճամբայ կը բացուի:

Երեխային մարմինը ճեղքոտելուն պատճառները որո՞նք են.—

1.—Ամէն առառու եւ երեկոյ, ինչպէս  
նաև ամէն դուքս ելլելէն ետք, (Ճեծ կամ

պղտիկ) չլուալ եւ ճեղքերը չի մաքրել. 2.)  
առանց լուալու շորեր շորցնել եւ յաճախ  
դործածել. 3) թաց շորը ժամերով վրան  
թողուէ, մանաւանդ եթէ մէզը շատ թթու  
է. 4) լոգիներէ հոգ լման մը չի չորցնել և  
փոշի չցանել եւ կամ խիստ շատ փոշի ցա-  
նել եւայլն պատճառներ են որոնցմէ ամէն  
մայր խոյս առալու է:

Եթէ քիչ մը կարմրած է եւ վտանգ կայ  
ձեղքոտելու աւելի զդոյշ ըլլալու է. վերջին  
ծայր մաքուր պահելու է եւ շատ օճառ քո-  
սելու չէ, եւ օճառը լաւ մը մաքրելու եւ  
չորցնելու է: Յետոյ հաւասար կերպով փո-  
փ ցանել կը բաւէ. երբեմն պարտգաներու  
տակ քիչ մը խւզելլ կ'օդնէ: Զայն կանո-  
նաւորութեան վարժեցնելլ ամենէն արժէ-  
քաւոր միջոցներէն մէկը, վրան թաց եւ աղ-  
ոսու չի մնալին է:

Ո՞րքան շուտ կրնանք երեխայ մը կա-  
նոնառութեան վարժեցնել. —

Երբորդ ամիսէն սկսեալ կընանք պղտի-  
կը վարժեցնել որ ո՛չ վրան թրջէ եւ ո՛չ ալ  
աղառուէ : Ասոր միակ կերպը ամէն անդամ  
արթնցածին պէս եւ ամէն ճաշէ առաջ, ոս-  
քի բռնելը եւ ոտքերը բանալով թելադրելն

է որ միզէ. մարդ կը զարմանայ թէ ինչպէս  
այս պղտիկները կը վարժուին եւ ոտքի բըռ-  
նըռածին պէս կը միզէն կամ դուրս կ'ել-  
լին:

Աղիքները պարպելու մասին ամէն օր  
նոյն ժամանակ ոտքի բռնուիլը անհրաժեշտ  
է: Եթէ քիչ մը պնդութիւն ունի եւ կամ  
չունեցած ատեն խոկ մինչեւ որ վարժուի,  
ամէն առառու եւ կէսօրէն ետք, ճաշէն յե-  
տոյ, ոտքի բռնէ եւ եթէ դուրս չելլեր, իւզո-  
տած թուղթի կոսոր մը կամ օճառի մը կը-  
տոր դորժածէ. ասիկա սովորութեան հի-  
մը կը դնէ: Ոմէն օր նոյն ժամուն ոտքի բըռ-  
նըռուիլը խիստ կարեւոր է: Թերեւս քիչ մը  
ժամանակ կորսնցնես զայն կանոնաւորելու  
բայց վերջի հանդիսող եւ երեխային մար-  
րութիւնը շատ բան կ'արժէն:

8—9 ամսուան երեխայ մը պէտք է ջուր-  
լու չեն այլ անմիջապէս ոտքի բռնելու են,  
խոկ մէկ տարեկանին շորը կրնանք վերցը-  
նել: Ուեւէ պղտիկ որ 2 տարեկանին չի կըր-  
նար միզելը կառավարել, պէտք է բժիշկ  
մը քննուի:

## ԶԱՐԳԱՅՈՒՄ

Երեխայի մը զգայարանները ի՞նչ կար-  
գով կը զարքնունি.—

Երկու ամսուան երեխայ մը կը ժաղոփի եւ  
աչքերովը լոյսին կը հետեւի:

3—4 ամսուան եղած ատեն ձեռք ունենա-  
լը կը գիտնայ.

3—5 ամսուան միջոցին բարձր ձայնով կը  
խնդայ:

4 ամսուան պղտիկը գլուխը կրնայ վեր  
բռնել եւ իրերու կը նայի:

4—5 ամիսներուն կրնայ ըսել «կա-կա»:

5—6 ամիսներուն ընդհանրապէս վարի-  
երկու հատու ակուները եւ յետոյ վերիննե-  
րը կը բուսնին: Ծննդեան ատեն ունեցած կը-  
շիռքին կրկինը կը կըռէ:

6 ամսուան եղած ատեն վանկ կազմող  
ձայներ կը հանէ եւ գնդակով կամ ութիւն խա-  
ղալիքներով կը զրունու. կրնայ նստիլ ե-  
թէ ետեւը բարձ դրուի:

6—7 ամիսներուն կրնայ առանձին նստիլ,  
կրնայ պառկած աեղը դառնայ եւ մօրը գիր-  
կը կրնայ կայնիլ եթէ ձեռքէն բռնուի:

8-9 ամիսներուն «փափա», «մամա»ի պէս ձայներ կրնայ հանել։ Առանց նեցուկի գետինը կրնայ նստիլ։

9 ամսութան միջոցին կ'աշխատի կայ-  
նիլ: Ինք թող աշխատի կայնիլ բայց կայ-  
նեցնելու չէ, քանի որ ստքերը կրնան ծռիլ,  
մանաւանդ եթէ ինք գիրուկի է:

10-12 ամիսներուն կամ առաջ, գետնին  
վրայ կը քշուի, նեցուկ մը բռնելով իր  
ծանրութիւնը կընայ վերցնել: Ժամացոյցին  
թիքթաքին մտիկ կ'ընէ, չարժող առարկա-  
ներու ետեւէն կ'երթալ:

12 ամսուան երեխայ մը կրնայ շատ մը  
բառերու նմանող ձայներ հանել, երբեմն  
կրնայ քալել այս տաեն; Կշիռքը ծննդեան  
տաեն ունեցածին եռապատիկը կ'ըլլայ. վեց  
ակոայ ունենալու է;

Սակայն ընդհանրապէս 15 ամսականին  
է որ երեխան կը քալէ եւ հասկնալիք բառեր  
կ'արտասանէ:

18 սմսականին զաղտումը կ'ամրնայ.  
Հրամաններ կրնայ կատարել. 12-16 սկսայ  
կ'ունենայ:

Երկու տարեկան պղտիկ մը կընայ կարճ  
նախադասութիւններ շինել, կը վազգուսէ,

պատկերով կը հետաքրքրուի. գիտէ թէ ուր  
է քիթը, բերանը եւլն։

Երեք տարեկան եղող պզոիկ մը պատկերին մէջի ծանօթ առարկաները կընայ զատել. գիտնալու է իր մականունը. վեց բասով նախագասութիւն մը կընայ կրկնել:

Վերոյիշեալ զարդացումներուն ժամանակները միջին ժամանակներ են եւ ոմանք աւելի կանուխ, աւրիչներ աւելի ուշ ցոյց կուտան սպասուած յատկութիւնները։ Մանաւանդ ժամանակէն առաջ ծնած, կամ հիւանդութիւն ունեցող եւ պէտք եղած սնունդը չափագույն ավագին էր բաւական ուշ երեւան կուգայ։

կը կիսանդրեաւ «ՄԻՌ ԲՆԵԲ» ԵԵԲԲ

Պատիկը բերանէն մի՛ Համբուրել:

Ամեն լալուն մի՛ վերցներ, քիչ ու բու  
քը փոխէ կամ լալուն պատճառը դաիր եւ  
թող որ պառկի:

Թող որ պառկի: Լացածին պէս կաթ մի՛ տար, եթէ ժամանակը չէ սպասէ՛. քիչ մը ջուր տուր թերեւս ծարսու է:

բեւս ծարսու է: Քնացնելու համար մի օրորեր, կամ  
դիրիդ առած մի շարժեր:

Մի՛ թողուր որ մատը, պարապ շիշը կամ  
սուս ծիծ ծծէ. ատիկա բերնին ձեւը կ'աւ-  
րէ, լինաերը կը վարակէ և ծծելու սովո-  
րութիւնը կը թողու:

Գետնէն վերցուած աղասա խաղալիք-  
ներ մի՛ տար ձեռքը:

Հանդարտեցնող գեղեր, օրինակ օղի,  
paregoric եւն. մի՛ տար, առանց բժիշկի հը-  
րսմանին:

Ուտելէն ետք մի՛ խաղցներ, թող որ  
պառկի հոգ չէ թէ քնանայ կամ ոչ:

Մօրը հետ մի՛ պառկեցներ, որքան որ  
կարելի է առանձին պառկեցուր եւ զայն տաք  
պահէ:

Անկանոն եւ յաճախ մի՛ կերտկեր. ժու-  
ժանակով ծծցուր:

Մի՛ թողուր որ գերկու քնանայ, անմի-  
ջապէս պառկեցուր:

Պաղ առնող մէկը պղտիկին երեսն ի վեր  
հազարու կամ փոնդաալու չէ:

Շատ մի՛ շարժեր, մի նեղեր, վեր վեր  
մի՛ նետեր զայն. խաղալիք չէ:

Թոքախտ ունեցողի քով մի տանիր, քան-  
ոի պղտիկները աւելի գերաւ կը վարակ-

վստահ եղիր թէ տոաջին 1-2 ամիսնե-  
րուն ի՞նչ որ սովորեցնես անանկ կը վարժուի:  
Լաւ սովորութիւններ թող ունենայ, ինքզին-  
քը ասողջ եւ ծնողքը հանդիսա թողելու հա-  
մար:

Կոկորդի ցաւը կամ վազող ականջը ան-  
տես մի՛ ըներ, դարմանի դիմէ:

Երեխային քով շուն ու կատու գործ չու-  
նին, հեռու պահէ զանոնք թէ կը վնասեն  
եւ թէ հիւանդութիւն կրնան պատճառել:

ԿԱՅԹԻ ԿՏՐԵԼ.

Ե՞րբ կտրելու է կաքէն

Եթէ կանխու յիշուած պատճառները  
ըլան երեխան ծծցնելու է գէթ 10-12 ամիս-  
ներ, կարելի է աւելի ալ երկարել բայց ան-  
հրաժեշտ չէ: Եթէ կաթէ կտրելու ժամա-  
նակը ամբան հանդիպի լաւ է որ քիչ մը նե-  
ղութիւն յանձն առնուի մօր կողմէն եւ շո-  
ղութիւն յանձն առնուի մօր կողմէն եւ շո-  
ղութիւն մինչեւ որ պաղերը ոկը-  
րունակուի ծծցնելը մինչեւ որ պաղերը ոկը-  
րունակուի գանդի ամառ ատեն շատ աւելի վտանգ-  
ուներ կը սպառնան պղտիկին:

Պէտք է որ մէկէն չկտրենք, այլ աստի-  
ճանաբար. ծիծէն ծծակի փոխելը 1-2 ամիս-  
ներին:

տեւելու է, որպէսզի ստամոքսը վարժուի։ Ասոր համար թերեւս լաւ կարգադրութիւն մըն է 7-8 ամսական եղած ատեն ծիծերէն մէկուն տեղ կովու կաթ տալ եւ ամեն ամիս մէկ ծիծ պակսեցնել եւ տեղը ծծակ (շիշով կաթ տալ) աւելցնել, այնպէս որ 10-12 ամսականին կընանք լման մը ծծակի փոխել։

իսկ եթէ որ եւ է պատճառով մը զայն  
մէկէն ի մէկ ծիծէ կտրելը անհրաժեշտ է,  
կարելի է այդպէս ընկը, պայմանաւ որ ի՞նչ  
տեսակ կաթ ալ որ տանք, սկսինք շատ ջուր  
խառնած տալ օրինակ կովու կաթը, 1 կաթ,  
2 ջուր եւ աստիճանաբար ջուրը պակսեցւ-  
նենք եւ կաթը աւելցնենք:

Ծծցնելու ատեն երէ ամսականը սկսի կարգավորելու է.

Ո՞չ սխալ է թէ այդ ժամանակի կաթը  
վնասակար է: Իրաւ է թէ կրնայ ըլլալ ո՞՛  
ամսականի 1-2 օրերուն երեխան քիչ մը փոր-  
հարութիւն ունենայ բայց կը շտկի, կրնանք  
1-2 օր արուեստական կերպուր տայ:

Կարեւ կտրելու է եթէ դարձեալ յի մնայ.

թէ՛ երկրորդ պղտիկը կը տուժէ եւ թէ՛ մայ-

Ա Մինչեւ յղութեան գիտցուիլը 2-3 ա-  
միսներ կանցնին եւ արդէն ատկէ ետք է որ  
երկրորդ պղտիկը արագ մեծնալ կը սկսի եւ  
գիրկինը բաւական մեծցած կը ըլլայ եւ կա-  
րելի է ուրիշ կաթով մեծցնել։ Նոյն իսկ ե-  
թէ ամառն ալ հանդիսալի, յղութեան պահուն,  
մօրը եւ երկրորդ պղտիկին սիրոյն Տաճար ՀԱՅՈՒԹԻՒՆ  
երեխան կաթէ կտրելը չիտակ է։

ԵՐԵԽԱՅԻՆ ԼԱԼՈՒՆ ՊԱՏՃԱՌԵՐԸ

Առողջ լաց .— Բարձր զօրաւոր կերպով  
կուլայ, երեսները կը կարմբին: Այս լացը  
կարեւոր է, քանի որ այդ լավը իրեն պա-  
տեհութիւն կուտայ որ շարունակ չնշառու-  
թիւն բնէ եւ թոքերը մեծնան:

Անօթի կամ ծարաւ է. — Այս բնական պէտքերուն լացը, զօրաւոր, շարունակակական ճչոց մըն է, ոոյն պահուն մատերը կամ ձեռքը կը ծծէ եւ շիշը տրուածին պէս կը հանդարտի. Ամառ ատեն յաճախ ջուրի համար կուլայ, այնպէս որ եթէ կաթ տաս չի առներ, քանիոր կաթը իրեն համար կերակուր է, մինչ ինք ջուրի պէտք ունի. Զուր տրուածիդ պէս կը դադրի:

Քնար է. — Քունի լացը բարկացոս,  
կարձ լաց մըն է, աչքերը կը գոցուին։ Լալէ

կը դադրի եթէ պառկեցնես կամ շարժես ու չոյես: Առողջ երեխաներ քնատ ատեննին կուլան եթէ վարժեցուցեր ես զրկել եւ եթէ այդ վարժութենէն ետք կ'ուզես չի քնացած անկողին դնել: Այս տեսակ սովորութիւն մը մոռցնելու համար թողելու է որ լայ, պայտ մանաւ որ լալու ուրիշ պատճառ չունենայ: Աւելի լաւ է որ քանի մը անդամ լալով քը նանայ քան թէ ստիպուիս միշտ գիրկդ քնար ցընել:

Բարկութեան լաց:— Բարձր, զօրաւոր յանկարծական լաց մըն է. վար գրուածին պէս սաքերով կ'աքացէ եւ կը տապակի, եթէ կրնայ: Այս լացին կարեւորութիւն տառու չէ, թո՛ղ որ լայ, թէ ո՛չ վերջը կը զըդշաս: Նոյնիսկ 1-2 տարեկան եղած ատեն լացած պահուն իր ուզածը բնաւ մի՛ տար եւ կամ մի՛ ըներ հոգ չէ թէ արդարացի ըլլ լայ: Թո՛ղ լալէ դադրի եւ յետոյ իր փափաքը կը կատարէ:

Յաւի լաց:— Բնդհանրապէս սուր է բայց ո՛չ շարունակական: Մանաւանդ փորի ցաւի (colic) ատեն, ցաւը անցածին պէս լալէ կը դադրի եւ յետոյ դարձեալ կը սկսի: Եթէ ականջն է պատճառը, գլուխը ասդին կը դարձնէ եւ կուլայ: Գնդասեղ մը,

կամ լաթի փոթերը զինք կընան նեղել: Փորի ցաւը, ինչպէս յետոյ պիտի տեսնենք ընդհանրապէս առաջին Յ ամիսներուն տեղի կ'ունենայ եւ ոտքերը վեր կը քաշէ եւ կուլայ:

Հիւանդ է:— Հիւանդութեան լացը երկար ճշոց մըն է ընդհանրապէս. կրնայ տարութիւն կամ ուրիշ նշաններ ցոյց տալ:

Անսուալութեան լաց:— Ողբալու պէս ակար լաց մըն է. կշիռքը երթալով կը պակասի: Կրնայ ըլլալ որ կաթին քահակը չերիք սի: Կրնայ ըլլալ որ կաթին քահակը չերիք է բայց որպիս ճիշտ չէ, տառը համար երրմէկ քանի շարաթ հակառակ ուտելուն կը չիոքը չաւելիսը եւ կուլայ պէտք է կաթը ընդհանր եւ կուլայ պէտք է կաթը ընդհանր եւ կուլայ որովհետեւ ծիծին քննել: Դարձեալ կուլայ, որովհետեւ ծիծին կամ ծծակին պառակները աղտոտ են: Գոտին կամ ծծակին պառակները աղտոտ են: Գոտին կամ պէտք է կամ փոթթոծ է. կերպակուրը տաք կամ պաղ է:

Թրջած կամ աղտոտած է:— Յաճախ, լալու պատճառներէն մին ալ սա է եւ մայւալու պատճառներէն մին ալ սա է եւ մայւալու պէտք է նախ ասիկա ստուգեն, քանի որ ըեր պէտք է նախ ասիկա ստուգեն, գոտին դիւրին է:

Անկողինը շատ տաք կամ շատ պաղ է:  
Մաքուր օդ կուղէ:

*Օրօրեւ կամ գրկեւ կուղէ, քանի որ  
վարժեցուած է:*

*Մայրը վնասակար կերակուր կերած է:*

*Երեխան չի լար եւ երջանիկ է.—  
եթէ,*

*Առողջ է.*

*Չոր է.*

*Կերակուրը քանակով, որակով եւ տա-  
քութիւնով ճիշտ է.*

*Լաւ կը քնանայ.*

*Ճաշը ճիշտ ժամանակին կը տրուի.*

*Հագուստը զինք չի նեղեր, միջակ տաք  
կը պահէ.*

*Կանոնաւոր լոդանք կը ստանայ.*

*Դուքս ելլելը կանոնաւոր է.*

*Սովորութիւնները կանոնաւոր են եւ օգ-  
տակար.*

*Մաքուր օդ ունի.*

*Թմբեցուցիչ կամ մենաշնորհեալ դեղեր  
չառներ:*

*Շատ ճեռք չեն զարներ իրեն:*

*Ճանձեր կամ ուրիշ միջատներ զինք չեն  
նեղեր:*

*ԽԱՂԱՂԱԼԻՔՆԵՐԻ*

*Խաղալիքները կարեւոր են թէ՛ երեխա-  
ներու եւ թէ՛ քանի մը տարեկան եղող պըզ-  
տիկներու: Երեխաններ տառվ կը զբաղին  
իսկ աւելի մեծեր թէ՛ կը զրօնուն եւ թէ՛  
իսկ աւելի մեծեր թէ՛ կը զաղափարները  
միտքերնին կը կրթուի եւ զաղափարները  
կ'ընդարձակին: Երեխաններու տրուելիք իս-  
պալիքներու երկու գլխաւոր յատկութիւն-  
ուրող եզերքներ չունենալ: Celluloid է կամ  
ձղախէժէ խաղալիքներ լաւ են, քանի որ  
թեթեւ են եւ վերջինները կարելի է խաչել:  
Զետեւարար պէտք է տալ քերեւ, մաքուր  
եւ ոլորկ խաղալիքներ:*

*ՄԵծերու համար հաստատուն փայ-  
տէ խաղալիքներ լաւագոյն են:*

*ԱՆԿՈՂԻՆ ԹՐՁԵԼ*

*Երբեմն ժառանգական ըլլալ կ'երեւի,  
ըստ ընկհանրացիս անցեալի անհոգութեան  
եւ գէշ սովորութեան արդիւնք է, ալսինքն,  
կը եթէ երեխայութեան 5-6 ամիսներուն կը  
թողուի որ թրջէ եւ աղտոտէ եւ անոր վրայ  
պատկի, մեծնալին ետք ալ հոգ չընէր, քա-  
նի որ կը վարժուի:*

Պէտք է կանուխէն, նոյն իսկ 3-4 ամսուան եղած ատենէն սկսեալ, աշխատիլ որ կանոնաւորութեան վարժուի եւ լուր տայ, եւ ամեն ատեն որ նշան ցոյց կուտայ պէտք է ոտքի բռնել քանի որ երեխան ինքդինքը երկար չի կրնար զսողել:

Եթէ արդէն այդ գէջ սովորութիւնը ունի հետեւեալ կէտերը կ'օգնէն զայն մոռցը նել տալու:

1.— Նախ աշխատէ ամեն ժամու ոտքի բռնել եւ քաջալերել որ միղէ. յետոյ երկու ժամը անդամ մը փորձէ եւ աշխատէ կանոնաւորել:

2.— Վերջին ճաշը ժամը 4-էն վերջ թող չըլլայ, եւ կարելի եղածին չափ քիչ: Ժամը 6-էն ետք որ եւ է հեղուկ մի՛ տար:

3.— Քիչ մը մեծերուն հպարտութեան դիմէ եւ աշխատէ ամ չցնել. յաւ է որ իրենց լուալ եւ չորցնել տաս եթէ կ'ազտատեն: Ծեծըն ու յանդիմանութիւնը շատ արժէք չունին:

Եթէ երկու տարեկան պղոյիկ մը անկունը կը թրջէ եւ վերոյիշեալ միջոցները բացոյց տալ, քանի որ ատիկա անբնական վիրակ մը կ'ենթադրէ:

ԳԼՈՒԽ է.

ԵՐԵԽԱՆԵՐՈՒ ՀԻՒՄՆԴՈՒԹԻՒՆԵՐԸ  
Խնչ լնելու է երեխայի մը հիւանդութեան  
ատեն:—

Երարմէ բոլորովին տարբեր բաներ են գիտնալ թէ՛ երեխայ մը ի՞նչպէս կընանք առողջ վիճակի մէջ պահել եւ թէ՛ հիւանդ ետք մայրը կը վախնայ երբ կը տեսնէ թէ ետք մայրը կը վախնայ երբ կը տեսնէ թէ անհարեխան քիչ մը տաքութիւն ունի, անհարեխան քիչ մը կը փորձէ տանելու է, քիչ մը կը փախէ զիստ եւ դիւրագրգիռ է, զաւակ կամ լուծողութիւն մը կ'ունենայ: Հաւան է թէ իր մօրը կամ դրացիներու ընական է թէ իր մօրը կամ դրացիներու ընածները փորձէ եւ օգտուի, եւ սակայն յաճախ թէ՛ ժամանակ եւ թէ՛ դրամ կը խնայ գախ թէ՛ ժամանակ եւ թէ՛ դրամ կը խնայ ուի եթէ անմիջապէս բժիշկ մը կանչուի որ կընայ հիւանդութիւնը դիտական կերպով կ'արմանել:

Երեխայի մը տաքութիւն ունեցած տակն բժիշկ կանչելու է կամ ո՛չը որոշելու ամենաապահով միջոցը թերեւս անոր տաքութեան աստիճանը առնելն է: Երբ կը տեսքութեան աստիճանը 102-103օ Փ կը բարձրանայ նես թէ սնդդիկը կը խոչեմութիւն է: անմիջապէս բժիշկ կանչելը խոչեմութիւն է:

Եւ մինչեւ անոր հասնիլը բնաւ կերակուր տալու չէ եւ կամ շատ քիչ եթէ բժիշկը շատ ուշանայ, միայն կրնանք ջուր տալ: Բնաւ գեղ տալու չէ բացի քիչ մը հնդկախւզէ եթէ աղիքները կանոնաւոր չեն գործեր: Պէտք է երեխան զով աեղ մը մաքուր անկուզինի մէջ պառկեցնել. գիրկու առած մի պատիր, եւ նշանակելու է այն ախտանիշերը որ կրնաս նշմարել, օրինակ քնանալը, ախորժակը, մարսողութիւնը, վրան վեր տահելու է, եթէ լուծում եղած է, ինչպէս նաև փսխուքը եթէ կ'ունենայ, որ բժիշկը եկածին պէս զանոնք տեսնէ, որով կրնայ առելի դիւրութեամբ հիւանդութեան պատճառը հասկնալ եւ դարմանել զայն:

Բժիշկին այցելութեան առեն պէտք է անոր հրահանգները մի առ մի նշանակել եւ գործադրել զանոնք. ուրիշներու խօսքին մը բունի, հանդարտութեան եւ մաքուրթեան:

Երեխային առողջ եղած առեն, մաքուր դպալի մը կոթով լեզուն սեղմելով կոկորնայ իրը խաղ սորվեցուր որ լեզուն դուրս կերակը քննես: Եթէ պղտիկը օտարներէն կը

վախնայ խաղալիք մը պատրաստէ որ բժիշկը ցոյց տայ:

Երբէ՛ք մի վախցներ պղտիկները ըսելով թէ եթէ խելօք չկենան հիւանդ կ'ըլլան եւ բժիշկը կուգայ եւ գեղ կուտայ: Ընդհակառակը պէտք է քաջալերել եւ սովորեցը նել որ բժիշկէն չվախնան, որպէսզի հիւանդութեան պարագային դժուարութեան չի դութեան պարագային բժիշկէն կը զգան թէ՛ բժիշկը բաղկախ: Որքան զէշ կը զգան թէ՛ բժիշկը եւ թէ՛ ծնողքը երր պղտիկին հիւանդութեան առեն բժիշկը մօտենալուն պէս պղտիկը կը առեն բժիշկը մօտենալուն պէս պղտիկը կը զէշ, բերանը կը սեղմէ եւ կարելի չըլլար բան մը քննել: Մայրեր պատուխանառու են իրենց զաւակներուն շիտակ կրթութեան:

Մայրեր պէտք է գիտնան թէ դարձանելը աւելի կարեւոր է յաճախ քան թէ դեղը, թէ տաքուկ բաղնիք մը տալ եւ զայն յեղը, թէ տաքուկ բաղնիք մը տալ եւ զայն յեղը, թէ տաքուկ բաղնիք մը տալ եւ զայն յեղը, թէ կուրծքը քամփուրի իւղով շփելը կէ, թէ՝ կուրծքը քամփուրի իւղով շփելը կէ, թէ՝ գաղջ ջուրով շփելը տահազին կ'օգնէ, թէ՝ գաղջ ջուրով շփելը տահազին կ'օգնէ, սառի կամ տաք քութիւնը կը պակսեցնէ, սառի կամ տաք քութիւնը կը կեցնէ եւ ջուրի պարկ մը տկանջին ցաւը կը կեցնէ եւ թէ՝ կարելի եղածին չափ չուտով լաւացնելու կերպը վատահելի բժիշկի մը հրահանդուր կերպը վատահելի բժիշկի մը հրահանդուր կէ: ներուն կէտ առ կէտ գործադրուիլն է:

## ԵՐԵԽԱՅԻ ՄԼ ՏԱՔՈՒԹԻՒՆԸ ԱՌՆԵԼ

Ո՞րմ է լաւագոյն կերպը.—

Երեխային տաքութիւնը առնելու լաւագոյն կերպն է ջերմաչափին ծայրը քիչ մը նաւթաճարպ քսել եւ սրբանէն ներս մտցնել դրեթէ 2 մատնաչափ, քանի որ բերնէն առնելը շատ դիւրին չէ։ Սակայն քիչ մը մեծաբնին ետք օրինակ 2 տարեկանին, պէտք է բերանէն, անութէն կամ երաստանէն (groin) առնել տաքութիւնը։ Պէտք է ջերմաչափը 2 վայրկեանի չափ թողուլ որ վստահ ըլլանք թէ ճիշտ տաքութիւնը արձանագրուած է։ Զերմաչափը զործածելէ ետք պէտք է լաւ մը լոււալ եւ ալքօլի կամ սորիք էսիտի լուծոյթի մէջ պահել։ Անչուշտ թելագրելին է որ զէթ երկու ջերմաչափ կենայ առնին մէջ մէկը բերանէն իսկ միւսը սրբանէն տաքութիւն առնելու համար։

Ի՞նչ է երեխայի մը բնական տաքութիւնը.—

Վարէն առնուած 98—99—5 ֆ տաքութիւնը կրնանք բնական նկատել, գիտնալով թէ բերնէն կամ անութէն առնուած տաքութիւնէն դրեթէ  $\frac{1}{2}$  աստիճան բարձր է ասիկա։ Եոյն իսկ 100 $^{\circ}$ —10 $^{\circ}$  տաքութիւն մը կրնայ

հիւանդութեան արդիւնք չ'ըլլալ, եթէ չարունակական չէ։

Տաքութիւնը առնելու արժեքն ի՞նչ է։—

Զերմութիւնը հիւանդութեան ախտանիշներէն մէկն է։ 100—101 $^{\circ}$  տաքութիւն մը կը նշանակէ թեթեւ հիւանդութիւն մը երեխամի մը համար, մինչդեռ մեծերու համար աւելի ծանր հիւանդութիւն մը կ'ենթադրութուրէ։ Յանկարծական 104 $^{\circ}$  բարձրացում մը կրնայ տեղի ունենալ, եթէ կը չարունակուի ծանր հիւանդութիւն մը կինթագերէ։ Հետեւաբար քիչ մը հիւանդ եղող եղըրէ։ Հետեւաբար քիչ մը պէտք է զէթ օրը երկու բերայի մը մայրը պէտք է զէթ օրը երկու անդամ, կէսօրէ առաջ ու վերջ, տաքութիւնը առնէ եւ արձանագրէ բժիշկին ցոյց տուր համար։

Ի՞նչ միջոցով կրնանք տաքութիւնը իցեցրնել։

Տաքութիւնը պակսեցնելու համար տունց բժիշկի հրամանին բնաւ դեղ մի՛ զոր ծածեր, քանի որ այդ յատկութիւնը ունեծածէր, բայց սուսապէս սրտին վրայ առ զող դեղեր բնդհանը արտին վրայ առ կազդեն եւ կրնան զայն տկարացնել։

Իսկ եթէ ջերմութիւնը 102 $^{\circ}$ -ը կանցնի եւ կարելի չէ անմիջապէս բժիշկին լուր տուր,

դայն պակսեցնելու ամենապահով կերպն է պաղջ ջուրով մարմինը շփել եւ յետոյ չորցընել, կրնաք գործածել նաեւ ալքոլ կամ քացախ: Եթէ առքութիւնը 1020 կամ քիչ աւելի է օրը երկու անգամ սրբելը կը բաւէ, իսկ եթէ աւելի բարձր է, լու է որ 2-3 ժամը անգամ մը սպունդով սրբուի: Միայն սէտք է զիտնալ թէ թոքաստապի կամ ցնցղատապի ատեն պաղ ջուրով շփելը աւելի կը վլուսուէ, առոր համար եթէ կարելի է միշտ սէտք է բժիշկ մը կանչել եւ անոր հրահանդնելուն հետեւիլ: Առանց վասնդի երեխային տաքութիւնը կընանք պակսեցնել նաեւ ճակատին վրայ սառի պարի մը դնելով: 4-5 վայրկեան սպասելու է այդպէս եւ քիչ մը վերցնելէ ետք կընհելու է մինչեւ որ տաքութիւնը պակու:

### Փ Ս Խ Ե Լ

Գրեթէ ամեն մէկ երեխայ երբեմն ուտելէն անմիջապէս ետք քիչ մը դուրս կընայ տալ: Ստամոքսին մէջ զտնուած կտոր մը օդ զայն վերցնել կամ վար դնելու պահուն ստամոքսին վրայ եղած պղտիկ ձնչում մը, բաւական պատճառ են որ քիչ մը կաթ դուրս տայ: Զէ թէ միայն այսքան այլ ուտելէն այս պակսեցնելու վրայ պառկեցնելով:

մանց համար կուշտին վրայ պառկեցնելը, բաւական դրդում կ'ըլլայ որ կերածէն մաս մը դուրս տայ:

Այս տեսակ վոքը քանակով դուրս տալ փոխել ըսել չէ եւ մտասանջուելու պէտք չկայ: Դուրս տալու եւ փոխելու դլխուոր պատճառներներն են: —

1 Ինչպէս ըսուեցաւ ձնչում կուշտ ստամոքսին վրայ բաւական պատճառ է, եւ ըդդուշանալու է:

2. Զավիէն աւելի ուտելը երբեմն պատճառ է դուրս տալու, հետեւաբար եթէ աւմէն մէկ ուտելէ ետք մէծ քանակով դուրս կուտայ, այն սառեն կաթին քանակը պակսեցնելու է:

3. Եթէ ստամոքսը դացած օդն է պատճառ այն սառեն սէտք է արգիլել նախ՝ որ օդ չերթայ եւ այս կընանք արգիլել եթէ դդոյչ չերթայ եւ այս կընանք արգիլել նախ՝ որ օդ չերթայ եւ այս կընանք արգիլել եթէ դդոյչ չերթայ եւ այս կընանք արգիլել սերպուլանք որ չիշով կաթ ուտելու սառեն բերպուլանք որ չիշով կաթ ուտելու սերպուլանք կանչուի թէ թի տեղ օդ չծծէ: Իսկ եթէ կը տեսնուի թէ թի տեղ օդ ծծած է զայն կընանք դուրս հաքիչ մը օդ ծծած է զայն կընանք դիրքի մէջ նել պարզապէս երեխան ուղիղ դիրքի մէջ նստեցնելով եւ կոնակը շփելով կամ կամաց մը դարնելով:

4. Ուրիշ պատճառ մըն ալ իւղի շատութիւնն է, այդ պարագաներու տակ իւղի քսնակը պակսեցնելու է: Կրնանք դործածել սերը տած կաթ եւ կամ արուեստական՝ օրինակ Նէսլէ, Մէլլին և այլն կերակուր:

5. Ամենավտանգաւոր պատճառը անշուշտ հիւանդութիւն մ'ունենալն է եւ հետեւոր պէտք է ուշի ուշով քննել և պատճառը զարմանել: Հիւանդութեան պարագային բնդհանրապէս փախելիքն զատ կ'ունենայ նուև տաքութիւն, փորհարութիւն կամ ուրիշ ախտանիշեր: Այս տեսակ պարագային մը թողելու է որ կրցածին չափ փախէ եւ ստամոքսը լման մը մաքրուի դայն գրդոող պարունակութիւնէն, յետոյ պառկեցնելու է որ հանդստանայ: Ուրիշ բան տալու չէ բայց միայն եռացած ջուր, պաղ կամ տաք, որու վրայ աւելցնելու է ջուրին քառորդին չափ կիրի ջուր: Պղտիկը 12 ժամ կամ աւելի միայն ջուրով ապրեցնելիքն մի՛ վախնար, վըտանդ չսպանար, բնդհակառակը ստամոքսը դործի մղելը վնասակար է: 12 ժամ մերջը կրնաս տալ դարիի ջուր, որու աստիճանաբար աւելցնելու է կաթ կամ արուեստական կերակուր մը, իսկ աւելի մեծերու կարելի է տալ միսի ջուր, հաւիթի ճերմը

կուց, կաթի շիճուկ ինչ որ արտօնուած են փորհարութեան ատեն:

Այս տեսակ կերակուրը այնքան կարեւոր է որ ամեն մայր իբր կանխազգուշութիւն, ամառ տառն պահելու է գարիի ալիւր եւ կիրի ջուր, ի հարկին դործածելու համար:

### ՊԵԴՈՒԹԻՒՆ

Չատ երեխանել պնդութիւն կ'ունենան, չոգ չէ թէ ինչ կերպով կը կերակուրին, մինչեւ որ աղիքին վարի ժամը զօրանայ եւ կարենայ աղը ըստը քչել: Հետեւաբար ամենա պարամարանական քայլը պիտի ըլլայ այս նատարածաբանական քայլը պիտի օգնել: Այս ըստը նելու համար,

1. Ամեն օր նոյն ժամուն ոտքի բռնելու եւ քաջալերելու է որ դուրս ելլէ:

2.—Եթէ ինքնիրեն չելլեր այն ատեն պղտիկ թուղթի կտորը մը իւղուելու եւ կամ օճառի մը կտոր կտրելու եւ սրբանէն ներս ունելու է: Ահա առանցմէ մէկուն պատճաղներ է ու կրեխան առաջ կրտիուը չերիք կ'ըլլայ որ երեխան դուրս ելլէ:

Պնդութեան ուրիշ պատճառներ են, կամ թին բնասպիտին (protein) կամ իւղին չութիւն բնասպիտին (protein)

տութիւնը, այս պարագաներուն պէտք է ջուրը շատցնել: Եռացած կաթ տախն առ պնդութիւն յառաջ կը բերէ:

Եթէ կաթին քանակը եւ որակը ճիշտ է հետեւեալ միջոցներով պնդութեան առաջքը կ'առնուի:

1.— Յիշուածին պէս վարժութիւն ընել տալ ամէն օր նոյն պահուն դուրս ելլել, եւ պէտք եղած տաեն խղոսած թուղթ եւ կամ օճառ գործածել:

2.— Զուրի տեղ, կաթին աւելցնել վարսակի հեղուկ:

3.— 2—3 ամսու երեխայի մը կրնանը տալ 1—2 դգալ խաչած սալորի ջուր. կամ երբեմն կրնանք տալ milk of magnesia:

4.— Վեցերորդ ամիսէն ետք 1—4 թէյի դգալ նարինջի ջուրը կամ կրկին քանակով սալորի ջուրը կ'օգնէ:

5.— Ճաշերուն մէջտեղ առատ ջուր տալ:

6.— Մաքուր օդին մէջ քնացնել:

### ՓՈՐՀԱՐՈՒԹԻՒՆ

Երեխաներու փորհարութեան դիսաւոր պատճառը գործածուած կաթն է, այնպէս որ

մօրը կաթով սնանող պզտիկներ աւելի քիչ անդամներ փորհարութիւն կունենան բաղդատամամբ կովու կաթով կամ արուեստական կերակուրով սնանող երեխաներու, պարզակերակուրով որ վերջինները միշտ պէս այն պատճառով որ վերջինները միշտ ենթակայ են թթուելու, վարակուելու եւ հտեւաբար երեխային կը վնասեն:

Եթէ երեխային կամ մանուկին ունեցածը պարզ փորհարութիւն մըն է առանց տառ քութեան կամ փսխելու, այն ատեն պէտք է հանդարտ պահել եւ կաթին մէջ սովորականէն աւելի ջուրը խառնել եւ քիչ անդամ ծծըրնել: Եթէ հաստատուն կերակուր կ'առնէր նել: Եթէ հաստատուն կերակուր, կաթով պէտք է գաղըեցնել եւ միսի ջուրով, կաթով արմտիքներով (cereals) կերակրել մինչեւ որ դադրի:

Բրինձի ջուր խառնելը եւ կաթը եռացը նելը սովորական փորհարութեան առաջքը առնելու կ'օգնէն:

Երեխաներու համար ամենավտանգաւոր ը ամառ ատեն պատահած փորհարութիւնն է, երբ կ'ունենան նաեւ տաքութիւն, փսխել դուրս ելածը կանանչագոյն, ջրոտ և խառնուած է խլինքի նմանող նիւթով մը—լորձնահիւթ (mucus): Ահա՛ այս պարագային պէտք է բժիշկը տեսնել, եթէ կարելի է, թէ

ո՛չ հետեւեալ կերպով պէտք է խնամել մանուկը:

Նախ՝ իր տարիքին համաձայն գեղարչափ մը հնդկախւզ տուր որ աղիքը լաւ մը մաքրուի զայն զրգասող նիւթերէն: Ասիկա միակ դեղն է դրեթէ որ մայր մը կրնայ դործածել առանց բժիշկի հարցնելու:

Յեսոյ՝ 6-էն 12 ժամ երբէք ուտելիք մի՛ տար, նոյն իսկ կարի մը կար քող չմտնէ ստամբուր, միայն տալու է ժամը անգամ մը 1—2 քէյի դգալ եռացած եւ պաղած ջուր, որպէս զի մարմինին անհրաժեշտ եղած հեղուկն չպրկուի:

Ստամոքսին եւ աղիքներուն այդքան առեն հանդիսափ ժամանակ տալէն ետք պէտք է տատիճանաբար սկսիլ կաթ տալ, մանաւանդ արուեստական կերակուր որ շատ տեւի հաւանական է թէ մաքուր կ'ըլլայ: Իսկ եթէ կովու կաթ դործածուի պէտք է եռացընել: Հետեւեալ քանակով տալու է:

Մինչեւ 3 ամսուան երեխայի մը տալու է Մէլլինի կամ Նէսլէյի կերակուր՝ 1 թէյի դգալ, բրինձի ջուր՝ 3 ունկի, ամէն 3 ժամը անդամ մը:

3—6 ամսուանին, արուեստական կերակուր՝  $1\frac{1}{2}$  թէյի դգալ, բրինձի ջուր՝ 5 ունկի,  $3\frac{1}{2}$ , ժամը անդամ մը:

6—9 ամսուան մանուկի մը արուեստական կերակուր 2 թէյի դգալ, բրինձի ջուր՝ 7 ունկի, 4 ժամը անդամ մը:

Այս քանակով կերակրելու է 2—3 օր մինչեւ որ աղբին գոյնը բնականի դառնայ եւ լորձնահիւթը (mucus) դադրի: Այն առեն աստիճանաբար կերակուրը աւելցնելու է մինչեւ որ բնական քանակը դանէ բրինձի ջուրին տեղ կրնանք դործածել դարիի ջուր: Այս տեսակ գարմանում մը եթէ շարունակուի 1—2 շաբաթ, ընդհանրապէս փորհարութեան առաջքը կ'առնուի հակառակ պարագային բժիշկ մը միայն կրնայ ուրիշ գարմանումի միջոցներ դործածել:

Մոռնալու չէ թէ ինչպէս ուրիշ ատենակը նոյնպէս ամրան փորհարութեան պարագային աւելի դիւրին է հիւանդութիւնը արդիւկ քան թէ բուժել, ասոր համար ամէն ամառ պէտք է երեխային կաթին մասնաւոր հոգ տանիլ, որ աւրուած կամ թթուած կաթ չորս տանիլ: Ամենէն վատահելի կաթն է անշուշտ մօր կաթը, ասոր կը յաջորդեն չոր կաթի բաղադրութիւնները, որ ամենէն տաք օդին իսկ աւրուելու վախ չկայ եւ կրնանք անմիտակ աւրուածել եւ երեխան կերակրապէս պատրաստել:

## ԽԻԹ ԿԱՄ ՓՈՐԻ ՑԱԽ (Colic)

ԽԻԹ կը նշանակէց ցաւ մը որ յառաջ կուգայ ստամոքսի եւ աղիքներու անբնական կծկումէն, որուն պատճառներն են պաղառութիւն կամ կերակուրին հետ օդ կլլէլ: Ուրիշ տեսակէտով առողջ եղող երախաներ իսկ իրենց կեանքի առաջին երեք ամիսներուն յաճախ կրնան նեղուիլ այս անբնական կըծկումներէն, որովհետեւ անոնց աղիքներում կանները պէտք եղածին պէս զարգացած չըլլալով պղափիկ պաղառութիւն մը եւ կամ կաթին հետ կլլուած օդը անոնց անբնական դործունէութեան պատճառ կը դառնան: Խիթի ցաւը այնքան յատկանշանական է որ ամէն մայր պէտք է զայն ճանչնայ եւ անմիջապէս անոր առաջքը առնէ: Երեխան սուրճիչը կարձակէ եւ սոքերը վեր կը քաշէ եւ կը նեղուիքիչ մատեն, յետոյ յանկարծ ձայնը կը կտրէ եւ հանդիսաւ կ'ըզգաց, քիչ մը վերջ դարձեալ սկսելու համար: Այս տեսակը ընդհատ ընդհատ սուր լաց մը, միացած սոքերը վեր քաշելու միտումին, պէտք է անմիջապէս կասկածիլ տայթէ ի՞նչ է պատճառը:

Ինչպէս յիշեցինք խիթի պատճառն է պաղութիւն եւ օդ ծծել, եւ կամ աւրուած կաթ

առնել որ աղիքներուն մէջ քամի կրնայ գոյացնել: Այս պատճառները շատ աւելի գիւրաւ կ'ազգեն երեխայի մը առաջին երեք ամիսներուն, հետեւաբար ամեն մայր մանաւանդ հոգ տանելու է որ երեխան թաց չմըւանդ հայ և միշտ տաք պահուի, ինչպէս նաև կաթը նայ բաւական է երեխան առողջ եւ հանգիստ ճախ բաւական է երեխան առողջ եւ հանգիստ ճախ բաւական է մօրը չանալը բեցնելու: Իսկ եթէ հակառակ մօրը չանալը բեցնելուն պատահի որ երեխան խիթ ունենայ քերուն պատահի որ երեխան խիթ ունենայ քետեւեալ կերպով կարելի է զայն հանդաբար տեցնել:

Կտոր մը ֆանէլա ծալլէ եւ փորին վլրայ գիր զայն տաք պահելու համար: Մանր տոպրակներ թեփով կամ խոտով լեցուր եւ տաքցնելէ ետք ֆանէլային վրայ գիր որ ըստամոքսն ու աղիքները տաքնան եւ տոպրակները պաղելուն պէս փոխէ զգուշութեամբ, ները պաղելուն պէս փոխէ զգուշութեամբ, որ երեխան տաքնալէ ետք կրկին չպաղի: Երեխային սոքերուն տակ տաքցնող բան մը բեխային սոքերուն տակ տաքցած աղիւս եւ գիլն:

Եթէ խիթը ճաշէն 1—2 ժամ վերջն է որ կուգայ, այն ատեն ալ քիչ մը տաք ջուր կուցնել եւ կոնակին զարնելը մասամբ կը խմցնել: Իսկ եթէ ատիկա բաւական հանգարեցնէ: Իսկ եթէ ատիկա բաւական չըլլայ, տրուելիք տաք ջուրին մէջ կաթելութիւն, տրուելիք տաք ջուրին մէջ կաթելութիւն:

ցուր երկու կաթիլ անանուխի ջուր (peppermint water) եւ այնպէս խմցուր եւ վատահօրէն ստամոքսին օդը դուրս կրնաս հանել: Անանուխի ջուրին քանակը կրնաս աւելցնել ամեւը երկու կաթիլ: (Այս գեղը երկրորդ գեղը է առաջինը ըլլալով հնդկախւզ որ մայր մը կրնայ տալ յիշուած չափով առանց բժիշկի հրահանդը առնելու:)

Վերոյիշեալ միջոցներէն զատ եթէ տեսնը թէ ցաւերու միջոցին փորը ուռած եւ կարծրացած է քամին դուրս հանելու համար պէտք է սրբանէն ներս ձգախէժէ փոքր խորովակ (catheter) մը մացնել, անշուշտ ծայրը իւղելէ ետք: Այս ընելու պահուն քամին ձայնով մը դուրս կ'ելլէ եւ թերեւս աղիքն ալ կը պարզուի եւ երեխան կը հանդստանայ:

Այս պարագաներուն բնաւ փարէկօրիֆ կամ ուրիշ թմրեցնող գեղեր տալու չէ, քանզի տափկա ցաւին պատճառը չվերցնելէ զատ, գէշ արդիւնք կուտայ քանի որ այդ գեղերուն մէջ ափիոն կը դտնուի:

### ՔՐՏՆԵԽԱՇ

Ասոր պատճառը, ինչպէս անունէն ալ յայտնի է, առաքութիւն եւ շատ քրտնիլն է, որ բուրդէ կամ ֆանէլա շապիկի գրգռումին

ընկերանալով երեխային փափուկ մորթը կը լուրբոքեցնեն:

Արդիլելու համար պէտք է ամառ տտեն թեթեւ հագցնել եւ շապիկը պէտք է կակուղ կտաւէ շինուած ըլլայ, առկէ զատ պէտք եղածին չափ յաճախ լոգցնելով մարմինը մաքուր պահելու է: Իսկ քրտնիսաշ ըլլալէ ետք կարեւոր է գարձեալ կակուղ նիւթէ շապիկ հագցնել եւ չոր ու մաքուր պահել: Բուրդէ գուլպաները հանելու է: Օրը 3—4 անգամ երեխային մարմինը կէս առ կէս ջուր եւ քաշախէ բաղկացած հեղուկով մը շփելու եւ չորցնելու է: Յետոյ քրտնիսաշ եղած տեղեռուն վրայ հաւասար քանակութեամբ պօրիք էսիտ եւ օսլայէ (starch) բաղկացած մասին ցանելու է:

ԱԿԱՆՁԻ ՅՈՒ 19 03

Ականջի ցաւ ունեցող երեխան ականջին պահծիդ պէս բարձրածայն կը ճշէ, ոն հանդառի գլուխը կը շարժէ եւ անդադար բարձրածայն կուլայ: Կրնայ տաքութիւն ունենալ կամ ո՛չ: Եթէ ականջէն թարախ վաղելու աստիճանին համնի, այդ կ'ենթագրէ թէ թմրուկը պատռած է եւ այդ տտեն ցաւը բաղդատարար կը թեթեւնայ:

Ականջի ցաւը ամոքելու համար իւղ կամ աֆիոնի ոգի (laudanum) մի՛ կաթեցներ, այլ քառորդ դաւաթ տաք ջուրի մէջ կէս թէյի դպալ պօրիք էսիս հալեցուր եւ այդ լուծոյթով ականջին մէջը պզտիկ շիրինկայով մը լուս'յ: Պէտք է շատ զգուշութեամբ լուսի որ ջուրին ոյժով ներս երթալը թմրուկը չի վնասէ: Յետոյ չորցնելու եւ այդ կողմը սառի կամ տաք ջուրի պարկի վրայ դրած պառկեցնելու է: Տաք ջուրին տեղ կրնանք աղով կամ թեփով լեցուն պարկեր տաքցնել եւ ականջին վրայ դնել: Եթէ ականջի ցաւին հետ տաքութիւն ալ ունի այն տաեն պէտք է անպատճառ րժիշկ կանչել, եւ անիկա կրնայ որոշել պէտք եղած գարմանը, թէ թմրուկը պատռելո՞ւ է թէ ո՛չ ուրիշ միջոց դործածելու է:

Եթէ առանց կասկածելու թէ երեխան ականջի ցաւ ունի, կը տեսնես թէ ժամանակ մը լալէն ետք ականջէն թարախ կը վազէ, այն տաեն պէտք է օրը 3 անգամ վերը լիշուծ լուծոյթով ականջը լուալ եւ չորցնել: Ականջը բամպակ մի՛ խոթեր, այլ այդ կողմէն վրայ պառկեցուր որ մէջը գտնուած թարախը ամրող դուրս վազէ: Զգոյշ եղիր որ ականջի ցաւ ունեցած տաեն դուրս չհանես իսկ եթէ ստիպուած ես, այն տաեն ականջը

ծածկելու է դլխարկով մը եւ մէջն ալ բամպակ դնելու է որ տաք պահուի:

### ԳԼԽՈՒ ՓԱՄ

Եթէ առկէ առաջ լիշուածին ոլէս երեխան ամէն օր լոգցուի եւ գլուխը լաւ մը տաք ջուրով օճառուի, այն ատեն շատ վըտանգ չկայ որ գլուխը վառ կապէ: Իսկ եթէ մէկ կամ միւս պատճառով կը տեսնէք որ վառ կապած է այն ատեն ջուրը եւ օճառը բաւական չեն զայն մաքրելու, հապա քօքօյի բաւական չեն զայն մաքրելու, հապա քօքօյի կարագով կամ նաւթաճարպով շիրելու է որ թրջի: Լաւ կ'ըլլայ երեկոյին քսել եւ պառթրջի: Երբ կը տեսնես թէ բաւական կակեցնել: Երբ կը տեսնես թէ բաւական կակեցնել է: Զգոյշ եղիր որ գանկին թեամբ հանելու է: Զգոյշ եղիր որ գանկին առջեւը եղող կակուղ մասին վրայ — գաղտնութեամբ կերպով չկոխես: Այս գաղտնութեամբ կը զոցուի պզտիկին 2 տարեկան եղած ատեն: Այս մասին վրայ եղած ճնշում մը կամ բաղխում մը շատ վտանգաւոր է, քանի որ տակը ոսկոր չկայ եւ հարուածը շիտակ ուղեղին կը հասնի:

### ԿՈՒՈՐԴԻ ՑԱՀ ԵՒ ԳԵՂՋԱԾԱՊ

Երբ պզտիկը տաքութիւն կ'ունենայ առաջին անգամ կոկորդը քննելու է, եթէ կարուածին անգամ կոկորդը քննելու է, եթէ կարմը բած եւ ուռած է ու դժուարութեամբ կը մը բած եւ ուռած է ու դժուարութեամբ կը բած:

նայ թուքը կլլել, այն ատեն բժիշկ կանչելու է, քանզի այդ կոկորդի բորբոքումը կրնայ դեղձատապի (tonsilitis), կամ կեղծմաշկի սկզբնաւորութիւնը ըլլալ եւ վատանգ կայ որ երթալով աւելի գէշի կը դառնայ: Կրնայ նաեւ ականջը վնասել, քանի որ ականջին եւ կոկորդի վերի մասին միջև յարաբերութիւն կայ: Եւսթաքեան կոչուած խողովակը աշկանջէն մինչեւ կոկորդի վարի մասը կ'երկարի:

Թեթեւ կոկորդի ցաւի մը ամենապարզ եւ աղղու տեղերէն մէկն է տաք աղ ջուրով կարկարա ընել (կէս թէյի դդալ աղ դաւաթ մը տաք ջուրի մէջ): Ատկէ զատ ճիշտ նոր սկսած ատենը պէտք է լաթ մը սառ ջուրի մէջ թաթիսել եւ վիզին շուրջը փաթթել, իսկ եթէ քիչ մը ուշ դարմանի կը սկսինք այն ատեն փոխանակ պաղի պէտք է տաք ջուրով թաթիսուած լաթ փաթթել վիզին շուրջ եւ պաղածին պէս փոխել: Պատահական եղած կոկորդի ցաւեր այս միջոցներով կարելի է լաւացնել:

Իսկ եթէ բաւական յաճախ կը պատահի եւ տարին քանի մը անգամ կոկորդի ցաւ եւ դեղձատապ տեղի կ'ունենայ, պէտք է բժիշկի մը դիմել որ եթէ յարմար տեսնէ նշանակար հանել տայ:

### ԷՃԻՆՈՒՏԱ (Adenoids)

Ժողովրդական բարբառով այս վիճակը կը կոչուի «քիթին մէջը միս» ունենալ: Բերնին նշագեղձերուն կազմութիւնով մանր գեղձեր կան քիթին ծակին դիմացը կոկորդին մասին վրայ ուր կը բացուին նաեւ ականջէն եկող Եւստաքեան խողովակները: Ահա՝ այս գեղձերուն մեծնալը եւ խոչընալն է որ կը կոչէնք էտինօիսս ունենալ: Այս վիճակը ընդհանրապէս պղտիկին 1—2 տարեկան ըլլալէն ետք է որ երեւան կ'ելլէ, բայց երբեմն երեխաներ ալ կրնան ունենալ: Գլխաւոր ախտանիշերը հետեւեալներն են.—

1.— Եթէ երեխայ մը կաթ ծծելու ատեն շարունակ կը ստիպուի պղուկը թողու, շունչ մ'առնել եւ դարձեալ ծծել,

2.— Եթէ պղտիկ մը կը ստիպուի որ շարունակ բերանը բաց քնանայ, որ կ'ենթաղը թէ չի կրնար քիթէն շնչել,

3.— Դարձեալ եթէ աւելի մեծ մը քիթէն կը խօսի, քնանալու ատեն կը խորդայ և բերանը բաց կը քնանայ,

Անմիջապէս նկատելու է թէ արդեօք այդ անբաւական շնչառութիւնը պարզ ժամանակաւոր բան մըն է թէ ո՛չ մնայուն: Եթէ առաջինն է, հաւանակաբար պաղառութեան արդիւնք է եւ քիթին ծակերը գոցուած են,

իսկ եթէ շարունակ այդպէս է այն ատեն կ'ենթագրէ թէ կտինօխտա ունի եւ այդ խոչըրցած գեղձերը չեն թողուր որ օդը քիթէն կարենայ անցնիլ: Յաճախ այս երեխաննուառ նշագեղձերն ալ խոչըրցած կ'ըլլան: Պէտք եղածին չափ մաքուր եւ բարեխառնուած (պէտք է գիտնալ թէ քիթէն չնչելը օդը թէ կը մաքրէ եւ թէ կը բարեխառնէ եւ այնպէս թոքերուն կը զրկէ) օդ չստանալուն համար պղտիկը ընդհանրապէս տժգոյն եւ պաղ առնելու հակամէտ կ'ըլլայ: Լաւ չի քնանար, յաճախ դպրոցին մէջ յետապէմ կ'ըլլայ: Հետեւարար երբ ուեէ մէկ ախտանիշը քիչ մը կասկածեցնէ, բժիշկի ցոյց տալու է եւ եթէ պէտք է այդ գեղձերը ինչպէս նաեւ նշագեղձերը հանել տալու է որ պղտիկը իր բնականոն վիճակը դանէ:

### ՊԱՂԱՌՈՒԽԹԻՒՆ

Երեխայի մը պաղառութիւնը արգիլեռու լաւագոյն միջոցն է միօրինակ ջերմութիւնով սենեակ ունենալ եւ անոր համեմատ հագուեցնել:

Շոգիով տաքցող տուներու մէջ ինչպէս նաեւ առատ տաքութիւն եղած սենեակներու մէջ ձմեռ ժամանակ ներսը գտնուած ատեն երեխաներ թեթեւ հագնելու են: Շատ լաւ է

եթէ կարելիութիւն կայ միօրինակ ջերմութիւն ունենալ, որու լաւագոյն է 70ο Փ եւ անոր համեմատ հագուեցնել:

Գիւղի տուներու մէջ, կամ այն տեղերը ուր շատ տաքութիւն չկայ եւ դուրսի ցուրտ օդը ներս դալու ծակուծուկեր շատ կան պէտք է երեխային բուրդէ շապիկ հագցընել:

Եթէ պղտիկը պաղ առած եւ քիթը բոնուած է նաւթաճարպով աղտերը մաքրէ, յետոյ քանի մը կաթիլ աղ ջուր կաթեցուր քիթին ծակերուն մէջ ( $\frac{1}{2}$  թէյի դդաւ աղ դաւաթ մը ջուրի մէջ):

Պղտիկին պաղը քակելու համար գեղ միտաք, տաք սենեակ մը ունեցիր եւ հոն պահէ մինչեւ որ լաւանայ:

Հետեւեալ զգուշութիւնները երեխան կը զօրացնեն եւ պաղառութեան հաւանականութիւնը կը պակսեցնեն:

1.— Առառուները լոգցնելէ ետք պաղ ջուրով չիէ, պայմանաւ որ լոգցած տեղը զորացնեն եւ պաղառութեան հաւանականութիւնը կը պակսեցնեն:

2.— Երեխային գլուխը ծածկելու սովորութիւն մի՛ ունենար, բացի երբ օդի հոգու լաւ միջուկը լուսապէս չորցուր ըլլապուկ ըլլայ, եւ անմիջապէս չորցուր ըլլապուկ ըլլայ: Գլուխը բաց թող քնանայ, որպանք կայ: Գլուխը բաց թող քնանայ, որպանք պէսզի վարժուի:

3.—Եթէ տեսնես որ քնացած ատեն գլուխը կը քրտնի, հանելէ առաջ լու մը չորցուր:

4.—Կարելի եղածին չափ դուրսը բաց օդին մէջ պառկեցուր եւ գիշերը սենեալին պատուհանը բաց թող մնայ, իսկ երեխային վրայ լաւ ծածկէ եւ եթէ պէտք է տաք ջուրի չիշ գործածէ: Զով օդին մէջ գլուխը բաց քնացող երեխան կը վարժուի եւ պաղառութիւն շատ չունենար:

### ՀԱՅՈԱԼ

Պաղառութիւնը արգիլելու համար նըշանակուած զգուշութիւնները շատ մը հազերու առաջքը կ'առնեն: Իսկ եթէ հակառակ բոլոր զգուշութիւններուդ կը տեսնես որ պկտիկը կը հազայ քանի մը սկզբնական հոգատարութիւններ կը լուսն զայն բուժել, հակառակ պարագային բժիշկ մը կանչելու է:

Միայն կոկորդէն եկող հազ մը կարելի է բուժել վեղին բոլորտիքը տաք ջուրով թրջած լաթ փաթթելով եւ երեխան տաքով սենեակի մէջ պահելով: Ամեն անդամ որ լաթը կը պաղի պէտք է փոխել:

Իսկ եթէ թոքերէն է, երբ երեխային չնչած ատեն կը տեսնես թէ դժուարութեամբ կը չնչէ եւ կը նեղուի, աւելի զգոյն

ըլալու է, քանի որ այդ թոքը իջած պաղը ցնցղատապի եւ թոքատապի սկիզբը կրնայ ըլլալ: Այս պարագաներուն լաւ է բժիշկ կանչել եւ մինչեւ անոր դալը հետեւեալ միջոցները կրնաս գործածել:

1.—Եթէ հազը շատ է եւ չնչառութեան ատեն ճարճատիւնի ձայներ կը լսուին, առտու եւ իրիկուն մանանեխի խիւս գործածելու է: Մանանեխի խիւս չինելու կերպը հետեւեալն է.—Առ երկու թէյի դգալ փոշիացած մանանեխ եւ չորս դգալ ալիւր և երար խառնէ: Յետոյ պաղ ջուր աւելցնելով հաւաքած մանանեխ եւ չորս դգալ ալիւր և երար խառնէ: Այս խիւսը դիր հաւաքած նօսը խիւս չինէ: Այս խիւսը դիր բարակ լաթի մը (muslin) երկու ծալքերուն մէջ եւ ծայրերը վրայ բեր: Զեռքիդ ափին մէջ բոնելով քիչ մը տաքով եւ երեխային մէջ կուրծքին եւ կոնակին վրայ դիր: Պէտք է կուրծքին եւ կոնակին վրայ դիր: (7—10 թողուլ մինչեւ որ միաը կարմրի վայրիկան) բայց ո՛չ աւելի երկար:

2.—Երկրորդ լաւ դեղ մըն է քափուրի խողը: Ֆանելայի կտորներ թրջելու է այս դեղով եւ կուրծքին եւ կոնակին վրայ դնելու է օրը քանի մը անդամ:

3.—Եթէ չոր հազ է օրը երկու անդամ 20-ական վայրկեան եռացած ջուրի շողի չնչելը կը թեթեցնէ հազը:

4.— Մի՛ մոռնար տաք սենեակի մէջ պահել, եւ եթէ երեխան հաղին հետ բաւական տաքութիւն ալ ունի բժիշկ մը կանչելլ ուշացնելու չէ:

Եթէ չնչելը կը դժուարանայ եւ անմիջապէս օգնութիւն կանչելը կարելի չէ syrup of ipecac դեղէն տուր 10 կաթիլ ամեն 15 րոպէն անգամ մը մինչեւ որ փոխէ: Բնդհանրապէս փսխելէն ետք կը հանգստանայ:

### ԶՂԱՉԳՈՒՄ (Convulsions)

(Զբաղմոս բռնիլ: Spasm)

Ասոր պատճառներն են մարսողական գործարաններու խանգարում, երբեմն դըժուար ատամնահանութիւն, ժառանգականութիւն եւ ուրիշ ծանր հիւանդութիւններ: Ցնցումը ինքնին հաւանական չէ որ վտանգաւոր ըլլայ, սակայն, կրնայ մայրը վախցընել: Պատիկին դէմքի եւ մարմինի մկանները կը դողդղան, յետոյ մարմինը կը կարծրանայ, դէմքը կը տժուուի շրթունքն ու եղունզները կը կապուտնան: 1—2 րոպէէն կրնայ այս վիճակը անցնիլ եւ երեխան ամբողջովին թուլացած, աչքերը դարձած կիսամեռ վիճակի մէջ կ'իյնայ:

Այս տեսակ պարագաներու անշուշտ բժիշկ մը կանչելը ամենէն խոհեմ կերպն է,

բայց մայրել կրնան օգնել իրենց զաւակին եւ հանգստացնել զայն բժշկի դալուն սպասելու պահուն:

Երեխային մկանները թուլացնելու, (եթէ կծկուած եւ փայտացած վիճակի մէջ են) եւ զայն յուշքի բերելու համար յաճախ տաք ջուրի լոգանք մը եւ տաք գուեխ (enema) մը բաւական կ'ըլլան: Զգոյչ ըլլալու է որ ջուրաւական կ'ըլլան: Զգոյչ ըլլալու է արմուկդ դիրը շատ տաք չըլլայ, պէտք է արմուկդ դիրը մանայ. կրնաս .կէս դաւաթ մանանեին մանայ. կրնաս .կէս դաւաթ մանանեին ջուրին մէջ զայն աւելի ազդեցիւնելու համար: Այս տաք ջուրի լոգանքը եւ գուեխը արիւնի շրջանը կը վերանորոգեն եւ մկաններու կծկումը կը դադրի:

Եթէ կարելի չէ անմիջական տաք ջուրի լոգանք տալ այն ատեն երեխային գլխուն սառ զնելու է, մանաւանդ եթէ տաքութիւն ունի: Միեւնոյն ատեն երեխան, մանանեխի ջուրով թրջուած լաթի մէջ փաթթելու է (2 ջուրով թրջուած լաթի մէջ փաթթելու է թէյի դգաւ մանանեխի վոչի 1 քօրթ եղկիկ թէյի պատճեն մանանեխի վոչի մէջը մանանեխ խառջուրի մէջ): Ասկէ զատ մէջը մանանեխ խառջուրով թրջուած լուալու է հիւանդին ոտնըւած տաք ջուրով լուալու է հիւանդին ոտքերը: Բնդհանրապէս այս երկու դիւրին միքերը: Բնդհանրապէս այս երկու դիւրին միքերը: Հոցներով կարելի է երեխան յուշաբերել, ջոցներով կարելի է երեխան յուշաբերել, ուրիշ ետք թողելու է որ պառկի եւ հանգրաւորի կիսամեռ վիճակի մէջ կ'իյնայ:

## Գ Լ Ո Ւ Խ Ը

## ՓՈԽԱՆՑԻԿ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Եթէ մայրը կը կասկածի թէ երեխան փոխանցիկ հիւանդութիւն մ'առած է, օրինակ՝ հարսանիթ, ծաղիկ, եւայլն, պէտք է զայն անմիջապէս պառկեցնել, միւս պզտիկ-ները սենեակէն դուրս հանել, երեխային տաքութիւնը առնել եւ բժիշկին լուր տալ:

Եթէ գիտես թէ բժիշկը հազիւ քանի մը ժամէն կրնայ գալ այն ատեն թէյի դգալ մը հնդիկ իւղ տալու է պզտիկին — դեղաչափը տարիքին համեմատ աւելցնելու է, այնպէս որ 2 տարեկան պզտիկ մը կրնայ մեծ դգալ մը առնել — ասիկա աղիքները մաքրելու լաւգոյն միջոցն է:

Կծկծումներու պարագային, ինչպէս յիշուեցաւ տաք ջուրով լոդանք տալու է եւ կամ 2—3 ըոպէի չափ ոտքերը մանանեխով խառն ջուրի մէջ պահելու է:

Կերակուրի համար միայն հեղուկ բաներ կրնաս տալ իսկ կաթ ուտողներուն իրենց սովորակւն քանակէն պակաս տալու է և սովորականէն աւելի ջուր խառնելու է: Ուղածին չափ ջուր կրնանք տալ, խնայելու չէ: Աւելի մեծերուն կրնանք տալ միսի ջուր, լէմոնա-

ջուր, նարնջի ջուր եւ այլն, բայց երբէք կարծր կամ հաստատուն կերակուր տալու չէ: Հիմայ առնենք վոխանցիկ հիւանդութիւններու գլխաւորները եւ համառօտ կերպով նշանակենք հոգատարութեան կարեւոր կէտերը:

## ՀԱՐՍԱՆԻԹ ԿԱՄ ՓՈՒԴԵՇ (Measles)

Սահման. — Խիստ փոխանցիկ հիւանդութիւն մըն է, որ բոյն կը դնէ հնչառութեան անցքերու վերի մասերուն եւ մորթին մէջ:

Պատճառաբանութիւն. — Առողջ եւ յաւինամուած պզտիկներու համար, ատ վտանգաւոր չէ, բայց տկարներու եւ երեխաներու համար վտանգաւոր է, քանի որ եթէ պէտք հեղած հոգը չուարուի կրնայ թոքատապի եւ ցնցղատապի դուռ բանալ: Երկրորդ տարիին մէջ ամենէն շատ կը մեռնին: Բնդհանուր առումով մանուկներու հիւանդութիւն մըն է, եւ մեծեր աւելի քիչ ենթակայ են: Սիսակ թէ ամէն պզտիկ ետք առաջ քուդէշ ըլլայու է, եթէ հոգ տարուի ըլլար եւ որքան մէծնայ հաւանականութիւնը այնքան կը պակսի:

Բուն պատճառը դեռ գտնուած չէ, սակայն յայտնի է թէ այդ հիւանդութեան ազ-

դակը կը գտնուի հիւանդին արիւնին, մորթին եւ քիթի եւ բերնի արտահոսումներուն մէջ։ Գիւանալու է թէ դեռ մորթի բորբոքումը չերեւցած, անկէ 1—2 օր առաջ իսկ, հիւանդը կրնայ ուրիշներ վարակել։ Մորթի բորբոքումը երեւալէն մինչեւ երկու շաբաթ դարձեալ կրնայ վարակել։

Շատ քիչ անդամներ մարդիկ երկրորդ անդամ հարսանիթ կ'առնեն։

Ախտանիշեր, 1. Թխսում.— Թխսումի ժամանակամիջոցն է 7—18 օր, յաճախ 14 օր։ Ենթական այդ միջոցին կրնայ ոեւէ նըշան չունենալ եւ կամ պարզ հարբուխի նըշաններ ցոյց կուտայ եւ վիզի գեղձերը կը խոչորնան։

2. Հիւանդ վիճակ.— Այս ժամանակամիջոցը ընդհանրապէս 3—4 օր կը տեւէ, շատ քիչ անդամ կը տեւէ 5—6 օր։ Պղտիկը պաղ առածի նշաններ կ'ունենայ։ — Քիթը կը վազէ, աչքերը կը կարմրին եւ կը ջրոտին, կը հազայ ու կը փոնդտայ։ Տաքութիւնը նախ քիչ է, երթալով կ'աւելնայ։

3. Մորթի բորբոքում.— Ախտանիշերը երթալով կը սաստկանան մինչեւ չորրորդ օրը, այդ ատենները փոքր լուի կճածի պէս ելուկներ կը տեսնուին պղտիկին ճակատին

եւ երեսին վրայ։ Ասոնք երթալով կը տարածուին վիզին, կուրծքին եւ փորին վրայ։ Դուրս տալու ատեն տաք բաղնիք մը տալը եւ տաք բան մը խմցնելը զայն կը փութացնեն։

Հոգատարութիւն.— Պէտք է պառկած պահել հիւանդը լաւ օգաւորուած սենեակի մր մէջ։ Ուտելիքը թեթեւ ըլլալու է, իսկ առատ ջուր տալու է որ իսմէ։ Աչքերը պէտք է լոյսէն պահպանել։ Ասիկա կարելի է ընել է լոյսէն պահպանել։ Ասիկա կարելի է ընել երկու կերպով, կամ վարագոյըները կը քաշենք եւ սենեակը կը մթնցնենք եւ կամ մութշենք ապակիով ակնոց գործածելու է։ Ագոյն ապակիով ակնոց գործածելու է թէ քումէն պարագայի տակ մոռնալու չէ թէ քուդէ եղողին աչքերը շատ գիւրագգած են եւ դէշ պահպան ապակիով ակնոց գործածել։ Աչպէտք է զօրաւոր լոյսէն հեռի պահել։ Աչպէտք է զօրաւոր լոյսէն պահել։ Քերը ամէն օր լուալու է պօրիքի լուծոյթով։

Եթէ տաքութիւնը շատ է, պաղ ջուրով կամ ալքոլով սպունգելու է։ Ուշադրութիւն ընելու է որ աղիքները կանոնաւորապէս դործեն, եթէ պէտք ըլայ դեղ տալու է։

Հիւանդը պէտք է պառկած մնայ մինչեւ որ մորթի բորբոքումը ամբողջովին անչէ երեւյթանայ, ատկէ առաջ ելլելու չէ, հոգ երեւյթանայ, ատկէ առաջ ելլելու չէ, հոգ թէ որքան լաւ կը զզայ։ Ժամանակէն առաջ անկողնէն ելլելը, ինչպէս նաեւ տունէն դուրս ելլելը յաճախ պատճառ կ'ըլլայ որ դուրս ելլելը յաճախ պատճառ

պղտիկը թոքատապի եւ ցնցղատտապի պէս ծանր հիւանդութիւններու բռնուի:

### ԾԱՂԿԱԽՏ (Smallpox)

Սահման.—Փոխանցիկ հիւանդութիւն մոն է որուն յատկանչական մորթի բորբոքումը բշտիկ (papule, պալար (macule), քարխոտ բուշտ (pustule) եւ ֆերմէ աստիճաններէն կ'անցնի:

Պատճառաբանութիւն.—Ծաղկախտը խիստ վոխանցիկ հիւանդութիւն մըն է եւ պատուաստուած անհատներ որոնք այս հիւանդութեան կ'ենթարկուին գրեթէ միշտ կը վարակուին: Մարդ ամէն տարիքի մէջ կրնայ վարակուիլ սակայն այս հիւանդութիւնը մասնաւոր կերպով մահացու է 10 տարեկանէն վար եղող պղտիկներու:

Բուն պատճառը գտնուած չէ, բայց համաձարակներու ձեւով տեղի ունենալը եւ պատուաստուելով ազատ մնալը կ'ապացուցանեն թէ կենդանական գոյակ մըն է ան, նախակենդանի մը (protozoon) կամ ուրիշ ազգի միքրոպ մը:

Ընդհանրապէս անդամ մը վարակուողը աւ չի վարակուիր, թէ եւ հակառակը պատահած է:

Ալստանիշեր, 1. Թխուում.—Թխուումը ժամանակամիջոցն է 9-15 օր, յաճախ 12 օր: Այս միջոցին վարակուած անձը ունէ մասնաւոր գանդատ չունենար:

2. Հիւանդ վիճակ.—Ընդհանուր առումով մեծերը կը դողցնեն (chills) իսկ պղտիկները յաճախ ջղածումներ կ'ունենան իբր սկզբնական ախտանիշ: Սաստիկ գլխու ցաւ, (առջեւի կողմը) մէջքի ցաւ եւ փսխել յաճախ տեսնուած ախտանիշեր են: Առաջին օրըն իսկ ջերմութիւնը կը բարձրանայ 103-104օ Փ: Բազկերակը արագ եւ զօրաւոր կերպով կը զարնէ: Հիւանդը անհանդիստ կը ըգդայ դէմքը կը կարմրի եւ սաստիկ հիւանդեղողի մը երեւոյթը կ'ունենայ:

3. Մորթի բորբոքում.—Ընդհանրապէս չորբորդ օրը ձակատին եւ յետոյ թեւերուն եւ ոտքերուն վրայ բշտիկներ կ'երեւին որ յետոյ կը տարածուին մարմինին վրայ ալ: Այս միջոցին տաքութիւնը կ'իջնայ եւ հւանդը կը հանդարտի:

Հինգերորդ կամ վեցերորդ օրը բշտիկները պալարներու կը փոխուին: Ուժերորդ օրը կը թարախոտին: Այս միջոցին ջերմութիւնը կը բարձրանայ — երկրորդական ջերմ — եւ ենթական աւելի հիւանդ կը ըգդայ: Աչքերը կընան ուռիլ եւ թարախոտ:

ՎԵՐՔԵՐԸ կը ցաւին։ Այս վիճակը կը շարունակէ ընդհանրապէս 24—36 ժամ եւ 10-րդ օրը կը մեղմանայ եւ բարւորում ի ո սկսի։

Հոգատարութիւն.— Պէտք է որ ենթակաները առանձնացնենք եւ եթէ կարելի է յատուկ հիւանդանոցներու մէջ պահելու է։ Մասնաւոր դարման չկայ եւ եթէ կարելի չէ բժիշկի մը հոգատարութեան յանձնել այն ատեն ծնողքները պէտք է ընդհանուր կերպով հիւանդը լաւ սնուցանելու հոգ տանին։

Պէտք է տալ առաստ ջուր, մաքուր օդ եւ  
թէթեւ ուտելիքներ։ Աղիքը բաց պահելու է,  
եթէ պէտք է դեղ տալով։ Տաքութիւնը շատ  
եղած ատեն պաղ կամ գաղջ ջուրով սպան-  
դելու է։

**Զգոյշըլուէ** որ պալարները չի փետ-  
տէ, եթէ պէտք է ձեռքերը կապելու է։ Երբ  
քէրմէ կապել սկսի ասոնք կակուղ պահելու-  
է նաւթաճարպ, ձիթախւղ կամ կլիսէրին  
դործածելով։

Մոռհալու չէ թէ յաջող կերպով պատ-  
ուաստուող անհատը հաւանական չէ որ վա-  
րակուի, մինչեւ որ այդ պատուաստին ոյժը  
անցնի, որ ընդհանրապէս 7—20 տարիներ  
կամ աւելի կը տեսէ։ Հետեւաբար ամէն  
պատիկ պատուաստելու է։ Մանաւանդ երբ

կը տեսնենք թէ ծաղկախտ ունեցող մը կայ  
մեր շուրջը, խոհեմութիւն է բոլոր պղտիկ-  
ները պատուաստել հոդ չէ թէ բանէ կամ  
ո՞չ:

Վարակուողը լման մը լաւացած չի նը-  
կատուիր եւ ուրիշներ վարակելու վտանգին  
մէջ է որքան ատեն որ ամենավերջին քէր-  
մէն ինկած չէ եւ մորթը ամբողջովին ողորկ  
եւ հարթացած չէ:

Հականելիսել .— Պէտք է հիւանդին սեն-  
եակը եւ բոլոր հոն գտնուող կահ կարսուի-  
ները ու հանդերձները լաւ մը հականելիսել,  
քանզի այս հիւանդութեան ազդակը երկար  
ատեն կենսունակ մնալու յառկութիւնն ու-  
նի եւ կընայ ժամանակ ետք այդ սենեակին  
կամ հոն գտնուած իրերուն հետ յարաբե-  
րութեան եկող անհատները վարակել եթէ  
ենթակայ են :

## ԿԱՐՄՐԱԽՏ ԿԱՄ ԿԱՐՄՐՈՒԿ

(Scarlet fever կամ Scarlatina)

Սահման. — Փռիսանցիկ հիւանդութիւն  
մըն է որ ցոյց կուտայ որոշ եւ յատկանշա-  
կան մոլթի եւ կոկորդի բորբոքում:

Պատճառախօսութիւն.— Այս հիւանդութիւնով մեռնողներէն հարիւրին 90ը տասը տարեկանէն պակաս եղող պղտիկներ են: Երիտասարդներ քիչ անգամ կը վարակուին: Շատ մը պղտիկներ չեն վարակուիր, ուրիշներ ազատ կը մնան մինչեւ չափահասութեան, իսկ ոմանք երբէք չեն ունենար այս հիւանդութիւնը: Այս հիւանդութեան բուն պատճառը գտնուած չէ, բայց հաւանականաբար թոյնը կը գտնուի քիթի, կոկորդի եւ չնչառական անցքերու արտահոսումներուն մէջ: Ընդհանուր գաղափարը սակայն սա է թէ այդ թոյնը դուրս կը տըրուի գլխաւորաբար մորթին միջոցաւ, մասնաւոր կերպով մորթին թեփոտելու պահուն:

Ընդհանրապէս անգամ մը վարակուողը ալ չի վարակուիր, թէեւ երբեմն երկրորդ անգամ ըլլալով նոյն հիւանդութիւնով վարակուողներ գտնուած են:

Ախտանիշներ:- 1. Թխսում.- Այս ժամանակամիջոցը կը տեւէ 1—7 օր, յաճախ 2—4 օր:

2. Հիւանդ վիճակ.- Յաճախ յանկարծակի կը սկսի: Երբեմն քիչ մը անհանգստութիւն կ'ունենայ ենթական: Շատ անգամ փսխելը առաջին ախտանիշը կ'ըլլայ եւ յաճախ ջղաձգում (convulsion) տեղի կ'ունենայ:

Սաստիկ ջերմութիւն կ'ունենայ որ առաջին օրն իսկ 104—105ի կը բարձրանայ: Մորթը չոր եւ տաք կը զգայ: Լեզուն կը թեփոտի, խորտուբորտ եւ կարմիր կ'ըլլայ — ելակ լեզու — եւ կոկորդը կը չորնայ: Ընդհանուր առումով հիւանդի մը երեւոյթը կ'ունենայ ու ախորժակը կը կորսուի:

3. Մորթի բորբոքում.— Ընդհանրապէս երկրորդ օրը, երբեմն նոյն իսկ առաջին օրը, նախ վիզին եւ կուրծքին վրայ կարմիր մորթի բորբոքումը կը տեսնուի, որ 24ժամէն ամբողջ մորթին վրայ կը տարածուի: Երկու երեք օրէն վերջ կը սկսի մարիլ: Մորթը վեր չխտար այլ ընդհանուր յատկանը կարմրութիւն մը միայն ցոյց կուտայ:

Կոկորդին քննութիւնը ցոյց կուտայ որ քիչ մը կարմրած եւ ուռած է ու պղտիկը կը հաղայ:

Բորբոքումը մարիլ սկսածին պէս տաքութիւնն ալ կ'իջնայ:

4. Թեփոտիլը.— Մորթի բորբոքումը եւ տաքութիւնը անցնելէն ետք մորթի վրայի մասը կը կեղեւուի երբեմն խոշոր կտորնեմասը կը կեղեւուի երբեմն ալ մանր: Թեփոտիլը նախ վիրով, երբեմն ալ մանր:

սկսած էր: Այս թեփոտիլը ընդհանրապէս  
15—20 օրեր կը տեւէ:

Մինչեւ ամենավերջին մասի թեփոտիլը  
ուրիշներ վարակելու վտանգը կայ ու կը մը-  
նայ: Դարձեալ հիւանդը վտանգաւոր է որ-  
քան ատեն որ կոկորդը, քիթը եւ այլն իրենց  
բնական վիճակը ոտած չեն: Միջին առու-  
մով 4—5 շաբաթէն վտանգը կ'անցնի, թէեւ  
երեմն աւելի երկար կրնայ անեւել:

Հզգատարութիւն.— Նախ՝ պէտք է են-  
թական մեկուսացնել, բլյայ ան յատուկ հի-  
ւանդանոցի եւ կամ առանձին սենեակի  
մր մէջ: Եթէ տունին մէջ պահել ստիպուած  
ենք, աշխատելու է միւս պղտիկները ուրիշ  
տուն փոխադրել: Երկրորդ՝ կարեւոր է որ  
բժիշկ մը կանչուի իսկ եթէ այդ ընել կա-  
րելի չէ, ծնողքներ սովորական ընդհանուր  
հոգատարութենէն զատ ուրիշ բան չեն կըր-  
նար ընել: Կերակուրի համար տալու է թե-  
թեւ ուտելիքներ, կաթ, մածուն, պղպղա-  
ղակ եւայլն: Առատօրէն ջուր եւ պտուղի  
հիւթեր տալու է: Տաքութիւնը իջնելուն  
պէս ուտելիքը կրնանք աստիճանաբար ա-  
ւելցնել:

Թեփոտիլը սկսելուն պէս երեմն տաք  
ջուրով լողցնելու եւ ամէն օր կամ երկու օ-  
րը անդամ մը ամբողջ մարմինը իւզով մը  
(օր. sweet oil, կամ carbolated vaseline)

շիելու է: Տաքութիւնը իջնալուն պէս կըր-  
նանք հանել բայց մինչեւ 3—4 շաբաթ զգոյշ  
ըլլալու է որ պաղ չառնէ:

Շատ տաքութիւն ունեցած ատեն, օրը  
1—2 անգամ պաղ կամ գաղջ ջուրով մար-  
մինը շիելու եւ գլխուն սառի պարկ դնե-  
լու է:

Կոկորդի բորբոքումի յաւագոյն դար-  
մանն է կարկարա ոնել հականեխական դե-  
ղով մը եթէ կրնալ, իսկ եթէ շատ պղտիկ  
է մասնաւոր ոռոծիքով հականեխելու է:  
Ամենապարզ եւ աղդու մաքրող յուծոյթներն  
են պօրիք էսիտի յուծոյթը (1 թէլի դգալ ½  
գալ պաք ջուրի մէջ հալած) կամ 1 չոր-  
դաւաթ տաք ջուրի մէջ հալած) կամ 1 չոր-  
դաւաթ թէլի դգալ աղ, 1 չորորդ թէլի դգալ  
րորդ թէլի դգալ աղ, 1 չորորդ թէլի դգալ  
սոտա կէս գաւաթ տաք ջուրի մէջ յաւ մաք-  
ուող դեղեր են:

Հականեխել — Ծաղկախոտի նման այս  
հիւանդութեան միքրոպն ալ տունի պատե-  
հան, կահ կարասիներուն կը փակի եւ բա-  
րուն, կահ կարասիներուն կը փակի եւ բա-  
րուն, կենսունակ կը մնայ, ատոր  
համար ամբողջական հականեխում անհը-  
րաժեշտ է: Սակայն մոռնալու չէ թէ այս  
ամէնը բաւական պիտի չըլլան եւ ուրիշներ  
պիտի վարակուին բուն իսկ հիւանդէն ե-  
թէ լման մը չի լաւացած կը թողունք որ ու-  
րիշներու հետ յարաբերի:

### ԿԱՊՈՅՏ ՀԱԶ (Whooping Cough)

Սահման.— Տարափոխիկ հիւանդութեւն մըն որուն յատկանիշներն են չնչառական անցքերու բորբոքում, հազի նոպաներ, որուն սաստիկ շրջանին ենթական առանց կրնալ ներշնչելու կը հազայ եւ ատոր յաջորդող զօրաւոր ներշնչումի ատեն, ներս քաշուող օդը՝ աքլորի ձայնի պէս ձայն մը յառաջ կը բերէ:

Պատճառախօսութիւն.— Ռւղղակի անհատէ անհատ կը փոխանցուի: Վեց ամսականէն մինչեւ 6 տարեկան եղող պղտիկներ աւելի յաճախ կը վարակուին, թէեւ աւելի պղտիկներ եւ մեծեր ալ կրնան վարակուիլ: Ընդհանրապէս անդամ մը վարակուողը ալ չի վարակուիր:

Պատճառը միքրոպ մըն է որ կը գտնուի քիթի եւ կոկորդի արտահոսումներուն մէջ:

Ախտանիշեր, թխում.— Ընդհանրապէս 7—10 օր կը տեւէ այս շրջանը: Ասոր կը յաջորդեն հիւանդութեան երեք շրջանները:

1) Հարբուխի շրջան.— Այս միջոցին պղտիկը պաղառութեան նշաններ կ'ունեայ, քիթը կը վաղէ, աչքերը կը կարմրին, կը հազայ եւ կրնայ քիչ մը տաքութիւն ունեալ: Այս շրջանին հազը, որ 1—2 շաբաթ

կը տեւէ, թեթեւ չոր հազ մըն է եւ եթէ ուրիշ հիւանդներ չկան, կարելի չէ ըսել թէ արդեօք պարզ պաշողի հազ մըն է թէ ո'չ կապոյտ հազին սկիզբն է:

2) Նոպայական շրջան.— 1—2 շաբաթ ետք վերոյիշեալ թեթեւ չոր հազը կը սկսի սաստկանալ եւ պղտիկը յաջորդաբար կը հազայ առանց շունչ առնելու եւ երբ զօրաւոր կերպով չնչել կը փորձէ յատկանշական աքլորի ձայնը կը լսուի: Այս նոպաներու թիւը օրական 10—50ի կը հասնի եւ իւրաքանչիւր նոպայ ½—2 րոպէ կը տեւէ: Պղտիկների յաճախը կը կարմրի եւ յետոյ կը կակին դէմքը կը կարմրի եւ յետոյ կը կապուտնայ եւ կրնայ փսխել: Նոպան անցնեպուտնայ եւ կարմրի եւ կրնայ փսխել: Նոպան անցնեպուտնայ եւ կը լէն ետք ենթական կը հանգստանայ եւ կը լայ ետք ենթական կը հանգստանայ եւ կը լայ որ նոպան սկսի: Այս շրջանը կը տեւէ 2—3 շաբաթ:

3) Անկման շրջան.— Նոպաները կը քիչ նան եւ կը թեթեւնան: 1—2 շաբաթ ալ այս պէս կը շարունակէ եւ կրնայ ամբողջովին դադրիլ եւ կամ թեթեւ կերպով շարունակել քանի մը ամիսներ:

Միջակ սաստկութիւն ունեցող կապոյտ հազի մը շրջանն է գրեթէ 6 շաբաթ:

**Հոգատարութիւն.** — Պէտք է ենթական մեկուսացնել: Յաճախ ծնողքներ անհոգ կը դանուին եւ ուրիշներու վարակուելուն պատճառ կը դառնան, քանզի կը խորհին թէ ասիկա թեթեւ հիւանդութիւն մըն է: Սակայն չատ անդամ մահ կը պատճառէ, մասնաւանդ կաթընկերներու, քանի որ մասնաւոր դարման մը չկայ եւ կրնայ թոքապի կամ ցնցղատապի դուռ բանալ: Դարձանի համար երկու ամենակարեւոր բաներն են ժամանակ — գէթ 6 շաբաթ — եւ պարուած հանդարտեցնող դեղը: (Երեք ամսուանին 5—10 կաթիլ, 1 տարեկանին 10—20 կաթիլ, 5 տարեկանին 30—60 կաթիլ, օրը 3—6 անդամ):

Պէտք է տալ մաքուր օդ եւ թեթեւ կերպակուր: Եթէ հազարու պահուն կը փսխէ, հազը դադրածին պէս կաթ տալու է որ պէտք եղած սնունդը առնէ: Զմեռ ատեն ըդդոյլ ըլլալու է որ պառ չառնէ:

Ուրիշ գեղեր կամ մասնայատուկ պատուաստը (vaccine) միայն բժիշկ մը կրնայ մատակարել: Պէտք է ըսել թէ վերջի տարիներու ընթացքին պատուաստը փորձուած եւ չատ օգտակար դանուած է, ուրիշ գեղերէ աւելի յաջող արդիւնքներ ձեռք ձգուած է:

### ԿԵՂԾԱՄԱՇԿ (Diphteria)

**Սահման.** — Փոխանցիկ հիւանդութիւն մըն է, որուն յատկանիշներն են կոկորդի բորբոքում եւ կեղծամաշկի արտադրութիւն եւ այդ տեղական բորբոքումին արտադրած թոյներուն ազգեցութիւնը մարդկ մարմինին վրայ:

**Պատճառախօսութիւն.** — Շատ մը տեղեր առանձին վարակումներ կը դանուին եւ երբեմն համաձարակի ձեւով կ'երեւայ: Բուն պատճառը միքրոպ մըն է:

Փոխանցելու միջոցները. — Խիստ տարափոխիկ հիւանդութիւն մըն է: Միքրոպ-բանիկէն միւսին կը փոխանցուին, 1) Հիւանդ անհատին հետ յարաբերութեան պատճառաւ. 2) Վարակուած առարկաներ կրնան փոխանցել միքրոպները, որոնք ամիսներով ողջ կը մնան. 3) Վարակուած բայց լուսով ողջ կը մնան. 3) Վարակուած բայց լուսացած անհատներ կրնան փոխանցել միքրոպները առողջ անհատներու. 4) Անհատը որպէս ունի միքրոպները ունին իրենց կոկորդին ներ որ միքրոպները ունին իրենց կոկորդին թէջ եւ թէկեւ իրենք ախտանիշներ չեն ցուցը: 5) Վաներ բայց կրնան ուրիշներ վարակել. 5) Վարակուած կաթի պատճառով կրնայ փոխանցուիլ:

Որո՞նք աւելի ենթակայ են. — Տարիքը ամենակարեւորն է: Երեխաներ քիչ անդամ

կը վարակուին: 2-էն մինչեւ 5 տարեկան  
պզտիկներ ամենէն շատ ենթակայ են: Ամե-  
րիկայի մէջ նոյ., Դեկտ. եւ Յունվ. ամիս-  
ներուն ամենէն շատ կը պատահի: Անգամ  
մը վարակուողը երկրորդ անգամ աւելի  
դիւրաւ կը վարակուի:

Ախտանիշեր, 1. Թխում - Այս ժամանակամիջոցը կը տեսէ 2—7 օր, յաճախ 2 օրէն յայտնի կ'ըլլայ:

2. Սկզբնական նշաններ.-Ենթական պա-  
ղի նշաններ ցոյց կուտայ, կը դողցնէ, տա-  
քութիւն կ'ունենայ եւ ամբողջ մարմինը  
տկար եւ հիւանդ կը զգայ: Տաքութիւնը 24  
ժամէն կը բարձրանայ մինչեւ 102.5—104°  
Ք., կոկորդը քիչ մը կը զաւի:

3. Յառաջացած ախտանիշեր. — Կոկորդի  
ցաւը կը շատնայ, թուքը չի կրնար կլլել, կը  
հաղայ. վեզի գեղձերը կը խոչըրնան ճայ-  
նը կը խոպոտի եւ կոկորդի քննութիւնը ցոյց  
կուտայ ընդհանուր բորբոքում եւ ճերմակ  
կամ դորշ կեղծմաշկի երեւում նշագեղձե-  
րուն եւ կոկորդի ետեւի մասին վրայ: Այս  
վիճակին մէջ ծնողքի մը համար յաճախ  
դժուար է ըսել թէ այդ կոկորդի մաշկը  
պարզ պաղի արդիւնք է թէ ո՛չ կեղծմաշկ է  
ատոր համար բժիշկ կանչելը ամենէն խո-  
հեմ կերպն է:

Եթէ թեթեւ տեսակն է կրնայ առանց  
դարմանի ալ լաւանալ, այն ատեն 7-10  
օր հիւանդ ըլլալէն ետք, ենթական կը սկսի  
բարուռքիւ:

բարւոքիւն:  
Սաստիկ տեսակներուն մէջ 2-3 օր հիւանդ  
ըլլալէն ետք ենթական յանկարծ կը վատթա-  
րանայ, ձայնը կը քաշուի, չկընար շնչել, կը  
փսխէ, քո՛ւն չունի եւ օդ առնելու համար  
միշտ կը չարչարուի: Եթէ պէտք եղած դար-  
մանը չտրուի, ամբողջ մարմինը կը թունա-  
ւորուի եւ մահ կը յաջորդէ:

Հոգատարութիւն.—Վտանդաւոր հիւ-  
տանդութիւն մը ըլլալով ծնողքներ շատ զդոյշ  
ըլլալու են որ պղտտիկներ չվարակուին եւ մե-  
կուսացնելը անհրաժեշտ է: Բնական դար-  
մաններով կարելի չէ բժշկել: Եթէ թեթեւ  
տեսակն է առանց դարմանի ալ կընայ լաւա-  
նալ, բայց խոհեմ կերպն է միշտ բժիշկի  
դիմել եւ երբ միքրոպները քննելով կերծ-  
մաշկ ըլլալը կը հաստատուի, հակաթոյն  
(antitoxin) ներարկելը անհրաժեշտ է որով  
շատ մը կեանքեր կարելի եղած է աղատել:

իսկ եթէ բժիշկ գտնել կարմիր շատ և  
հանուր միջոցները գործածելու է, կարելի  
եղածին չափ մաքուր օդ, դիւրամարս կե-  
րակուր եւ հանդիստ տրուելու է: Ոմանք  
կ'ըսեն թէ մածուն ուտելը շատ օգտակար է,

կ'արժէ փորձել: կաթի տեղ օրը քանի մը  
անգամ մածուն տալը վնաս չունի երբէք:

Սենեակին մէջէն աւելորդ կահ կարա-  
սիները, պատկերներ եւ կապերաններ եւայլն  
առաջին օրէն իսկ վերցնելու է, որպէս զի  
միքրոպներու բոյն չդառնան:

Պղտիկը լաւանալէն ետք դպրոց դրկե-  
լու չէ մինչեւ որ կրկին ու կրկին քննութիւ-  
նով չհաստատուի թէ ենթակային կոկոր-  
դը այդ միքրոպներէն լման մը մաքրուած է:

Հականեխել.— Քանի որ այս հիւան-  
դութեան միքրոպները բաւական ատեն ողջ  
կը մնան, պղտիկին լաւանալէն կամ մեռ-  
նելէն ետք պէտք է տունը կամ գէթ սենեա-  
կը իր կահ կարասիներով ամբողջովին հա-  
կանեխել:

### ՀԱԿԱՆԵԽԵԼ

Որեւէ փոխանցիկ հիւանդութիւն լա-  
ւանալէ ետք պէտք է հիւանդին մօտ եղած  
բոլոր անօթներն ու լաթերը հականեխել,  
հականեխելու է նաեւ սենեակը: Այս ընելու  
է որ ուրիշներու վարակուիլը արգիլուի:

Եթէ բժիշկ կանչուած էր, անշուշտ ա-  
նիկա վերջի հոգատարութեան կը հսկէ: Իսկ  
եթէ բժիշկ կանչուած չէր ծնողքներ հետեւ-  
եալ կերպով կրնան հականեխել:

1.— Հիւանդին գործածած կամ անոր  
մօտ գտնուած խաշուելիք բոլոր իրերը խա-  
շելու է եւ անպէտ բաները վառելու է: Տաք  
խաշած ջուրը ամենէն զօրաւոր միքրո-  
պասպան միջոցն է:

2.— Խաշելէ ետք ամէն բան բաց օդին  
մէջ, արեւին տակ փոելու է եւ թողելու է որ  
չորսան: Արեւը ուրիշ զօրաւոր միքրոպաս-  
պան մըն է:

3.— Եթէ կարելի է գտնել պէտք է գե-  
ղարանէ մը սենեակը հականեխելոու դեղ  
մը առնել: Թերեւս ամենէն լաւերէն մէկն է  
paraform կոչուած կանթեղը, որ վառելու  
պահուն միքրոպներու թշնամի կազ մը —  
formaldehyde — դուրս կուտայ: Պէտք է  
պատուհանները եւ դուռները լաւ մը գոցել  
ամանի մը մէջ դրած այդ կանթեղը վա-  
ռել եւ 24 ժամ վերջ դուռը բանալ:

Ծծումբը լաւ միքրոպասպան մը չէ,  
թէեւ միջատներու — լու, մլուկ — զօրա-  
ւոր թշնամի մըն է:

4.— Հականեխելէ ետք թողելու է որ  
մաքուր օդ եւ առատ արեւ ներս գայ:

Ուրիշ միջոցներ ալ կան որոնք կարելի  
է հասկնալ բժիշկներէ, դեղարաններէ կամ  
քաղաքին մէջ առողջութեան հոգ տանող  
մարմիններէն:

ԳԼՈՒԽ թ.

**ԵՐԿՐՈՐԴ ԵՒ ՅԱԶՈՐԴ  
ՏԱՐԻՆԵՐՈՒ ՌԻՏԵԼԻՔԸ**

Ծնողքներ նոյնքան եւ թերեւս աւելի հոգատար ըլլալու են երկրորդ տարուան ուտելիքին տեսակին, որակին եւ կանոնաւրութեան որքան երեխային Ա. տարիի ընթացքին: Շատ մը մայրեր իրենց երեխաներուն ժամանակէն կանուխ եւ պէտք եղածէն աւելի հաստատուն կերակուր տալու հակամէտ են: Երկրորդ տարիի ընթացքին յառաջ եկող շատ մը դժուարութիւններ եւ հիւանդութիւններ կարելի է անյարմար կերակուրներու վերադրել: Առողջ երեխայի մը երկրորդ տարուան կերակուրը պէտք է ըլլայ դլիսաւորաբար կաթ, քիչ մը ալիւրային կերակուր ու հաց, փոքր քանակով կենդանական ուտելիք — եղի կամ ոչխարի միս, միսի հիւթ, հաւկիթ — եւ պտուղի հիւթ ու եփուած պտուղ:

Անոր կերակուրին հիմը կազմելու է կաթը: Սխալ է այն գաղափարը թէ շատ մը երեխաներ կաթէն կը գանին եւ չեն ուզեր ուտել, չէ թէ կը գանին այլ եթէ ուրիշ կերակուր տրուած է ատիկա իրենց աւելի հա-

մով կուգայ եւ կ'ուզենց իրենց ուզածը ուտել: Խիստ կարեւոր է որ հեղուկ կերակուրէ հաստատուն կերակուրի փոխուիլը աստիճանական ըլլայ եւ կաթ խմելու սովորութիւնը մոոցուելու չէ: Երկրորդ տարիին ընդհանրապէս կրնանք առանց ջուր եւ շաքար խառնելու ամբողջ կաթ տալ: Շատ հարուստ, իւղոտ կաթին մէջ քիչ մը ջուր խառնելու է, նոյնպէս տաք օդին պէտք է դրեթէ 1 չորրորդ ջուր խառնել:

Շիշով ծծցնելը դադրեցնել: — Շիշով կաթ առնելը կամաց կամաց մոոցնելու է դրեթէ 13-րդ ամիսէն սկսեալ: 15 ամսուան եղած ատեն պէտք է որ կաթը դաւաթէն խմէ, թողելու չէ որ շիշով կաթ խմելը ուխմէ, թողելու չէ որ շիշով կաթ խմելը ուխմէ, թաղնայ, քանի որ մօրը գործը կը շատցնէ:

12—14 ամսուան: — Այս ամիսներուն պղտիկները կրնանք կերակրել հետեւեալ կերպով: —

6·30 կ. Ա. կաթ՝ 6—8 ունկի, հեղուկ 2—3 ունկի. (կրնանք տալ գարիի, վարսակի կամ բրինձի հեղուկ):

9 կ. Ա. նարինջի ջուր. 1—2 ունկի,

10 կ. Ա. ժամը 6·30-ին պէս,

2 կ. Ե. միսի հիւթ 1—2 ունկի, կամ հաւկիթի մը ճերմկուցը, թերիխաշ. վերջը

ամբողջ հաւկիթ կամ ոչխարի, հաւի միսի  
ջուր 4-6 ունկի, կաթ եւ հեղուկ, վերը ըս-  
տածին պէս 4-6 ունկի,

6 Կ. Ե. Ժամը 6:30-ին պէս,

10 4. b. *дамы* 6·30-*и* *я**к*и.

14—18 ամսուան. — Աւելի հաստատուն  
կերակուր կրնանք աւելցնել. առողջ երեխայ  
մը կուզէ. —

6.30 Կ. Ա. Մարգուած կաթ 8-10 մլնկի,

9 4. Ус. умножение 5 бл. № 1-3 учебник,

10 Կ. Ա. ցորենազգի կերակուր. նախ  
մէկ, յետոյ 2-3 թէյի դգալ, վարսակ, ե-  
ղիպտացորենի ապուր (hominy) գրեթէ երեք  
ժամ եփած. առաջին ամիսներուն պէտք է  
քամել. այս կերակուրին վրայ կընանք ա-  
ւելցնել 1-2 ունիկի նօսը սեր կամ կաթ ու սեր  
եւ աղ, չաքար չուզեր:

Զոր, խորոված կտոր մը հաց. կամ պաքսամատ (biscuit) կաթ, տաքցուած, 6-8 ունկի:

2 կ. Ե. միսի հիւթ, 1-2 ունկի, մէկ  
թերխաշ հաւկիթ, Եւ 1 մեծ դգալ բրինձ 4  
ժամ եփուած. կամ միսի ջուր, 4 ունկի, մէկ  
կամ երկու պաքցամատ, Եւ եթէ ակռանե-  
րը մեծ մասը հանած է թերխաշ քերուած  
միս, նախ թէյի դգալ մը Եւ յետոյ աւել-  
ցուր. կաթ՝ 4-6 ունկի եթէ ուզէ:

6 կ. Ե. արմատիք (cereal). 2 մեծ դպաւ  
նիշտաստէ (farina), cream of wheat, արարօթ  
(arrowroot) ոչիթ ժամ մը եփուած տալու է  
կաթով. առաստ աղ դիր բայց ո՛չ շաքար.  
կամ կաթեւ հաց կամ խորոված հաց:  
աճ 8-10 ոնկի.

կաթ, տաքցուած 8-10 մուկի:

18—24. ամսուան. — Աստիճանաբար տատուն կերակուրը աւելցնելու է: Կերակուրի ժամանակը նոյնը մնալու է: Ատկէ զատ կընայ տրուիլ եփուած պառող, օրինակ՝ սալորի կամ խնձորի միջուկ, քամելու եւ կէսօրուան ճաշին հետ տալու է: Լաւ է որ միեւնոյն ժամին պառող եւ կաթ մէկտեղ չտրուին: Ճաշերու մէջտեղերը միայն ջուր տալու է ուրիշ ոչինչ: Լաւ կ'ըլլայ որ փաթաթէս չտրուի մինչեւ որ 2 տարեկան ըլլլայ եւ միւս բանջարեղէնները աւելի ուշ տայու է:

3-6 ՏԱՐԻՆԵՐՈՒ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

Արտօնուած են հետեւեալութ  
առաջիկին ու

Կար.— Ասիկա դարձեալ պկուն  
նունդին հիմը կազմելու է. օրը գրեթէ 1  
քօրթ բաւական է: Ընդհանրապէս ջուր  
խառնելու պէտքը չկայ եւ պէտք է որ տաք-  
ցըւի:

Սեր, (cream).— Կարեւոր է մանաւանդ պնդութեան ատեն: Օրական 2-4 ունկի կը ընանք տալ: Պտուղի հետ, մանաւանդ թթու պտուղի հետ տալու չէ: Կրնանք տալ առանձին և կամ արմտիքի հետ, փաթաթէսի վրայ լեցուած եւ կամ կաթի խառնուած:

Հաւկիր.— Կարեւոր է իրը սնունդ, միայն թէ թարմ ըլլալու է եւ թերխաշ վիճակի մէջ տալու է: տապկած տալու չէ: Շատ մը պղտիկներ կրնան օրը 2 հաւկիթ ուտել:

Միսեր.— Օրը անզամ մը միս տալու է: Ամենալաւերն են, եղի, ոչխարի կամ գառի կակուղ միսեր թերխաշ վիճակի մէջ: Ասոնց կը յաջորդեն ճերմակ հաւի միս եւ գիւրամարս ճուկի տեսակներ:

Բուսեղէներ.— Օրը անզամ մը կը ընանք խաչած կամ խորոված փաթաթէս տալ, սեր կամ միսի հիւթ աւելցնելով: Կանանչեղէններէն կրնանք զործածել ծներեկ, շոմին, ստեղղին եւ թարմ ոլուն (peas): Պէտք է որ օրը անզամ մը ասոնցմէ մէկը տանք պայմանաւ որ լաւ մը եփուած եւ ճզմուած ըլլայ:

Արմտիք.— Պատրաստ եփուած արմտիք գործածելու չէ: Ասոնք յաճախ դժուարամարսութիւն կը պատճառեն: Վարսակի ու

եղիպտացորենի ալիւր, բրինձ, նիշասթէ, արարօթ կրնանք տալ, պայմանաւ որ լաւ եփած ըլլան: Եթէ հատիկներն է որ կը գործածենք գէթ 3 ժամ եփելու եւ աղով ու կաթով տալու է, շաքարը շատ քիչ:

Արգանակներ եւ Ապուրներ.— Միսի ջուրերը աւելի լաւ են քան բոյսերու ջուրերը: Պարզ արդանակները շատ սնունդ չեն ըլլարունակեր, բայց երբ անոնց կ'աւելցնենք արարօթ կամ ուրիշ ալիւրներ եւ կաթով արարօթ կամ ուրիշ ալիւրներ եւ կաթով աերով կուտանք այն ատեն թէ սննդարար եւ թէ համով կ'ըլլան:

Հաց եւ պահցամաներ.— Ամէն ժամի քիչ մը տալու է, լաւ կ'ըլլայ որ կարադ քսունք մինչեւ որ երեխան 3 տարեկան ըլլայ: Հացերը պէտք է հինցած ըլլան, տաք եւ խմոր հացեր տալու չէ: Մասնաւոր բլիթներ (crackers) կան որ կրնանք գործածել:

Աղանդերներ.— Ասոնցմէ կրնանք գործածել միայն նընթէթ, պարզ քըսքըստ, դունձ ապուր, շատ քիչ անզամ պաղպաղակ:

Պտուղներ.— Պէտք է որ պղտիկներու պտուղ տանք եւ ամենալաւերն են նարինջ, եփած խնձոր եւ սալոր: Դեղձ, տանձ, խաղող (առանց կուտի), շատ քիչ տալու է եւ հասուն ըլլալու են: Ամառ ատեն պատահած հասուն ըլլալու են:

անմարսողութիւններ յաճախ տհաս կամ  
աւրուած պտուղներու արդիւնք են:

Արգիլուած են.— Հետեւեալները չորս  
տարեկանէն պակաս եղող պղտիկներու տա-  
լու չէ, եւ անոնցմէ շատեր նոյնիսկ մինչեւ  
եօթերորդ տարին պէտք է արդիլել:

Միսեր.— Խողի միս որեւէ ձեւի մէջ,  
աղած ձուկ, չորցած եղի միս, սագ, բադ,  
երիկամունք եւ լեարդ տալու չէ:

Բանջարեղիններ.— Ամէն տեսակ տապ-  
կըւած բուսեղէններ կաղամբ, փաթաթէս  
(կրնանք տալ եփած կամ խաշած), հում  
կամ եփուած սոխ, կարոս, բողկ, հազար,  
վարունդ, լոլիկ (հում կամ եփուած), ճանկ-  
դեղ եւ սմբակ:

Հաց եւ կարկանդակ.— Բոլոր տաք եւ  
խմոր հացեր, տապկուած խմորեղէններ եւ  
բլիթներ, մանաւանդ անոնք որ չորցած պը-  
տուղով կը շինուին արդիլուած են:

Աղանդերներ.— Բոլոր ընկուղեղէննե-  
րը (nuts), պտղալից կարկանդակներ (pies)  
եւ խմորեղէններ, նաեւ բոլոր աղցանները  
եւ քաղցրաւենիներ (preserves) վնասակար են  
պղտիկներու:

Ըմպելիններ.— Թէյ, սուրճ, գարե-  
ջուր, խնձորողի եւ սոտաջուր գործածելու  
չեն:

Պտուղներ.— Բոլոր չորցած պտուղնե-  
րը տալու չէ առանց լաւ մը եփելու. մի՛ տար  
նաեւ պահանա:

Երրորդ տարիէն սկսեալ մինչեւ վեցե-  
րորդ տարին օրական չորս անգամ կանոնա-  
ւոր կերպով ճաշ տալու է. յալմարագոյն  
ժամերն են 7 եւ 10·30 կ. Ա., 1·30 եւ 6 կ.  
Ե՛ւ Օրինակ ճաշացուցակի.

Նախանաշ.— 7-ին, քիչ մը օրմիլ, ե-  
գիստացորենէ ապուր, հաց ու կարագ եւ  
կաթ մէկ գաւաթ:

Երկրորդ նաշ.— 10·30-ին գաւաթ մը  
կաթ եւ քանի մը բլիթ, կամ հաց եւ կաթ ու  
միսի արգանակ,

Ճաշ.— 1·30-ին լաւ եփուած եղի միս,  
կարագով փաթաթէս, կաթնապուր, քը-  
րըրտ, նընիքը եւ եփած պտուղ օրինակ  
խնձոր, գեղձ կամ սալոր,

Ընթրիֆ.— 6-ին կաթ եւ հաց կամ բլիթ  
եւ կամ արմտեղէններ:

Հետեւեալները ուշադրութեամբ գոր-  
ծադրելու է.—

Սորվեցուր կամաց ուտել եւ լաւ մը ծա-  
մել:

Կերակուրը շատ փոքր կտորներու բաժ-  
նըւած ըլլալու է եւ միսը ծեծուած, քանի որ  
ակուները շատ զօրաւոր վիճակի մէջ չեն,  
նոյն իսկ մինչեւ 7-րդ տարին:

Եթէ պղտիկը ուտելու ախորժակ չունի մի ստիպեր. ախորժակը գրդռելու համար համեղ բայց դժուարամարս կերակուր մի՛ տար:

Ճաշերու մէջտեղերը ուտելիք մի՛ տար, եթէ մէկ ժամին բան կերած չէ ախորժակ չունենալուն համար, սպասէ մինչեւ յաջորդ ժամը:

Երբ քիչ մը տկար կը զգայ պղտիկը, ինչպէս նաեւ ամրան տօթին, հաստատուն կերակուրին քանակը պակսեցուր եւ կաթին ջուր աւելցուր:

Երեխան սեղանին մօտ, մեծերու հացի ատեն նստեցնելու չէ, որովհետեւ, անոնց կերակուրէն ուտել կ'ուզէ: Իսկ եթէ կը նըստեցնես մի՛ թողուր որ միսի, փաթաթէսի կամ պտուղի կտոր մը տան. մի՛ վարժեցըներ, կը վնասուի:

Սառով ջուր մի խմցներ: Բայց առատ եռացած եւ պաղած մաքուր ջուր տուր թէ՛ երեխային թէ՛ պղտիկին:

Արմտիքներու վրայ շատ սեր մի՛ լեցըներ: Յաճախ իւղի շատութիւնը պատճառ կ'ըլլայ որ մարսողութիւնը խանդարուի, լեզուն մանոտի եւ շունչը հոտի:

Եօթը տարեկանէն պակաս եղողի մը մի՛ տար տապկուած (fried) միս, փաթաթէս

ձուկ եւայլն, միայն խաշած կամ եփուած տալու է:

Օրը մէկ անդամէն աւելի միս մի՛ տար:

ՄԻՆՉԵՒ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՂՈՐ ՊԶՏԻԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՈՒԵԼԻՔ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

Ա) Միսէ պատրաստուած կերակուրներ.—

1. Միսի հիւր (beef juice).— Միսը տաք-ցընելով:

Քիչ մը թանձրկեկ կտրած կովու միսը փուռի մէջ խիստ տաք տապակի մը մէջ խորովէ մասամբ, կրկին ու կրկին դարձընելով մինչեւ որ ամբողջովին տաքնայ:

Յետոյ զայն բարակ շերտերու կամ փոքր կտրներու բաժնէ:

Քամոցով մը կամ ուրիշ միջոցով մը միսը սեղմէ եւ թող որ հիւթը վազէ տաք ջուրի մէջ դրուած դաւաթի մը մէջ: Քիչ մը տղ աւելցուր համեմելու համար:

2. Միսի հիւր՝ առանց տաքցնելու.

Մէկ լիոլրա խորոտիկցու միս (steak), քաշելու գրծիքով մանրէ:

Վրան գոց ամանի մը մէջ դիր եւ քիչ մը աղ եւ 6 ունկի ջուր աւելցուր:

Զով տեղ մը դիր եւ թող մնայ 10—12 ժամ, այս միջոցին պէտք է երբեմն երբեմն խառնել:

Յետոյ լաթի մը մէջ դնելով քամէ մինչեւ որ ամբողջ հիւթը վաղէ:

Այս կերպը նախկինին կրկինը հիւթ կուտայ, բայց նոյնքան համով չ'ըլլար:

### 3. Միսի հիւթը տաքցնել:

Վերոյիշեալ կերպերով շինուած միսի հիւթը չենք կրնար կրակի վրայ տաքցնել, քանզի բնասալիտը կը գոնդողի: Ասոր համար պէտք է գաւաթի մը մէջ լեցնել եւ տաք ջուրի մէջ պահել մինչեւ որ ուտուելիք աստիճանի տաքնայ:

Այս կերպերով պատրաստուած միսի հիւթը կրնանք երեխային 6—7 ամիսներէն սկսեալ օրը անդամ մը տալ: Նախ պէտք է քիչ տալ 1—2 թէյի դգալ եւ տատիճանաբար աւելցնելու է, այնպէս որ 1 տարեկանին կրնայ կէս գաւաթ առնել առանձին եւ կամ մէջը խորոված հաց բրդելով:

### 4. Միսի արգանակ.

Լիալրա մը կակուղ միս, (հաւու կամ ուրիշ), դիր ամանի մը մէջ եւ մէջը քանի մը հատ ալ սակոր ձգէ: Քիչ աղ եւ փայնթ մըն ալ ջուր աւելցուր: Ծածկէ եւ կամաց կամաց եփէ 2—3 ժամ: Պէտք եղած ատեն

ջուր աւելցուր այնպէս որ 3 ժամ ետքը կէս փայնթ ջուր մնայ: Քամէ լաթով մը եւ գաւաթին մէջ թող պաղի:

Պաղելէն ետք վրայի իւղը առ:

Այս կերպով պատրաստուած 1 փայնթ միսի արգանակը 1 տարեկան պղտիկին համար 3 տարբեր ճաշ կրնայ ըլլար.—

1) Անդամ մը կրնանք պաղ իրր գոնդող (jelly) տալ:

2) Մէկ երրորդէն ալ կրնանք տաքցնել:

եւ մէջը րլիթ փշրել եւ անանկ կերցնել:

3) Մնացեալին վրայ կրնանք աւելցնել քիչ մը արարօթ կամ ուրիշ ալիւր, անանկ որ նօսը մալէզի պէս ըլլայ եւ 10 րոպէ եւ փելէն ետք աւելցնելու է քառորդ գաւաթ կաթ եւ կամ քիչ մը սեր, այնպէս որ կ'ըլլայ համով կաթով արգանակ մը:

4. Կարէ պատրաստուած կերակուրներ.—

1. Մածուն.— Ամէն հայ մայր գիտէ արդէն մածուն շինելու կերպը: Մէկ տարեկան պղտիկներ կրնան ուտելու վարժուիլ:

2. Ճընքէր, (junket).— Փայնթ մը կաթ տաքցուր 98օֆ (մարմինի տաքութիւնըն է) եւ թէյի մը դգալ շաքար աւելցուր ու խառնէ: (Եթէ պատահմամբ կաթը ասկէ

աւելի կը տաքնայ ճընքէթի համար չի կըր-  
նար գործածուիլ, քանզի չի թանձրանար:)

Մարմինի տաքութիւն ունեցող կաթը  
ամանի մը մէջ լեցուր եւ մէկ թէյի դգալ հե-  
ղուկ րենն կամ ճընքէթի հապ մը հալե-  
ցուր դգալ մը ջուրի մէջ եւ մէջը լեցուր:  
Երկու երեք անգամ խառնելէ ետք տաքուկ  
տեղ մը դիր որ թանձրանայ, յետոյ սառի  
վրայ պահէ մինչեւ որ գործածես:

Մէկ փայնթ կաթէ շինուած ճընքէթը  
պղտիկին համար երեք ժում կը բաւէ, եւ ե-  
թէ ուրիշ ուտող չկայ լաւ է որ սկիզբէն ե-  
րեք զատ ամաններու մէջ լեցուր եւ այնպէս  
թանձրանայ, քանզի դգալ դպցնելէ ետք մը-  
նացածը կը ջրոտի:

3. Կաք. — Հաւկիք. — Շատ հաճելի  
ըմպելիք մըն է: Մէկ հաւկիթի ճերմկուց,  
1—2 դգալ շաքար, 2 թէյի դգալ մանրած  
սառ, համեմ եւ ունկի մը սեր շիշի մը մէջ  
կամ գաւաթի մէջ լեցուր եւ 2 վայրկեան  
շարժելէ ետք վրան կաթ աւելցուր մինչեւ  
որ գաւաթը լեցուի:

4. Կաքի շինուկ. — Ասիկա կաթին ջրոտ  
մասն է: Կաթի շիճուկ ստանալու համար  
պէտք է շաքար չաւելցուցած ճընքէթը պղ-  
տառաքաղով լաւ մը զարնել եւ յետոյ շը-  
ղարչով մը քամել: Այս քամուած հեղուկը  
կրնանք տալ այն երեխաններուն որ ամէն

բան վսիսելու տրամադիր են: Եթէ դեղի  
համար քանի մը կաթիւ գինի կամ օղի տալ  
պէտք է, կրնանք այս շիճուկէն խառնել եւ  
այնպէս տալ:

Գ. Հաւկիք-է կերակուրներ. —

1. Բնասպիտ-ջուր. — Թարմ հաւկիթի  
մը ճերմկուցը փայնթ մը պաղ ջուրի մէջ  
խառնէ եւ քիչ մը աղ եւ թէյի դգալ մը պը-  
րէնտի աւելցուր: Ասիկա հաւկիթ զարնող  
գործիքով խառնէ եւ կամ շիշի մը մէջ դիր  
եւ 1—2 վայրկեան շարժէ:

Այս կերակուրով երեխայ մը կրնայ  
ժամերով ապրիլ: Մէկ երկու ժամը անգամ  
մը քանի մը թէյի դգալ տալու է սսկէ եւ ե-  
րեխան կրնայ զայն մարսել: Ասիկա գոր-  
ծածելու է երբ երեխան կերած փսիսելու  
հակամէտ է եւ ստամոքսը բան չի կրնար  
պահէլ:

2. Շիկաք-ան, (eggnog). — Ասիկա ա-  
խորժելի ըմպելիք մըն է եւ բաւական սնըն-  
դարար: Թարմ հաւկիթ մը ամբողջու-  
թեամբ լաւ մը զարի, քիչ մը շաքար եւ հա-  
մեմ (նըթմէկ, վանիլա, կինամոն) աւել-  
ցուր եւ գաւաթը մինչեւ բերանը կաթով  
լեցնելէ ետք խառնէ եւ տուր որ խմէ:

3. Թերխաշ հաւկիք.— Եռացող ջուրին մէջ հաւկիթ մը ձգէ եւ կրակին վրայէն ետ առնելով 7-8 վայրկեանի չափ սպասէ: Այս միջոցին հաւկիթին ճերմկուցը փոխանակ ամրցած ըլլալու, կակուզ դոնդողի վիճակի կը հասնի: Այս դոնդողած ճերմկուցին վը-րայ քիչ մը աղ աւելցուր եւ տուր որ ուտէ: Առաջին տարիին վերջերը կրնայ դեղնուցն ալ ուտել:

Կրնանք տալ նաեւ թուլ խաշած կամ ջուրի մէջ թոյլ մը եփած հաւկիթի ճերմը-կուց:

Դ. Արմտեղէններ.—

1.— Վարսակի, եղիպտացորենի. (հօ-  
մին), բրինձի եւ ցորենի պատրաստու-  
թիւններ, որոնք ալիւր վիճակի մէջ չեն,  
կրկնակ եփոցով մը 2-3 ժամ եփելու է: 18-  
24 ամսուան երեխաններու համար արմտե-  
ղէնէ շինուած կերակուրը պէտք է քամել եւ  
կաթ աւելցնելէ ետք տալ իբր մալէզ. այս  
աւելի լաւ է քան թէ ամբողջ տալը:

Իսկ ալիւրի վերածուած արմտեղէն կե-  
րակուրներ, օր. նիշաստա, բրինձի ալիւր  
եւայլն, ասոնք երկար եփելու կամ քամելու  
պէտք չկայ:

2. Գարիի ջուր.— Փորհարութեան մի-  
ջոցին կամ ոեւէ աղիքի բորբոքում ունեցած

ատեն, լաւ է որ փոխանակ ջուրի դարեի  
ջուր խառնենք կաթին: Շինելու կերպը.—  
ա. Գարիի ալիւրով.— 2-4 թէյէ դգա-  
ղարիի ալիւր քիչ մը ջուրով խառնէ եւ հա-  
ւասար խիւս չինէ:

Ասոր վրայ աւելցուր փայնթ մը եռա-  
ցող ջուր եւ քիչ մըն ալ աղ ու լաւ մը խառ-  
նէ:

Կրկնակ եռոցի մէջ 15 վայրկեան եռա-  
ցուր եւ քամէ:

բ. Գարիի հատիկներով. Մէկ թէյէ  
դըգալ դարիի հատիկ աւելցուր փայնթ մը  
ջուրի մէջ եւ կրկնակ եռոցի մէջ ժամ մը  
շիշտ ջուր աւելցուր պակասածին տե-  
խաշէ: Միշտ ջուր աւելցուր պակասածին տե-  
ղը լեցնելու համար եւ յետոյ քամէ եւ գոր-  
ծածէ:

3. Բրինձի ջուր.— Դարձեալ երեխային  
փորհարութեան ատեն փոխանակ պարզ ջու-  
րի, բրինձի ջուր աւելցնելը փորը պնդացը-  
նելու կ'օգնէ:

Եթէ բրինձի ալիւր է ունեցածնիս  
պատրաստելու է զայն դարիի ալիւրի ձե-  
ւով:

Իսկ եթէ բրինձի հատիկով կ'ուզենք շի-  
նել այն ատեն մեծ դգալ մը լուացած բրինձ,  
փայնթ մը ջուրի աւելցած, խաշելու է 1-2  
ժամ: Պէտք եղած ատեն ջուր աւելցնել մոռ-  
ժամ:

նալու չէ: Յետոյ քամելու եւ դործածելու է:

4. Վարսակի ջուր (oatmeal). — Երեխասյին պնդութիւն ունեցած ատեն կաթին հետ վարսակի ջուր խառնելը աղիքները կը կանոնաւորէ:

Մեծ դգալ մը վարսակ փայնթ մը եռացող ջուրի մէջ աւելցնելու եւ թողելու է որ ժամ մը եռայ: Պէտք եղած ատեն ջուր աւելցնելու եւ յետոյ քամելու է:

5. Վարսակիդոնդող. — Զորս մեծ դգալ վարսակ փայնթ մը ջուրով կրկնակ եռոցի մէջ 2—3 ժամ խաչէ: Պէտք եղած ատեն ջուր աւելցուր եւ յետոյ քամէ: Կրնանք քիչ մը աղ կամ չաքար աւելցնել եւ պաղելէ ետք դործածել:

6. Արարօթի ջուր. — Երկու թէյի դգալ արարօթ քիչ մը ջուրով թրչէ եւ խառնելով խիւս շինէ: Յետոյ փայնթ մը եռացող ջուր աւելցուր եւ եփէ 5 վայրկեան: Միշտ խառնելու է որ տակը չայրի:

Ե. Պտուղի հիւթեր. —

Պտուղի հիւթերը խիստ կարեւոր են: Միայն այս կերպով կրնանք երեխային աճող մարմինին պէտք եղած բուսական աղերը մատակարարել: Մոռնալու չէ նաեւ թէ պըտուղի հիւթերը պնդութիւնը կ'արգիլեն:

Լաւագոյն պտուղներն են նարինջ, չամիչ, սալոր, խնձոր, տանձ եւայլն: Այն պտուղները որ առատ հիւթը ունին պէտք է սեղմելով հիւթը քամել եւ այնպէս երեխասյիմելով հիւթը քամել եւ այնպէս երեխասյին տալ: Իսկ չամիչի, սալորի պէս չորցած պտուղները պէտք է խաչել, ճզմել եւ յեպտոյ քամել: Նարինջին զատ միւսները լաւ է որ եփելով պատրաստենք: Հինգերորդ կամ վեցերորդ ամիսէն սկսեալ երեխան պէտք է ամեն օր տեսակ մը պտուղի հիւթը ունենայ ամեն օր տեսակ մը պտուղի հիւթը ունենայ ամենաբար տարիքին հետ քանակն ալ աւելցընելու է:

Զ. Լացկերակուրներ. —

Նախ ըսելու է թէ օթեկ հացը միշտ աւելի լաւ է քան թէ թարմ, խմոր հացերը: Պղպակները գէթ 24 ժամ հինցած հաց միայն ուտելու են: Իսկ 1—2 տարեկաններու համար միշտ լաւագոյն կերպն է խորովել (toast):

1. Չորցած հաց. — Հացը բարակ չերտերով կտրտէ եւ փուռը դիր որ չորնայ: Այս տեսակ չորցած եւ խորոված հացը աւելի լաւ է քան թէ բլիթներ: Զորս տարեկանէն վար եղող պղպակներ եթէ տամոքսի կամ աղիքներու բորբոքում ունենան, լաւանալէ ետք ասիկա գործածելու է փոխանակ թարմ հացը: Նոյնը օդտակար է նաև մեծերու:

Հ. Հացով կաք—երկու կտոր հաց խոռովիչ: Եղերքները կարէ հանէ: Միջուկին վրան քիչ մը կարագ քսէ եւ փոքր քառակուսիներու ձեւով կտրէ եւ ամանի մը մէջ դիր: Ասոր վրան աւելցուր կէս վայնթ տաք կաթ եւ քիչ մ'ալ աղ կամ շաքար: Քիչ մը սպասէ եւ հացը կակզածին պէս կերցուր:

Կաթը թանձրանալու համար կրնաք քիչ մը ոսլայ կամ ուրիշ ալիւրանման բան մը խառնել:

Է. Ապուրներ.—

Ապուրներ կրնանք պատրաստել շատ մը բանջարեղիններէ, մանաւանդ ծնիրեկ (asparagus), ստեղղին, լուրիա, ոլոռն, փաթաթէս, լոլիկ եւայլն որ առատ միջուկ ունին շատ յամար են: Լաւ մը եփելէ ետք պէտք է քամել եւ քիչ մը աղ աւելցնել ու կերցնել:

Մէկ տարեկանէն ետք կրնանք այդ բուսեղին ապուրին աւելցնել քիչ մը ալիւր, կաթ կամ սեր, քչիկ մըն ալ աղ եւ կարագ աւելցնելը զայն աւելի կը համովցնէ:

Ը. Փաքաքէս.—

Յարմար եւ դիւրամարս կերակուր մընէ, պայմանաւ որ լաւ եփուած եւ շիտակ պատրաստուած ըլլայ: Կրնանք եփել կամ

խաշել, երկու պարագային ալ կէս եփած թողելու չէ, թէ ո՛չ պղտիկին կը վնասէ:

Միջուկը հանելէ ետք լաւ մը տրորելու է եւ վրան քիչ մը կարագ, սեր կամ կաթ եւ քիչ մըն ալ աղ աւելցնելով կերցնելու է:

Վերոյիշեալները պարզ թելադրութիւններ են եւ տանտիկին մայր մը կրնայ նոյն նիւթերէն շինել շատ մը ուրիշ տեսակ եւ աւելի համով կերակուրներ: Եթէ չի դիտեր պէտք է որ սորմի, մայր մը նախ պէտք է լաւ խոհարար ըլլայ:

### ՂՆՏԱՆԵԿԱՆ ԴԵՂԱՐԱՆ

Երկու տարուան բժշկական փորձառութեանս միջոցին խոկ բաւական պարագաներ եղած են ուր որոշ կերպով զգացած եմ ընտանեկան դեղարանի մը կարեւորութիւնը եւ օգտակարութիւնը: Ամէն մէկ տունի մէջ գտնուելու են անհրաժեշտ դեղեր եւ գործիքներ գործածուելու համար անմիջական պարագաներու ինչպէս նաև զիշերուան պատահարներու ատեն երբ դեղարանները դոց են կամ շատ հեռու: Այս օգտակարութիւնը նկատի ունենալով ստորեւ կուտամ ամենէն շատ գործածական դեղեր եւ միջոցներ, զորս ամէն մէկ ընտանիք պատրաստ ունենալու է մասնաւոր դարակի մը

մէջ գործածելու համար երբ պէտքը զգացուի: Համառօտ կերպով պիտի յիշեմ նաեւ դործածութեան պարագան:

**Զերմաչափ.**— Հիւանդին տաքութիւնը առնելու համար: Գործածելէ ետք նախ ջուրով, յետոյ ալքոլով յուալու եւ պահելու է:

**Սառի պարկ (Ice bag).**— Բորբոքումներու նոր սկսած ատեն, ինչպէս նաեւ տաքութեան եւ անոր յաջորդող գլխու ցաւի ատեն շատ օդտակար է:

**Տաք ջուրի պարկ (Hot water bag).**— Ցաւած մասին տաքութիւն տալու յարմար միջոցն մըն է: Քրտնցնելու համար ալ արժէքաւոր է:

**Գրեխի պարկ.**— Գրեխ տալու կամ լըուալու համար: Կարելի է գնել պարկ մը որ կրնայ գործածուիլ թէ գրեխի համար եւ թէ իր տաք ջուրի պարկ:

**Բամպակ.**— Վէրքեր մաքրելու կամ ծածկելու համար:

**Վիրակապ (bandage).**— 1 եւ 2 մատնաչափ լայնքով քանի մը հատ:

**Մածուցիլ (adhesive plaster).**— Կես եւ 1 մատ: լայնքով 1—2 կանդուն:

**Երբնաջուր իուտի (Tincture of Iodine).**— Ամենալաւ հականեխականը: Վէրքեր մաքրելէ ետք վրան քսելու եւ կապելու է:

**Ալֆոլ.**— Հականեխական, վէրքեր մաքրելու համար: Տաքութեան ատեն մարմինը շփելու համար, զուտ կամ կէս առ կէս ջուրով:

**Ուկերորական թթու (boric acid).**— Հականեխական, մեծ դգալ մը փայնթ մը ջուրի մէջ հալած — բերան լուալու, վէրքեր մաքրելու, աչք լուալու եւ այլնի համար:

**Քափուրի իւղ (Camphorated oil).**— Պաղառութեան ատեն կուրծքը եւ կոնակը քըսելու. մանաւանդ երեխաներու եւ փոքրիկներու պազառութեան ատեն շատ օդտակար է:

**Բեւեկնոյ լյէժ (Turpentine).**— Հակագող եւ տաքցնող: Փորի ցաւի ատեն, երբ աղիքներու մէջ հով շատ կայ, մեծ դգալ մը փայնթ մը եռացած ջուրի մէջ լեցնելու եւ անձեռոց մը թաթիսելով, քամելու եւ տաքուկ տաքուկ փորին վրայ դնելու է: Փոխելու է երբ պաղի: Քանի մը անգամ կրկնելու է մինչեւ որ մորթը կարմրի:

**Հնդիկ իւղ (Castor oil).**— Եթէ պէտքին համաձայն գործածուի արժէքաւոր դեղ մըն է: Ցածախ գործածելը անգամ մը լուծելէ ետք պնդացնելու հակամէտ է: Դեղաչափն է 15 կաթիլ մինչեւ 3 ամսու, 30 կաթափն է 15 կաթիլ մինչեւ 3 ամսու:

թիւ 6 ամսականին եւ 1 թէյի դգալ 1 տարեկանին։ Զափահասի մը համար 1-2 մեծ դըղալ։ Գործածելու է աղիքները մաքրելու համար, մասնաւորապէս երբ շատ պնդութիւն, տաքութիւն կայ եւ կամ աղիքներու մէջ եղած խմորումի արդիւնք եղող փորհարութեան ատեն։ Համը ծածկելու համար կրնանք նարինջի ջուրով տալ եւ կամ մասնաւոր կերպով շինուած, դէշ համը հանուած եւ կամ համեմուած տեսակները կրնանք գործածել։


Դառն աղ (Epsom salt). — Զափահասներու համար մեծ դգալ մը դաւաթ մը ջուրով։ Տալու է երբ հիւանդը պնդութիւն եւ տաքութիւն ունի։

Մանանեխի փոշի (Powdered mustard). — Գրգռող եւ հակազդող։

Անուշադրակի ողի (Aromatic spirit of ammonia). — Գրգռիչ, նուազումի ատեն հոտուըտալու կամ 1 թէյի դգալ կէս դաւաթ ջուրով խմցնելու է։

Ամլացած քարիւլիս (Sterile vaseline). — Ճեղքոտուքի կամ վէրքի վրայ քսելու, կակուլ կը պահէ։ Եթէ հականեխական կ'ուղենք կրնանք գործածել փենակացեալ քարիւղիս (carbolated vaseline)։

Պէտքին եւ ընտանեկան բժիշկի հրահանգներուն համաձայն ասոնց վրայ կարելի է աւելցնել ուրիշներ ի հարկին դործածելու համար։ Ամէն մէկ շիշի կամ տուփի վրայ որոշ նշանակելու եւ գոց ու մագուր տեղ մը պահելու է։




ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ


---

---

Էջ

Նախաբան	
Յղի մօր մը հոգատարութիւնը	13
Երեխան ծնելէն ետք ին՞չ մասնաւոր խնամքի կը կարօտի մայրը	27
Երեխային հոգատարութիւնը	38
Երեխան կերակրել	41
Կովու կաք (բնականն երեխաներու համար	50
Երեխան շիշով մեծցնել	56
Արուեստական կերակուրներ	59
Երեխային ընդհանուր խնամքը	74
Երեխաներու հիւանդութիւնները	111
Փոխանցիկ հիւանդութիւններ	138
Երկրորդ եւ յաջորդ տարիներու ուտելիքը	158





242

Ազգ 1

110

49

ՀՀ Ազգային գրադարան



NL0283015

8069

